


52
m-13



502

P 2427

2004

Հ Յ Ա Հ Ա Խ Գ Ք

Ե Ս Տ Ե Վ Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Ե Լ Ե

Ի Ա Բ Բ Ա Տ

Ե Ր Ա Կ Ե Վ Ա Գ Ա Դ Ա Յ



52 2108 1912-69 25
Մ-13 ՀՐԵՎԵԿԻՔ
ՎՐԱ ՀՈՏԱԹԵՎ

Ի ՎԵՐԱՑ

Ե Ր Ա Շ Ա Գ Ա Դ Ա Ծ

Յ Ո Ւ Խ Ա Հ Ա Ր Ա Ծ

Ի Վ Ե Վ Ե Ր Ա Վ Ի Վ Ե Վ Ե Ր Ա Վ Ի Վ Ե Վ Ե Ր Ա

Ի Մ Խ Թ Ա Ր Ե Ա Ն Ո Ւ Խ Ա Հ Ա Ր Ա Ծ



Հ Յ Ա Ջ

Ի Վ Ե Վ Ե Ր Ա

Ի Վ Ե Վ Ե Ր Ա Վ Ի Վ Ե Վ Ե Ր Ա Վ Ի Վ Ե Վ Ե Ր Ա Վ Ի Վ Ե Վ Ե Ր Ա

1845 Ա Մ Պ Հ

52

Ճ Ա Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ



3254

39

Ուշեա յանդգնիմք՝ եթէ զլրկնագունդն
մեր արուեստական գործի ի ձեռին աստեղագիտի
անուանիցնմք, եւ զմատեանս զայս փոքր՝ գուռն
աստեղագիտութեան. Գունդն յօրինեալ՝ նմանու-
թիւն իմն եւ պատկեր է աստեղազարդ երկնից,
եւ մատեանս վարժիչ եւ առաջնորդ՝ ոչ միայն ի
գտանել եւ ի ճանաչել զմի մի յաստեղատանց
եւ յաստեղաց անտի, այլ եւ ի լուծանել գտանել
զբազում երեւելի եւ զգեղեցիկ խնդիրսն, որով ոչ
սակաւ շահ օդախց եւ ի քաղաքական պէտո զոր-
ծիցի:

Ի ծրագրել զգունդն երկնից օրինակ առաջի
կոյին մեղ Վաստեղացոյց տախտակք երեւելոյն
ի խարովայ*, այն է Վաղաս աստեղազարդ երկնից

* Զի մի ինախնեացն սովորութենէ խոտարիցիմք՝ գրեցաք
զանուանադ ի խորով, Ատղաս՝ փոխանակ զրելց լիորով
և Ատղաս, սակայն եւ այնպէս առ ի նշանակել զճշմա-
րիս նոցա հեշտամ, որովէս յօտար լեզուս հնչեցի՝ ի վե-
րայ զատիցն եղաք զատիրսն կամ զփշիկն, զի որ կամիցի
ոք իրրեւ զմեր և ընթեռնուցու։ Զայն շաւիդ կալաք
եւ ի մատենիս ի փոխել զատար անուանսն ի բնիկ բար-
բառս մեր, որովէս զՏը լու Քոյլ, զլա Լանս՝ ասացաք
Դէ զարայշ եւ կաղանդ ոյլով քն հանդերձ։

անուանեալ, յորմէ եւ բազում ինչ առաք ի նկա-
րագրութեան աստեղատանցն, եւ այլ ուրեք ուր
կարեւորն համարեցաք. իսկ զանուանս աստեղացն
եւ զնշանագիրն եդաք ըստ ճշգութեանն Վրդե-
ղանգերայ:

Ե յօրինուած մատենիս այնչափ ինչ յօժա-
րեցաք ի գրել որչափ բաւականն էր եւ պատշաճ
ի պէտս մանկաւոյն. վասն այնորիկ զայն միայն
ինղրեմք յաշակերտելոցն, զի զոր ընթեռնուցուն
ի մատենին, զնոյն խնդրեսցեն գտանել ի վերայ
Արկնաղնզին, եւ յանձնէ իսկ առցեն զփորձ, զի
այնպէս զիւրաւ ի վերայ հասանել զրելոցն կարի-
ցեն: Վրդարեւ փոքր է զոր ընծայեմքս, այլ առա-
ջեն յազգիս, եւ մեծ իսկ սէրն եւ յօժարութիւն,
որովնուիրեմք, եւ յուսամք զի եւ այս գոյզն վաս-
տակ ի գովեստ Վայնմ լինիցի, Որոյ երկինք պատ-
մեն զփառս, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ
հաստատութիւն:

Գ Լ Ա Խ Խ Վ Տ

ԳԼԱԽԽՎՏ	Աստեղք հաստատունք, Գնայունք, եւ այլ-	
	եւ այլ բաժանումն երկնագնդի	1
ԳԼԱԽԽՎՏ Բ.	Ասան բաժանումն ժամանակի	7
	Ասան յօրինելց զժամացոյց արեգական	12
	Ասան հորիզոնական ժամացոյցի	19
	Ուղղորդ ժամացոյց արեգական	13
ԳԼԱԽԽՎՏ Գ.	Գնայուն աստեղք եւ դիսուորք	14
	Ասան Կոսէռնիկեայ դրից աշխարհի	16
	Ասան Պաղոմեայ եւ Տիբոնեայ դրից աշ-	
	խարհի	30
ԳԼԱԽԽՎՏ Դ.	Կարգ հաստատուն աստեղաց, Աստեղա-	
	տունք, եւ Երկնագունդ արուեստական .	31
	Նկարագիր աստեղատանց	35
ԳԼԱԽԽՎՏ Ե.	Թէ զիարդ մարթ իցէ ի կիր արկանել զԵր-	
	կնագունդն արուեստական	54
ԽՆԴԻՒԲ.	Թէ որպէս յարմարիցի Երկնագունդն	
	ըստ բան կողմանց աթէ զերաց	54
ԽՆԴԻՒԲ.	Յարմարել զԵրկնագունդն ըստ բար-	
	ձրութեան բեւեռի անդույց իրիք	54
ԽՆԴԻՒԲ.	Թէ ո՞ր աստեղք չմոանիցեն երբեք	
	ընդ Հորիզոնաւ տեղույց իրիք, եւ ո՞ր աստեղք	
	չելանիցեն բնաւ ի վեր քան զՀորիզոնն .	55
ԽՆԴԻՒԲ.	Զիարդ հնար իցէ յարմարել զԵրկնա-	
	գունդն, զի ցուցանիցէ զդիրո իւրաքանչիւր	
	աստեղատանց վասն տեղույց իրիք եւ ժամ-	
	նակի	55
ԽՆԴԻՒԲ.	Թէ որպէս մարթ իցէ գտանել ճանա-	
	շել զաստեզս երկնից ի ձեռն Երկնագնդի .	59
ԽՆԴԻՒԲ.	Յորում աւուր ոյս ինչ աստղ ի մոա-	
	նել արեգական ծագիցէ, եւ կամ ի մոանել	
	արեգականն մոանիցէ	59
ԽՆԴԻՒԲ.	Որպէս գտանիցի ժամանակ ելանելց	
	եւ մոանելց աստեղ միոյ յայս նիշ անդուն	
	եւ յայս ինչ աւուր	60
ԽՆԴԻՒԲ.	Թէ յորում ժաման աստղ մի հաստ-	
	նիցէ ի միջօրէականն անդույց միոյ յայս ինչ	
	որոշնալ աւուր	61

ԽՆԴԻԲ Թ.	Որ աստեղատունը յայս նիշ տեղւոյ եւ յայս ինչ աւուր ի մոտանել արեգականն ելանիցեն	61
ԽՆԴԻԲ Ժ.	Թեէ զիարդ մարթ իցէ գտանել զբար- ձրութիւն աստեղ միոյ ի ձեռն Երկնադնդին վասն այս ինչ աւուր եւ ժամու եւ տեղւոյ	63
ԽՆԴԻԲ ԺԱ.	Որպէս գտանիցի ազիմուս տեղւոյ միոյ	63
ԽՆԴԻԲ ԺԲ.	Վասն գտանելոյ Չորրորդան բար- ձրութեան զԼայնութիւն եւ զԵրկայնութիւն միոյ յաստեղացն	63
ԽՆԴԻԲ ԺԳ.	Վասն գտանելոյ զտեղի Գնայուն աս- տեղ միոյ ի վերայ Երկնագնդին գիտելով չափ զաստիճանս լայնութեան եւ երկայնութեան գնայուն աստեղն յայս ինչ աւուր ։ Եւ թէ որպէս գտանիցի խօսարումն եւ Ալզիջ բար- ձրութիւն նորա ի հաստատեալ ինչ աւուր ։	64
ԽՆԴԻԲ ԺԴ.	Գիտելով զԵրկայնութիւն եւ զԼայ- նութիւն Լուսնի, զիարդ մարթ է գտանել զտեղի նորա ի վերայ Երկնագնդին ի 16 Յուլ ։ 1847	65
ԽՆԴԻԲ ԺԵ.	Վասն գտանելոյ զՀեռաւորութիւն երկուց հաստատուն աստեղաց	66
ԽՆԴԻԲ ԺԶ.	Վասն գտանելոյ զՄստարումն եւ զՌւզիջ ելս արեգական եւ աստեղ միոյ ի վերայ Երկնագնդին	68
ԽՆԴԻԲ ԺԷ.	Թեէ ընդ որ կողմն Երկնից ելանիցէ կամ մոտանիցէ արեգակն, կամ աստղ մի յայս ինչ աւուր	66



Ե Ս Տ Ե Վ Ե Գ Ի Տ Ս Ո Ւ Թ Ե Ա Շ

Ի Վ Ե Ր Ա Ց

Ե Բ Կ Ն Ե Ը Գ Ն Դ Ա Յ

— 200 —

Գ Լ Ա Խ Խ Ե

Ա Ս Տ Ե Վ Ե Հ Ա Ս Տ Ա Տ Ո Ւ Ք, Գ Ա Ս Ց Ո Ւ Ք, Ե Ւ Ա Ց Լ Ե Ւ Ա Ց Ա Տ,
Բ Ա Ժ Ա Մ Ա Պ Ո Ւ Մ Ե Ր Ա Կ Ա Գ Ա Դ Ա Տ :

1. Յ Ո Ր Ժ Ա Մ ի պայծառ զ ի շ ե ր ի զ ա չ ս ս պ յ ի բ ա լ ի կ ի ն ս
կ ի ն ս ա մ բ ա ր ձ ե ա լ հ ա յ ի ց ի գ մ բ ե թ ա ձ ե ւ ի մ ն ե ր ե ւ ի ն ս մ
ե ր կ ի ն ք, ո ւ ր բ ա ղ մ ո ւ թ ի ւ ն ա ս տ ե ղ ա ց ծ ա զ ի ց ե ն, և զ ի ի
զ ո ւ ն դ ս զ ո ւ ն դ ս ե ւ և զ ի ա ռ ա ն ձ ի ն ն ե ս տ ե ղ ա կ ա լ ք : Ի
ս ո ց ա ն է ե ն ո ր ձ ե ս տ ս տ ո ւ ր է ն, ե ւ ե ն ո ր գ ա բ ա ս տ ո ւ ր
կ ա մ մ ո լ ո ր ա կ ա ն ք, ե ւ կ ե ս ք ե ւ ս վ ա ր ս ա ւ ո ր ք, զ ո ր ե ւ
գ ա ս տ ս տ ո ր ս ա ն ո ւ ա ն ե ա լ կ ո ւ ն ք : Ա ր շ ա փ յ ս տ ա կ ե ւ
ջ ի ն ջ ի ց է օ դ ի գ ի շ ե ր ի ե ւ ա ն լ ո ւ ս ի ն ա յ ն չ ա փ ի լ ո ւ ս ա ւ ո ր
ե ւ պ ա յ ծ ա ռ ե ր ե ւ ի ն ա ս տ ե ղ ք :

2. Ա ս տ ե ղ ք ո ր յ ա ն ձ ա ն ո յ ո ւ ն ի ն զ ը ս տ ա ւ ո ր ո ւ
թ ի ւ ն ե ւ ա ն փ ո փ ո փ է ն ի հ ա ս տ ա ս տ ո ւ թ ե ա ն ա ն դ
ե ր կ ի ց ձ ե ս տ ս տ ո ւ ր ս ա ն ո ւ ա ն ի ն, ե ւ ե ն ի բ ր ե ւ մ ի մ ի
ա ր ե գ ա կ ո ւ ն ք ի մ է ջ տ ի ե ղ ե ր ա ց, զ ո ր ո վ ք ո ր պ է ս հ ա ւ ա
ն ս տ ո ւ թ ե ա ն կ ա ր ծ ի, ա յ լ ա ս տ ե ղ ք զ ն ա յ ո ւ ն ք, ո ր պ է ս
զ ա ր ե գ ա կ ա մ բ ս, յ ա ծ ի ն ա ռ ա ն ձ ի ն ն ը ջ ա ն ա կ ա ւ : Ա ս
տ ե ղ ք՝ ո ր ա յ ն պ է ս մ օ տ ա ռ ա ն ս ի ց ե ն, զ ի լ ո կ
ա կ ա մ բ ի բ ր ե ւ զ ա ս տ լ մ ի ե ր ե ւ ի ց ի ն ա ր հ ա յ ն ս ո ս տ ո ւ
ա ն ո ւ ս ա ն ի ն, ե ւ ա ս տ ե ղ ք՝ զ ո ր ո վ ք բ ա լ ի մ ն լ ո ւ ս ա ւ ո ր
պ ա տ ե ա լ ի ց է Մ Ի Վ Ա Ռ Ա Ռ Ո ւ Շ Ա Ն Ա Ռ Ա Ռ Ո ւ Շ Ի ն ն : Ի ս կ բ ա յ
ա ս ե մ ք զ լ ո ւ ս ա ւ ո ր ո ւ թ ի ւ ն ս ն, ո ր ի բ ր ե ւ զ շ ա մ ա ն դ ա ղ
լ ո ւ ս ո յ յ ե ր կ ի ն ս ե ր ե ւ ի ց ի ն :

3. Գառւօսուն կամ Մատուցուան աստեղք են, որ զիւրեանց լրյան առնուն յարեգակնէ կամ յիւրաբան-չիւր աստեղաց զրովք շուրջն գան, վասն այնորիկ եւ լոյս նոցա նոււաղ է եւ ոչ պայծառ եւ փայլուն որպէս զհաստատուն աստեղացն. եւ են ամենեքին մարմին գնդաձեւ եւ խաւարին : Օտոցանէ ի ճառսդ որ առաջի կայ գրեսցուք ինչ սակաւուք, որչափ ինչ բաւականն իցէ ի լուծումն ինդրոց աստեղագիտութեան, զոր ի կատարած ճառից յարեսցուք կարգաւ :

Ա. Ա. Քանզի բազում ինչ ի կարեւորացն գրեալ է ի Տեսութեան անդ երկրագնաոյ ¹, զոր յառաջ քան զամն ինչ գրոշմեցաք, որպէս այն եթէ՛ զինչ Միջօրեականն իցէ, զինչ Հասարակածն եւ Ծիրն խաւարման եւ Զոդիակոս՝ այլովքն հանդերձ . որ ինչ պյլ կարեւոր ի գիտութիւն յերկնազնդիս յայսմիկ կայցէ՝ զայն փութացուք աստստին համառօտս կարձառաօտս հատանել . մանաւանդ զի զըազում ինչ իրաց անդէն ճառեալ իսկ է մեր, որպէս վասն ընթացից երկրի եւ գնայուն աստեղացն՝ պյլովքն հանդերձ :

4. Ա. Խշթէ միտ եղեալ նայիցիմք յաստեղաղարդ յերկինս, տեսանեմք զի համօրէն ամենայն աստեղք յարեւելից ելեալ յարեւմուտս ընթանացեն, կէսք մեծ իմն շրջանակաւ, կէսք փոքր, եւ այլք փոքրագոյն եւս շրջանակաւ մինչեւ չմտանել երբէք ընդ Հորիզոնաւ, ուստի եւ այնպէս իմն երեւի եթէ իցեն անդ յերկինս կէտք երկու անշարժք ամենեւին, զրովք պյլ աստեղքն առած իցին, զիւտան զայնոսիկ կոչեմք բարսուս (Զեւ 1.), զմին Հիւսիսային՝ որ ի մեր կողմն իցէ, եւ զերկրորդն Հարաւային, իսկ զգիծ ուղիղ ձգեալ բեւեռէ ի բեւեռ բաւանց յորջորջեմք : Խշթէ զիծ ուղիղ ձգիցեմք ծագաց ի ծագս երկնից՝ որ անցանիցէ ընդ կենդրոն երկրի եւ ընդ ակն այնորիկ՝ որ ի վեր յերկինս հայիցի, մի ծայր զծին այնորիկ հասանիցէ յայն

¹ Ըստ Հան . Տեսութիւն երկրագնաոյ . Վիեննա 1839:

կետ երկնից որ ի վերայ զագաթանց նորա կայցէ , եւ միւս ծայր գծին զայլ կետ հակառակ նմին ի ներքին կազմն երկնից հատանիցէ . զառաջինն օւրեւ կարդամք եւ զերկըորդն աւուր . երկոքին իսկ փոփոխին ըստ փոփոխել դիտողին : Եթէ կշռ ընդ մէջ Զենիթ եւ Նադիր կիստիցն հատանիցես զգունդն երկնից մեծագոյն շրջանակաւ , որ յերկոցունց կիափ անտի 90° հեռի իցէ եւ յերկուս հաւասար մասունս զնա բաժանիցէ , շրջանակն այն մեծ ձարձրացն անուանի . ըստ փոփոխել Զենիթի հարկ է եթէ եւ Հորիզոնն փոփոխիցի : Այսպէս եւս եթէ ընդ մէջ երկուց բեւեռացն հատանիցես զգունդն երկնից մեծագոյն շրջանակաւ որ 90° հեռի իցէ ի նոցանէ ձւուրունու յորջորջի , եւ Եթէ աստի եւ անտի հասարակածին ցբեւեռաց զայլ եւս փոքրագոյն շրջանակս հաւասար հեռի ի նմանէ ձգեցես ձւուրունու ձնուրունու անուանին : Մթօրունուն ասի շրջանակն՝ որ ձգի բեւեռաց ի բեւեռս անցեալ ընդ Զենիթ եւ ընդ Նադիր : «Օրու եւուրուցն է շատիլ երեւոյթ ընթացից արեգական՝ եւ խոտարնակի իմն ձգի ի վերայ հասարակածին : Եթէ զգիծս զայս ցինն ինն աստիճանս աստի եւ անտի իբրև զգուտի մի լայնեցես ամուսնուս ասի , ուր երկոտասան աստեղատունքն են , զոր սանտունություն հինքն անուանէին , եւ բաժանեն զծիրն խաւարման յերկոտասան հաւասար մասունս , որոց միոյ միոյ իւրաքանչիւր 30 աստիճանկը իցեն :

5. Անկիւնն՝ զոր յօրինէ ծիրն խաւարման խոտորնակի իմն ձգեալ ի վերայ հասարակածին ց 23 $\frac{1}{2}$ աստիճանս անուանի ՄԻՏՈՒԹՅՈՒՆ ծրի խաւարման : Իմիտել ծրի խաւարման հարկ է զի եւ բեւեռք նորա խոտորիցին յերկոցունց բեւեռաց երկնից ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ ց 23 $\frac{1}{2}$ աստիճան . որպէս իսկ նկարեալ է ի վերայ երկնազնդոյն (Պատկ . Ա . Զեւ 1.) : Երկոքին կէտքն Օ եւ Օ՛ ուր հատանէ ծիրն խաւարման զհասարակածն ալ: Տա ձւուրունու ափսուրաց յորջոր-

ջին։ Օ ասի Կ.Տ. ԳԵՐԱԵԸՆՅԱՅ, զի ի Հասանել անդք արեգական ի 21 մարտի սկսանի առ մեղ դարսւն եւ Օ Կ.Տ. ԱԸՆԿԵՆՅԱՅ զի ի Հասանել անդք արեգականն ի 22 Սեպտ. սկսանին առ մեղ աշունք։

6. Իւրաբենաւ, ասի աստեղաց յորժամ աստղ ինչ ընդ միջօրէականաւ տեղւոյ միոյ կամ ընդ շրջանակաւ գագաթան տեղւոյ միոյ անցանիցէ, յորում վայրի ի ծագ բարձրութեան իւրոյ հասեալ երեւի. իսկ ժամն եւ ժամանակի յորում անցանիցէ, ասի ժ.Տ. Մարտի բարձրաբենայ աստեղաց : Բարձրանայ արեգակն ի հասարակ աւուրք եւ եթ, իսկ այլ աստեղք եւ յամնայն ժամանակի կարեն բարձրանալ յորժամ հասեալ անցանիցեն ընդ շրջանակաւ գագաթան մերոյ կամ ընդ միջօրէականաւն :

7. Եթէ ի յատակս սենեկի ասեղն մեծ ուղղորդ կանգնեալ դրոշմիցես զիծ ի հասարակ աւուրք ի վերայ ստուերի ասղանն, աւուրք աւուրք յորժամ անցանիցէ ստուեր արեւուն ընդ դիծն ընդ այն ծանիցես զժամանակի բարձրանալոյ արեգական կամ զիէս օր : Եւ եթէ կշիռ ի վերայ գծին այնորիկ զշեռադէան եղեալ անշարժ նկատիցես զաստեղմն, յանցանել աստեղ իրիք ընդ մէջ ապակւոյ հեռազիտին, ահա այն է Բարձրանալ աստեղն այնորիկ :

8. Ե ըշանակիքն մեծք՝ որ ձգին բեւեռաց ի բեւեռս ընդ կրկին կէտս հաւասարութեան գիշերոյ եւ ընդ կրկին կէտս արեւադարձիցն, եւ հատանեն ըզգունդն երկինից ի չորս զոյդ հաւասար մասունս՝ Ծ.Ք.Յ.Ն.Ա. Փ.Ա.Պ.Մ. անուանին, եւ ցուցանեն իսկ զչորս վախիսմունս տարւոյ, երկու առաջինքն զԳարուն եւ զԱշուն, եւ ասին Ծ.Ք.Յ.Ն.Ա. Փ.Ա.Պ.Մ. աւելութեան գուշերոց, եւ յետինք զԱմառն եւ զՁմեռն եւ անուանին Ծ.Ք.Յ.Ն.Ա. Փ.Ա.Պ.Մ. պրակտիկան :

9. Ե ըշանակն մեծ ձգեալ ընդ մին ի բեւեռացն եւ ընդ կէտս ինչ երկինից, որպէս (Չեւ 1.) ընդ բեւեռն Բ. եւ ընդ կէտս Ա, անուանի Ծ.Ք.Յ.Ն.Ա. Ի.Ո.Տ.Ր.Մ.Ա.Ն. :

ՍԳ. աղեղն՝ որ ձգի ի Ա կիտէ անտի ցհասարակածն. կամ թէ ասիցեմք հեռաւորութիւն Ա կիտին ի հասարակածէ անտի՝ ԽՈՏՈՐՈՒՄՆ նորա անուանի: Եթէ կէտն Ա իցէ ի հիւսիսային կիսազունդն ասի ՃԻՄՈՒՅ- ՅԻՆ ԽՈՏՈՐՈՒՄՆ, եւ եթէ ի հարաւայինն ՃԻՄՈՒՅ- ՅԻՆ ԽՈՏ-

ՏՈՐՈՒՄՆ. եւ աղեղն ԱԲ հեռաւորութիւն բեւեռի:

Ապալէս եւ մասն կամ աղեղն Հասարակածի ՕՎ.Գ ի կետէ անտի գարնանային հաւասարութեան զիշերոյ Օ ցկէտն Գ, ուր հատանէ շրջանակն խոտորման զՀասարակածն ՈՒԴ.Դ. ԵՎ.Ջ յորջօրջի: **Աստիճանք** Ու- ղեղ ելից սկսանին ի կիտէ գարնայնոյ Վ եւ հա- սանեն ց 360⁰ հասարակածին. այլ այժմ աստեղա- գէտք բաժանեն զ 360 աստիճանոս զայսոսիկ եւ ի 24 ժամն, 1 ժամ առ. 15 աստիճանոս հասարակածին թուեալ. զայն եւ մեք յԵրկնազունդն մեր նշանա- կեմք սատւար թուովք. յորմէ եւ զհետ գայ եթէ առ. մի մի աստիճան հասարակածին Կ վայրկեանս տալ պարու եւ պատշտճ իցէ:

10. Շ ըշանակն մեծ Լ. Ա Ո ձգեալ ընդ բեւեռն ծրի խաւարման եւ ընդ կէտ մի երկնից Ա ասի Ը.Ծ.Ը.- Ն.Ը 1.Ը.Ը.Ը. աղեղն Ա Ո որ ընդ մեջ ծրի խա- ւարման եւ ընդ կէտն Ա է 1.Ը.Ը.Ը. նորա. Եթէ իցէ ի հիւսիսային կիսազունդն՝ Լայնութիւն հիւսի- սային, եւ եթէ ի հարաւայինն Լայնութիւն հարա- ւային անուանի: Խակ մասն ծրի խաւարման Օ Ա Ո սրաւենատերին Ա կիտին: **Ապա յայտ է եթէ Ուղեղ ելք եւ խոտորումն, կամ Լայնութիւն եւ Երկայնու- թիւն տեղւոյ կամ աստեղ իրիք յերկինս որոշեալ ցուցանեն զգիրս նոցա. առաջինքն՝ համեմատու- թեամք հասարակածին, եւ յետինքն համեմատու- թեամք ծրի խաւարման: **Յորժամ արեգակն կշիռ ի վերայ հասարակածին դնայցէ՝ չունի ամենեւին խոտո- րումն. այլ տակաւ տակաւ առաւելու ի նմա, յոր- ժամ ընդ հիւսիսի եւ ընդ հարաւ ընթանայցէ մինչեւ հասանիցէ յարեւագարձն, ուր զուեղի առնու եւ****

դառնայ այսրէն միւսանգամ։ Եկտ գարնայնոյ չունի երկայնութիւն, զի անտի սկսանին աստիճանկը երկայնութիւն, յարեւագարձն խեցգետնի երկայնութիւն նորա է 90° ի կշիռն 180°, յարեւագարձն այծեղջեր 270° եւ մինչեւ հասեալ իցէ միւսանգամ ի Խոյն երկայնութեան աստիճանկըն լրանան ց 360° այլ չունի ամենեւին զաստիճանն լայնութեան, զի չմեկնի ամենեւին ի ծրէն խաւարման։ Եւ որպէս ի վերագոյնդ ասացաք՝ աստիճանկը Լայնութեան թուին աստի եւ անտի ծրի խաւարման։

11. Աշխատա աստեղ իրկը Ա (Չեւ 1.) է աղեղն Հորիզոնին և Գ՛, որ կայ ընդ մէջ հարաւային միջօրէականին ԶԱՀ եւ շրջանակի գագաթան ԶԱԳ՝ որ ձգի ընդ աստղն Ա։ Անհիմն ռայտառութ է որ յօրինեալ կազմի ի ԶԵՆԻԹ կամ ի կտու գագաթան յերկուց շրջանակաց միջօրէականին եւ շրջանակի գագաթան։ շափ անկեանն է աղեղն Հորիզոնին և Գ՛։ Եթէ աստղն էյարեւելս միջօրէականին Ազիմուտ նորա ասի Արեւելեան։ իսկ եթէ յարեւմուաս՝ Արեւմուեան։

12. Երբեւս ռուբառութեան է գիծ կամ շրջանակ ձգեալ ընդ կտու մի երկնից Ա հաւասար հեռաւոր Հորիզոնին։ աստեղք՝ որ ի վերայ շրջանակին այնորիկ կարդեալ տողեալ կան՝ ունին զնոյն հաւասար բարձրութիւն։

13. Բնանութն ՇՈՒՐԵՒԹ.ԵՅ է անկիւնն զոր գործեն ճառագայթք լուսոյ արեգական կամ աստեղաց ի մոտանել անդ ի սահման համատարած օդոյ, առ ի կողմն մի խոտորելով յուղիղ գծէ անտի, ըստ այնմ իմն որպէս բեկեալ երեւի աշաց մերոց գաւազան կիսով շափ միսեալ ի ջուր։ Այս ընկումն շառաւիղաց լուսոյ է ց 32 կամ ց 33 երկրորդս առ Հորիզոնի, եւ այնչափ առաւել նուազի որշափ մերձի ճառագայթք կամ գաւազան լուսոյն ի գագաթն մեր, մինչեւ գաղարել ամենեւին բեկմանն ի վերայ գագաթանց մերոց։ Արով յայտ իսկ է, եթէ աստեղք յայնժամ

երեւին մեղ յիւրեանց սեպհական տեղւոջ յերկինս, յորժամ ի վերայ գագաթանց մերոց կայցեն . իսկ այդ ուրեք ի վեր քան զիւրաքանչիւր կայեանս տեսանեմք զնոսս, եւ այն այնչափ առաւել՝ որչափ հուզ կայցեն աստեղքն ի Հորիզոն անդր . այնպէս իմն զի բռվանդակ իսկ գունդն արեգական երեւի մեղ, մինչ չեւ իսկ ելեալ իցէ վերին ծագ գնդին ի վեր քան զհորիզոնն մեր :

Այս բեկումն լուսոյ է պատճառ այդոյ եւ երեւկորին լուսոյ . սկսանի այդ առ մեղ յորժամ արեգակն յ 18 աստիճան ընդ Հորիզոնաւ հասեալ կայցէ, եւ խաւարի լոյսն երեկորին իբրեւ արեգակն անցանիցէ զ 18 աստիճանաւ ընդ Հորիզոնաւ : Եթէ յ 18 աստիճանէ անտի գիծ մի հաւասար հեռաւոր ի Հորիզոնէ ձգեսցես, զայն ահա ՆԻՐ կամ ԸՐՅԱԿԱՆ բառն անուանեմք :

14. Անհին Փափութեաթեւն աստեղիրիք ասի անկիւնն՝ որ յօրինեալ գործի ի կենդրսն աստեղ յերկորունց գծից, որ ձգիցին անդր, մին յաշաց այնորիկ որ հայիցի եւ միւս եւս ի կենդրսնէ երկրի : Անկիւնս այս փափոխութեան կարի կարեւոր է յաստեղագիտութեան ի շափել զհեռաւորութիւն գնայուն աստեղացն, եւ Լուսնի :

Գ Լ Ա Խ Խ Բ

ՎԱՐՆ ԲԱԺՄԱՄԲԱ ԺԱՄՄԱԿԻ

15. ԶԻՔ ինչ կարեւոր ի քաղաքական պէտու եւ յուսումն աստեղագիտութեան որպէս զշափի զմշգրիտ բաժանումն ժամանակի, եւ ահա աստեղագիտում բազում ինչ ճառեն վասն այսր իրաց :

Խոկըանէ անտի աշխարհի շափ եւ կանոն ժամանակի ի լուսաւորաց անտի առեալ է, զի կրկին երեւոյթ շարժումն արեգական՝ օրբատօրէն եւ տա-

բեւորն, եւ ամսօրեայ շարժումն լուսնի դիսպող իմն
երեւեին մարդկան առ ի բաժանել զժամանակն յաւ-
ուրս եւ յամիսս եւ ի տարիս, զոր արդի աստեղագէտք
հաւաստեաւ, եւ ճշգրիտ քննեալ որոշեցին:

16. Ամեն քաղաքական բաժանի յ 365 աւուրս
ի 5 ժամս ի 48 երկրորդս եւ ի 50 երրորդս. մի
օրն բաժանի ի 24 ժամս, մի ժամն ի 60 վայրկեանս
եւ մի վայրկեան ի 60 երկրորդս՝ այլովքն հանդերձ:

Մի օրն գարձեալ բաժանի յօր ըստեւ. ու. ըրբ-
առաւել, եւ ի Քրիստութեամբ կամ ի Մք. Ե. Օրն ըստեւ. ու. ը-
կատարի յորժամ արեգակն՝ հանապազորդ երեւոյթ-
շարժմամբն յարեւելից յարեւմնուտո հասանիցէ ընդ-
նովին աստեղը, յորմէ մեկնեալն էր յառաջնումն
աւուրս, եւ կամ որ ճշգագոյն եւս է՝ Օր աստեղաց կա-
տարի՝ յորժամ բովանդակ իսկ գունդն երկրի շրջեալ
միանդամ զառանցիւք իւրովք նոյն կէտ գնդոյն ընդ-
նովին աստեղըն անկանիցի՝ ընդ որով կայրն յառաջ-
նումն աւուրս: Օրն ըրբառաւել, յորժամ ճառագայթք-ք
արեգական յետ միոյ տուրնջեան եւ գիշերոյ միւսան-
գամ եկեալ անկանիցին կշիռ ի վերայ միջօրեականի
տեղւոյ իրիք, կամ որ նոյն է ի հասարակ օրէ ցօր հա-
սարակ: (Ծրսայս, որպէս եւ օրն աստեղաց բաժանի ի 24
ժամս ի 60 վայրկ. ի 60 երկրորդս եւ ի 60 երրորդս, եւ
անուանին օր, ժամ, վայրկեան, երկրորդ եւ երրորդ
արեգական կամ աստեղաց: Ասյս ինչ խտիր է ընդ-
մէջ արեգական եւ աստեղաց աւուրսն, զի սորա շափ
տեւելոյ նոյն է ընդ ամն ողջոյն. զի շրջանակել երկրի
զառանցիւք իւրովք միշտ նովին արագութեամբ կա-
տարի. իսկ երկարութիւն արեգական աւուրց հանա-
պազ փոփոխի, զի յետ շրջանակելոյ երկրի զառան-
ցիւքն, հարկ է զի այլ եւս իբրեւ ընդ մի աստիճանո
ճանապարհի իւրոյ յառաջ խաղայցէ երկիր գորե-
գակամբ, որպէս զի ճառագայթք-ք արեգականն միւս-
անդամ կշիռ ի վերայ նորին միջօրեականի անկանիցին,
եւ կատարիցի օրն արեգական, եւ աչա այս յառա-

ջաղէմ Շարժումն ¹ երկրի զարեդակամբ՝ վասն ձղիչ զօրութեան արեգականն երբեմն արագ է եւ երբեմն եւս յամը ², նմին իրի եւ է պատճառք փոփոխելոյ երկարութեան աւուրցն արեգական :

Ի հաւասարել զայս անհաւասարութիւն աւուրց արեգական յուղղութիւն մենքենաւոր ժամացուցից, զայլ իմն մատացածին շարժումն ընթացից երկրի համարին աստեղագետք, իրրեւ այն թէ՛ յետ շրջանակելոյ իւրոյ միանգամ զառանցիւք իւրովք աւուր աւուր, փոխանակ մերթ յամը եւ մերթ արագ ընթանալոյ, ընդ ամեն ողջոյն զ 59° 8' 33" մասունս աստիճանի միոյ ընթանացը ի վերայ Հասարակածին, որ է շափ ժամանակի 3 վայրկենից 59 երկրորդաց եւ 33 երրորդաց, զոր յաւելեալ ի 24 ժամն աստեղաց աւուրն լինին միջին կամ քաղաքական աւուրք մեր 24 ժամք 3 վայրկեանք 59 երկրորդք եւ 33 երրորդք ըստ աստեղաց աւուրն, որ է շափ ժամանակի 24 ժամուց քաղաքական աւուրց մերոց ընդ ամեն ողջոյն : Ո՞իջին կոչեմք զօրս զայս, զի է միջին ի մէջ երկարագոյն եւ կարճ աւուրցն արեգական, որ եւ ի չօրս նուագո միարանի ի տարւոջ ընդ ճշմարիտ արեգական աւուրց ի 15 Ապրիլ ամսոյ, ի 15 Յունիոի յ 31 Աւգոստոսի, եւ ի 24 Դեկտեմբեմբ . ամսոյ, զի յաւուրմն յայնոսիկ ի լրանալ միջին կամ քաղաքական աւուրն, անդէն եւ արեգակին հասանէ ի միջօրեայն : Խակ յայլ աւուրս տարւոյ անսիաբանք են ամենեւին մինչեւ յ 2 Կոյեմբեր պմսոյ հասանել այլակերպութեանն յ 16 վայրկեանս :

17. Բատ այսմ միջին կամ քաղաքական աւուրց ուղղին մենքենաւոր ժամացոյցք մեր, եւ ոչ ըստ արե-

¹ Տեսութիւն երկրագ . Եր . 49 :

² Բատ սոսոյդ զննութեան աստեղադիտաց արագութիւն ընթացից երկրի զարեգակամբ ի սկիզբն Յունուարի հասանէ յ 1° 1' 14" յաւուրն, որ տեւէ զ 4 վայրկ . զ 4 երկ . եւ զ 56 երր . իսկ ի սկիզբն Յուլիս ամսեան զ 57° 10", որ տեւէ զ 3 զ . զ 48 երկր . եւ զ 48 երր . իսկ զի երկիր անցանէ ընդ 1° հանապարհի իւրոյ ի 4 վայրկ . ընդ 1° ի 4 երկրորդս եւ ընդ 1° ի 4 երրորդս :

գական ճշմարիտ աւուրց, թէպէտեւ պարտ եւ պատշաճ իցէ մեզ ուզզել զնոսա հայեցեալ ի ժամացոյցս արեգական, այնպէս իմն զի յորժամ արեգական աւուրց երկարադոյնք իցեն քան զքաղաքականսն՝ զառաւելին ի բաց հատանիցեմք, եւ յորժամ արեգական աւուրց կարձագոյնք իցեն քան զքաղաքականսն, զնուազն յաւելուցումք ի ժամացոյցս մեր:

Այս քանզի ոչ ամենեցուն գործ է զիտել զառաւելութիւն կամ զնուազութիւն արեգական աւուրց, վասն այնորիկ եւ աստեղագէտք հաշուեալ գնեն յառաջիկայ պատկերիդ զայլակերպութիւնն՝ որ լինիցի ընդ մէջ արեգականն եւ քաղաքական աւուրց ի հինգ հինգ աւուրս ընդ ամեն ողջոյն:

Այդ՝ թէ կամիցի ոք ուզզել զժամացոյցն հայեցեալ ի ժամացոյցս արեգական, հայեցի միանգամայն եւ ի պատկերդ որ առաջի կայ, զի եթէ յերկրորդում զաւազանի առընթեր թուոցն չզուցէ զիծո այս — զթիւսն զայնսսիկ յաւելցէ ի ժամն ժամացուցին արեգական. ուստի՝ ի 11 Յունուարի ի ցուցանել ժամացուցին արեգական զ 12 ժամն, հարկ է եւ զ 8 վայրկեանս եւ զ 12 երկրորդս, որ առ ընթեր կան, յաւելուլ, եւ զնել զցուցիչ ժամացուցին յ 12^ր ժամն եւ յ 8 վայրկեանն այլովքն հանդերձ:

Խոկ եթէ զիծո այս — կայցէ առընթեր թուոց վայրկենիցն, յայնժամ պարտ է նուազեցուցանել զայնչափ վայրկեանսն, որպէս ի 16 Մայիսի ի ցուցանել ժամացուցի արեգական զ 12 ժամն հասարակ աւուր, հարկ է թէ ժամացոյցն քաղաքական կամ մենքենաւոր՝ ցուցանիցէ զ 11 ժամն զ 56 վայրկեանս եւ զ 6 երկրորդս, զի զ 3 54^ր, որ կան ի պատկերիդ, հանեալ յ 12 ժամուց մեան 11 ժ. 56. վայրկ. եւ 6 երկր. :

Այսպէս է եւ յայլ աւուրս տարւոյ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ ԵՒ ԳՈՎԱՔԱՆԻ ԱԽՈՒԹՅ

	Or	Առաջ- լեռ- ութիւն			Or	Առաջ- լեռ- ութիւն	
ՅՈՒՆԱՅԻՆ	1	3'	48"	ՅՈՒՆԱՅԻՆ	5	4'	6"
	6	6	6		10	4	54
	11	8	12		15	5	25
	16	10	0		20	5	54
	21	11	36		25	6	6
	31	13	42		30	6	6
ՓԵԼԲՈՒՐԻ	5	14	18	ԸՆԴ-ԱՍՏԱՆ	4	5	48
	10	14	36		9	5	12
	15	14	30		14	4	30
	20	14	0		19	3	24
	25	13	24		24	2	12
					29	0	48
ՄԵՐՏ	3	13	24	ԱՆԿԱՏԱՐԻԵՐ	3	— 0	42
	7	11	18		8	— 2	18
	12	10	0		13	— 4	0
	17	8	36		18	— 5	48
	22	7	6		23	— 7	36
	27	5	36		28	— 9	18
ՇՊԻՆԻ	1	4	0	ՀԱՆԿԱՄՐԻԵՐ	3	— 10	54
	6	2	30		8	— 12	36
	11	1	6		13	— 13	18
	16	— 0	12		18	— 14	42
	21	— 1	18		23	— 15	30
	26	— 2	18		28	— 16	6
ՄԱԾԻ	1	— 3	6	ՆԱՋԵԿԻԵՐ	2	— 16	12
	6	— 3	36		7	— 16	12
	11	— 3	54		12	— 15	42
	16	— 3	54		17	— 14	54
	21	— 3	48		22	— 13	42
	26	— 3	24		27	— 12	12
	31	— 2	48				
ՅՈՒՆԻ	5	— 2	0	ԴԵԿԱՏԱՐԻԵՐ	2	— 10	24
	10	— 1	6		7	— 8	16
	15	0	0		12	— 6	6
	20	1	0		17	— 3	42
	25	2	6		22	— 1	12
	30	3	6		27	1	12
					31	3	42

ՎԵՄՆ ՅՈՐԻՆԵԼՈՅ ԶԱՄԱՐԸՑՈՅՑՅՈ ԱՐԵԳԱԿՆԵՐՆ

18. Բազում եւ աղջի աղջի են ժամացոյցք արեգակն. աստատին զդլնաւորաց միայն զարինուած, որ ՀՈՐԻՇՊԱՆԻՆ եւ ՈՒԴ.Դ.ՈՐԴ ՁԱՄՈՒՑԱՅ ԵՐԵՎԱՆ անուանեալ կոչեն նկարագրեսցուք, զի ըստ այսմ իմն եւ որք կամլցինն՝ յօրինել մարթասցին, եւ նախ.

ՎԵՄՆ ՀՈՐԻՇՊԱՆԿՆԵՐՆ ԺԱՄԱՐԸՑՈՒՅՏ

19. Գծեա ի վերայ տախտակին, ուր կամլցին նկարել զժամացոյցն, զգիծն ուղեղ ԲԱ. (Պատկ. Ա. Չեւ 3) եւ զուղղորդն ԴԵ. ի կետն հատման կամ ի միջոցին կ հաստատեա զերեքանկիւն մի ուղղանկիւն փայտեայ կամ ի պղնձոյ կգի, որոյ մի ծայր անկեանն կ իցէ ի միջոցի անդ, եւ միւսն ընդ հիւսիսի ձգեալ. կող երեքանկեանն կ որ ի վերայ տախտակին բարձրանայցէ պարտ է լինել հաւասար հեռաւոր յառանցից տիեզերաց, այն է՝ այնչափ ինչ բարձրանայցէ ի վեր ի հիւսիսակողմն որչափ իսկ բարձրութիւն բեւեռի տեղւոյն իցէ. որպէս ի կոստանդնուպոլիս՝ զի բարձրութիւն բեւեռի նորա է 41⁰. 1. հարկ է զի անկիւն երեքանկեանն ի ժամացուցին իցէ 41⁰. 1:

Յետ այնորիկ յարմարեա զտախտակն ըստ Հուրիզոնակն ուղղութեան ի ձեռն ջրակշիռ գործւոյն (106) ոյլ այնպէս՝ զի զիծն ԲԱ. ի հիւսիսի հայիցի ճշդիւ եւ զիծն ԴԵ. յարեւելս եւ յարեւմնւսու, կամ որ նոյն է զիծն ԲԱ. ցուցանիցէ զգիծ միջօրեկն կամ զիէս օր յանկանել ստուերի երեքանկեանն ի վերայ նորա ի հասարակ աւուր, զոր եւ մարթի ուղղել ի ձեռն ժամանակաշափ ժամացուցից :

Խակ առ ի գտանել զգիծ՝ որ ցուցանիցեն զ 1. 2. 3. 4... ժամն աւուրն, ձգեաի վերայ երեսաց տախտակին եւ զայլ զիծ մի կ-ք ըստ անկեան երեքանկեանն կամ ըստ անկեան բարձրութեան տեղւոյդ, (որպէս կոստանդնուպոլիս 41⁰. 1.) եւ ի վերայ զծին այնորիկ յոր կողմն եւ կամք իցեն ձգեա զգիծն

ուղղորդ Պ Հ ցդիձն ԲԱ Եւ ուր հաստանէ զայն՝ անտի
գծեա զհաւասար հեռաւորն Դ' Ե', ի գծէ անտի ԴԵ։
Ապա առեալ զափի գծին ՀՊ նովին չափով երկայ-
նութեամբ իրրեւ կէս երկակտրով արկ ի կիտէն Օ ըզ-
կիսարուրակն Մ Հ Ն, եւ բաժանեա զայն յերկոտա-
սան մասունս եւ ի մասանց անտի ձգեա զգիծ Օ ա ա,
Օ բ բ', Օ գ գ' այլովքն հանդերձ յետ այնորիկ ի
կիտից անտի ա. բ' . գ' նկարեա զգիծան Կ ա
11. Կ բ' 10. Կ գ' 9. Կ 8. . . . որք զժամն աւուրն
նախ քան զկէս օր ցուցանիցնն ։ Այսպէս արա եւ ի
միւս կողմն վասն գտանելոյ զ 1. 2. 3. 4. . . . ժամն
զկնի միջօրէին։ Առ ի գտանել զկէս միոյ միոյ ի
ժամուց անտի պարտ եւ պատշաճ է բաժանել զկիսա-
րուրակն Մ Հ Ն ի 24 մասունս, եւ այնպէս ըստ ի
վերագոյն զրեալ կանոնացն առնել, եւ եթէ բաժա-
նեցես զկիսարուրակն զայն ի 48, յոցնժամ զշոր-
ըորդսն եւս գտանել մարթացիս։ Իսկ

ԶՈՒԴՎԱՐԻ ԺԱՄԱԳՐՈՒՅՑ ԱՐԵՎԱԿԱՆ

20. Որ ի հարթերեսու ուղղորդ որմոյ նկարի,
զիւրագոյնս եւս մարթէ յօրինել եթէ զառաջնն զհո-
րիզոնական ժամացոյցն նովին հորիզոնական ուղղու-
թեամբ եղեալ մերձ յօրմն այնպէս իմն զի հիւսիսոյ կողմն
ժամացոյցին ճշգիւ ի հիւսիսի հայիցի՝ որպէս ի վերա-
գոյնդ զրեցաք, ի կիտէ անտի հորիզոնական ժամա-
ցոյցին Կ չուան մի ձգեոցես յօրմն հաւասար հե-
ռաւորի Կ Ք անկեանէ երեքանկեանն, եւ ուր չուանն
չոշափեցէ զորմն, որպէս ի Բ, անդ հաստատեցէս
գաւազան մի երկաթի նովին համեմատութեամբ, որ-
պէս ձգիցի չուանն, որով եւ գաւազանն երկաթի լի-
նիցի հաւասար հեռաւոր յառանցից տիեզերաց։
Յետ այնորիկ ձգեա զմիջօրէական գիծն համեմատու-
թեամբ ԲԿԸ գծին, որ զհասարակ օրն ցուցանէ ։ իսկ
վասն գծիցն, որ զժամն 1. 2. 3. . . . ցուցանիցնն, արկ
պարզեա զշուանն ի վերայ գծիցն Կ ա 11, Կ բ' 10.

Կ գ' 9..... եւ ուր շօշափեսցէ զորմն՝ անդէն նշանակեալ՝ նկարեա ի կիտէ անտի շօշափմանն զգիծոն գեպ ի ը ուր գաւազանն երկաթի հաստատեալ է, եւ կատարեսցի ժամացոյցն արեգական Աւղղորդ անուանեալ:

Գ Լ Ո Ւ Խ Գ

ԳԵՆԵՑՈՒՆ ԱՍՏԵՂ.Ք ԵՒ ԳԻՍԱՏՈՐՔ

21. ԳԵՆԵՑՈՒՆ աստեղ.ք ոչ միայն նուազութեամբ լուսոյ ընտրեալ որոշին ի հաստատուն աստեղաց անտի, այլ եւ այնու իսկ զի գունդ նոցա հեռագիտաւ մեծ երեւի. իսկ հաստատուն աստեղ.ք որչափ եւ բարւոք իցէ գործին, այնչափ փոքրագոյն երեւին ի մեծատարած ընդարձակութեան անդ երենից. եւ դարձեալ գնայունք, բաց յերից անտի որոց անուանք են Հերա, Գեմետր, եւ Ամենաս չելանեն բնաւ անդք քան զահման Զոդիակոսին՝ ոչ ընդ հիւսիս եւ ոչ ընդ հարաւ: Յորժամ պայծառ իցէ օգն զբազումն ի նոցանէ հնար է եւ աչօք լոկով.ք դտանել ճանաչել, որպէս զՓայլածու, զԱրուսեակ, զՀրատ, զԼուսնթագ եւ զԵրեւակ: Անուն եւ նկարագիր գնայնոցն, ընդ որս պարտ եւ պատշաճ է համարել եւ զութ եւ տասն արբանեական, է այսպիսի ինչ:

22. Լոյս ՓԵՅՑ.ԸՆ-ԱՐԴ՝ որ եւ ՃԵՐՄԻՆ անուանի, սպիտակ է եւ յատակ, եւ առաւել քան զամենայն գնայուն աստեղան մերձ է յարեգակն, վասն այնորիկ իսկ ընդ արշալուշն եւ կամ ընդ երեկո միայն հնար է մեզ տեսանել զնա:

23. Աբուսեւու կամ ԱՍՏԵՂ. աստղ մի գեղեցիկ երեւի ի կամարն երենից առաւելութեամբ եւ սպիտակութեամբ լուսոյն. այլ զի եւ ոս մերձաւորագոյն է արեգական, վասն այնորիկ մերթ ընդ երեկո եւ մերթ ընդ առաւօսու տեսանեմք զնա. յորժամ ընդ

Երեկոյս Երեւիցի Գիշերավար ասի. իսկ յորժամ յառաջ քան զարեւ ծագեալ իցէ Լուսաբեր կամ Աստղեկ եւ Արուսեակ անուանի:

24. Յօրժամ զնայուն աստեղքո այսոքիկ ընդուղիդ գիծ ի մեջ արեգական եւ երկրի գտանիցին, ասեմք՝ եթէ Փայլածուն կամ Արուսեակ իցեն ւ ՍՏՈՐԻ ՄԻՇՆՈՐՈՒԹԵՒՆ. իսկ եթէ անդք քան զարեգակն կայցեն, ւ ՎԵՐՔ ՄԻՇՆՈՐՈՒԹԵՒՆ: Եթէ Փայլածուն կամ Արուսեակն ի ստորին միաւորութեան մերձ առծիրն խաւարման իցեն, յանցանել իւրեանց ի ներքոյ գնդի արեւուն իրեւ զրիծ մի փոքր եւ աղօտ երեւին, որ եւ ՌԱՅՔ Փայլածուի կամ Արուսեկի անուանի: Փայլածու ի 26 ամս եւ երբեմն ի 46 ամս միանգամբ եւ եթ անցանէ ընդ արեգակամբ: Իսկ Արուսեակ յինն ինն ամս: Եթէ հեռադիտաւ հայիցիմք ի գունդոնցա, իրեւ ի գունդ լուսնի զերեւոյթո լուսոյ տեսանեմք ի նոսաւ:

25. ՀՐԱՏ կամ ՌԱՅ առաջին է ի զնայունսն որ անդք քան զերկիր պատիցին զարեգակամբ, եւ կարմրագոյն լուսովն ճանաչի: Ճ' անապարհ ընթացից նորա երկայնաձիգ բոլորչի իմն է իրեւ զճանապարհ երկրի, այլ մեծ եւ ընդարձակ քան զայն: Յօրժամ յանդիման արեգական եւ երկրի կայցէ, ասի ւ ՃՌԱԴԻՊՈՒԹԵՒՆ, եւ երեւի մեզ զգիշերն ողջոյն. իսկ եթէ ուղիղ ի թիկանց կամ ի վեր քան զարեգակն կայցէ, յայնժամ չերեւի մեզ, եւ ասի ւ ՄԻՇՆՈՐՈՒԹԵՒՆ արեգական:

26. ԶՈՐԵՔԻՆ զնայունքն ՍՍՏՈՐ, ՃԵՐԸ, ԴԵՄԵՏՐ, եւ ՌԹԱՆԵՐ մեծագոյն շքչանակաւ յածին զարեգակամբ. այլ զի գունդ նոցա փոքր է, անհնար է առանց հեռադիտի տեսանել զնոսա:

27. ԼՈՒՄԱԹՐՈՒԿ կամ ՄՐՎՄԲԵՐՅ. գունդ սորամեծ է քան զայլ զնայնոցն եւ յետ արուսեկին քան զամնեսեան փայլէ զոզցես իմն ի դոյն ոսկւոյ: Ի հանդիպութեան զգիշերն ողջոյն տեսանեմք զնաւ, եւ

գունդն իսկ նորա մեծագոյն երեւի զի է յայնժամ
մերձ առ մեզ : Եթէ հեռագիտու հայիցիմք՝ տե-
սանեմք զգնդաւն զայլ եւ այլ մանեակո կամ գօտիս
մթինս զցրդ հաւասար հեռի ի միմեանց, զորս այլք
հասարակածո Լուսնթագի անուանեն . եւ գունդն
իսկ նորա անհարթ ամենեւին եւ աստ եւ անդ
առաւել լուսաւորեալ երեւի : Չորք արբանեակը են
սորա, որք պատին զգնդաւ նորա, եւ շափաւոր իմն
հեռագիտու երեւին :

28. Այս սրբութեան սպիտակ է եւ նուազ : Յոր-
ժամ հանդէսպ արեգական եւ երկրի կայցէ, այն է՝ ի
Հանդիպութեան, զդիշերն ի բուն տեսանեմք բզ-
գունդն նորա, եւ է յայնժամ մերձ գնդին երկրի :
Օքնդաւն նորա մանեակ մի անօօր պատեալ երեւի,
որ յերկուց կամ ի բազում շրջանակաց յօդեալ է :
Պատեն զգունդն նորա արբանեակը եւթն:

29. Ուրբառ քան զամենայն զնայուննն առա-
ւել հեռի է յարեգակնէ, եւ երեւի մեզ իբրեւ զասազ
մի փոքր, զոր աչքը միայն չէ հնար տեսանել, եւ են
սորա արբանեակը վեց :


ԱՐԱՆ ԿՈՂԵԲԻՒՆԻԿԵԱՑ ԴՐԻՑ ԱԾԽԱՐՀԴԻ

30. “Աիկողայոս կոպեռնիկոս ծնեալ ի Թոռն
յ 19 Յունուարի 1472, կանոնիկոս ի Փրաւունըուրդ
Քորուսացւոց ճանաչէր : Աա յամին 1543, յորում
եւ մեռաւն, զիւր կարծիսն վասն շարժման զնայուն
աստեղաց եւ երկրի դրոշմեալ ետ ի Կիւռնիքերդ քա-
ղաքի, զոր ամենայն աստեղագէտք յետ նորա մինչեւ
ցայժմ իբրեւ զծշմարիտ հաստատեալ կալան : Բառ
այսմ զրից, ամենայն Գնայուն աստեղք հանդերձ
իւրեանց արբանեկօքն եւ զիսաւորք երկայնաձիգ բո-
լորչի շրջանակաւ շարժին զարեգակամք, որ կայ հաս-
տատուն ի կէտ այրման շրջանակաց նոցա եւ շրջի
միայն զառանցիք իւրովէք ի 25 աւուրսի 14 ժամն եւ
յ 8 վայրկ :

Այսոյ ի գնայնոց անտի առանձինն շրջանակը են, եւ չտի եւ արագութիւն շարժման նոցապյլ եւ այլ . շրջանակին նոքա եւ զառանցիւք իւրեանց եւ արբանեակը նոցա զգնդաւ նոցա մինչ նոքա զարեգակամբն յածիցին : Այսպէս եւ Միտութիւն շրջանակի ընթացից նոցա ի վերայ ծրի խաւարման՝ է այլ եւ այլ, որպէս ի պատկերին զոր դիցուք ի վախճան ճառիս, տեսանիցես :

31. Այս այս է բովանդակութիւն կոպեռնիկեան դրից . այլ թէ զիարդ յայս կարծիս եկն նա, յայտ է՝ զի Պաղոմեանն անուանեալ հնոց վարդապետութիւնն գժուարին ի մեկնել զերեւոյթս երկնից երեւեր նմա, եւ արտաքոյ հասարակաց օրինաց բնութեան, վասն այնորիկ եւ զամն ոչ սակաւ յայն պարապէր, զայլ իմն կարդ տիեզերաց զճշմարիտն հնարել գտանել, առ ի գիւրաւ եւ պատշաճադդյն եւս մեկնելցյ զամենայն երեւոյթս երկնաւոր մարմնոցն . եւ տեսեալ եթէ ի կալ արեգականն ի կենդրանի գնայնոցն զհամօրէն զամենայն երեւոյթս երկնից լաւ եւս մեկնել եւ ցուցանել հնար է, զայն իբրեւ զճշմարիտ եւ հաւասար դրոշմեալ ցուցաներ, որպէս ի վերագոյնդ դրեցաք :

32. Այն նորա գրութիւն չէր իմն այնպէս հաստատուն, մինչեւ եկն մեծն կեպջեր (Ճն. 1571. եւ վախճ. 1630), եւ բազում ժամանակաց զնուութեամբ յայտնեաց զօրէնս շարժման գնոյնոցն, եթէ Ա. Շահապորն քնոյնուն ասուելոց երկոյնաշնչ էն բաշտուի էցէ, եւ ոչ բոլորչի, որպէս մինչեւ ցայնվայր կարծէրն, եւ է մի էցու այրման նոց իսցէ որեփոն : Բ. Երեսու՝ ընդ որ ընդունուն յինչ եւ էցէ ժամանակի բաշտուի ճառագոյնիւն յէտեւը յորէի բանէ յասուն քնոյնուն համարածին այն շնորհ ժամանակի : Գ. Երերորդ իսրայէլին շնորհ ժամանակի յըջնէ քնոյնոցն շնորհ ի համարածին ընդ միաւուն, որին երրորդ իսրայէլին միջն մերա սրբանեան նոց յորէի բնէ, այսինքն է երրորդ կարութիւնը կիսոյ մեծի առանցից ընթացից նոցա :



33. Յերից օրինաց աստի կեպկերայ եցոյց Նեւտոն, եթէ պարտ իցէ լինել իմն ձգիչ զօրութեան, որով երկնաւոր մարմինք երկայնաձիգ իմն բոլորակառ ընթանայցեն: Օխ որովհետեւ երկրորդ օրէնք կեպկերայ զիենդրոնական շարժումն ցուցանեն ի մէջ զնայնոցն՝ ապա հարկ է տալ միումն ի նոցանէ զզօրութիւնն զայն ձգիչ, զի նովաւ զայլոն յուղիղ ճանապարհէ անտի նոցա խոտորեցուցանել կարիցէ: Յառաջին օրինացն յայտ արար Նեւտոն, եթէ զօրութիւնս այս ուղիղ համեմատի ընդ զանգուածոյ գնայնոցն, եւ խոտորնակի ընդ երկրորդ կարսդութեան հեռաւորութեան նոցա ի կենդրոնական մարմնոյ անտի: Իսկ յերրորդ օրինացն եցոյց դարձեալ եթէ այն ձգիչ զօրութիւն յամենայն գնայցունոն մի եւ նոյն իցէ, որպէս եւ յամենայն արբանեակո նոցա:

Մրգ յոկզրանց աստի յայտնի երեւի եթէ որպէս եւ զիարդ շարժիցին գնայցունք, այլ թէ ստուգապէս շարժիցի երկիր՝ զայն ցուցանեն, զոր մեք աստին յանձն առնումք ցուցանել այլովք պատճառօք եւ նախ րզշարժումն նորա զառանցիք, եւ երկրորդ զարեգակամը:

34. Երբայրու երկր աշխանձուք. կամ արեգակն եւ համօրէն երկնաւոր մարմինք շարժին օր ըստ օրէ յարեւելից յարեւմուտս ի 24 ժամս միանգամ, եւ կամ երկիր շրջանակի զառանցիք իւրովք ի 24 ժամն յարեւմափց յարեւելս, զի է իմն շարժումն ի մէջ մարմնոց արեգերաց. իսկ արդ չէ հնար զի ամենայն առանցք գնայնովքն հանդերձ շարժիցին ի 24 ժամն, ապա շարժի երկիր: Օխ տեսանեմք յայտնապէս, եւ զննութիւնք իսկ հնոց եւ նորոց աստեղագիտաց զնոյն վկայեն, եթէ աստեղք՝ յելանել, ի բարձրանալ եւ ի մտանելն օր ըստ օրէ զնոյն դիրս եւ զնոյն համեմատութիւն առ միմեանս անփոփոխ պահէն ի հաստատութեան անդ երկնից. եւ այնպէս իմն երեւի եթէ միոյ միոյ յաստեղաց անտի առանձինն շրջանակք իցեն

Հաւասար հեռաւողք ի միմեանց, եւ աստեղք իւրաքանչիւր զիւրեանց առանձինն կենդրոնաւ յածիցին, որ յառանց անդ տիեզերաց շարեալ տսղեալ կայցեն, եւ իցէ իսկ ի նոսա զօրութիւն իմն մեծ, որ զմի մի յաստեղացն շրջանակեսցեն, քանովի եւ ամենայն աստեղք որպէս եւ երկիրս այս մարմինք ազատք են ի հաստատութեան երկնից եւ անդործունեայք, եւ հարկ է զի լինիցի շարժիչ իմն զօրութիւն, որ զնոսա մզիցէ ի շարժել, եւ իցէ իսկ ուրեք կենդրոնական զօրութիւն, որ զնոսա յուղեղ շաւղէ անտի խոտորեցուցէ գնալ ընդ գիծ կոր եւ բոլորակ: Խոկ արդ այն մտացածին կենդրոնք աստեղաց շգսն յերկինս, եւ նոյն իսկ առանցք տիեզերաց ի մարդկանէ հնարեալ նն, ապա եւ ոչ իսկ շարժումն աստեղաց գոյ յերկինս. եւ զիարդ մարդ իցէ շգոյաւորաց եւ ոչնչից զգոյաւոր եւ զմեծամարմին աստեղան շրջել, զոր եւ ոչ խորհել անգամ հնար է, ուստի եւ խոստովանել պարտ է եթէ շարժի երկիր զառանցիցիք իւրովք օր ըստ օրէ յարեւմտից յարեւելս, եւ ի շարժելոյ նորա երեւի մեզ եթէ աստեղք շարժիցին:

35. **ՏԵՐԵՒԹՅՈՐ ԸՐԵՖԱՌՄՆԵՐՆ ՆՐԿԻՐ ՁՅՈՒՑՎԱԿԱՆԵՐ**.
Այսպէս եւ տարեւոր շարժումն երկրի զարեգակամք նովին օրինօք հաստատի. զի եթէ զոյ շարժումն կենդրունական եւ ձգիչ զօրութիւն ի մեջ արեգական եւ երկրի, որպէս թ օրէնք կեպջերայ յուցանեն, ապա յերկոցունց մարմնոց աստի մին անշարժ կայ եւ միւսն շարժի զնովաւ, արդ ում յերկոցունց ի սոցանէ ընծայել պարտ եւ արժան իցէ զգօրութիւնն ձգիչ:

Եթէ հայիցիմք միանդամ ի զանդուածս երկոցունցն՝ ինքնին իսկ վկայիցեմք իրացն ճշմարտութեան: Գրունդ արեգական այնպէս մեծ եւ ահազին է, զի ի զանդուածոյ նորա մարդ է միղեսն մի եւ կէս գունդս յօրինել բատ շափոյ զնոդոյ երկրի. իսկ արդ չիցէ այն հաւանութեան՝ եթէ զօրութիւնն ձգիչ ի զունդն մեծ կայցէ, եւ զունդն փոքր զնովաւ յածիցի ձգեալ

ի զօրութենէ անտի նորա : Այժէ վէճու երկուս, որոց կարի յոյժ պլակերպ ի միմեանց իցեն կշեռքն, հաստատեալ յերկուս ծայրս չուանի միոյ ուժդ գին շարժիցես ընդ օդս, բատ սկզբանց մնաքենականութեան երկոքին իսկ յածիցին զկիտիւ հասարակաց ծանրութեան իւրեանց . Եւ եժէ մին ի վիմաց անտի մեծ իցէ քան զերկորդն մի եւ կէս միղեռնիւ չափ, յայնժամ հասարակաց կէտն ծանրութեան նոցա այնպէս մերձ դպյոցէ առ կենդրոն մեծի վիմին, զի գրեթէ միանայց ընդ նմա, ուստի եւ հարկ իցէ փոքրուն շարժել զնովաւ, որ զրեթէ անշարժ կայցէ, կամ այնպէս իմն նուազ իցէ շարժումն նորա, մինչեւ չնրշմարել ումեք յայտնապէս : Այդ ի շարժել երկրի եւ արեգական զհասարակաց կենդրոնիւ ծանրութեան իւրեանց, այնպէս մերձ անկանի սա առ կենդրոն արեգական զի հարկաւ պարտ իցէ շարժել երկրի զարեգակամբ . զոր եւ ընդարձակագոյնս եւ ճոխագոյնս ցուցանեն ընախօսոք, այլ մեք դարձուք միւսանգամի մերբանու :

36. Ի պատկերին Ա. Չեւ կ. Նկարեալ են ճանապարհք գնայուն աստեղացն համեմատութեամբ հեռաւորութեան նոցա ի միմեանց եւ յարեգակենէ . միայն երկակտուր ճանապարհի Երեւակին առ անձակութեան աեզւոյն գծեալ է բատ երից չորրորդաց երկայնութեանն, որպէս եւ երկակտուր ճանապարհին Ռւրանոսի կիսով չափ փոքր է քան զմշմարիտն : Եետքն շուրջ զշքանակզն ցուցանեն զբնթացս նոցա յարեւմտից յարեւելս : Իսկ կետանիշ դիձքն զճանապարհ չորից գիսաւորացն ցուցանեն Ենկեայ, Բիեւշայ, Աղբերսի եւ Հաջոյի :

‘Չափ ժամանակի ընթացից գնայուն աստեղաց եւ հեռաւորութեան նոցա յարեգակենէ է պյոպիսի ինչ : Այժէ զհեռաւորութիւն երկրի յարեգակենէ համարիցիմք 10, յայնժամ հեռաւորութիւն Փայլածուի լիցի 4, Աքուսեկի 7, Հրատի 15, չորեցունց նորոց գնայուն աստեղացն 28, Լուսնթագի 52,

Երեւակի 100, եւ Ուրանոսի 192: Աւտի եւ յայտ է եթէ Փայլածուն՝ որ քան զամենայն գնայունսն մերձաւոր է արեգական՝ հեռի յարեգակնէ զտանիցի առաւել քան զ 8 միզիսն մղսնս գերմանացւոց կամ երկրագրութեան, եւ կատարիցէ զընթացս իւր դոդցես յաւուրս 88, եւ արագութիւն ընթացից են ի միում երկրորդի 6, 7 մղ. երկրագրութեան: Առուսեակն հեռի է յարեգակնէ զ 15 միզիսն մղսնս . ժամանակ ընթացից նորա գրեթէ 225 աւուրք, եւ միջին արագութիւն նորա իբրեւ 4, 9 մղ. ի միում երկրորդի: Հեռաւորութիւն երկրի յարեգակնէ է 21 միզիսն մղսն, աւուրք ընթացից նորա 365 աւուրք, 5 ժ. 48 վ. 50 երկր., եւ արագութիւն նորա 4, 7 մղ. ի միում երկրորդի:

Հասան հեռի է յարեգակնէ 32 միզիսն մղ., արագութիւն շարժման նորա 3, 4 մղ. ի միում երկր. եւ շափ ժամանակի ընթացից նորա ամ 1. եւ աւուրք իբրեւ 321, ժամք 16: Խըրեքին գնայունքն Դեմար, Աթենաս եւ Հերա յածին զարեգակամբ իբրեւ ընդ $4\frac{1}{2}$ ամս, արագութիւննոցա 2, 5 մղ. ի միում երկր. եւ հեռաւորութիւն նոցա յարեգակնէ 57 միզիսն մղսնք: Խստիս 49 միզ. մղ. հեռի է յարեգակնէ, ժամանակի ընթացից նորա ամք 11 եւ աւուրք 314, արագութիւն նորա 1, 7 մղ.: Խոյնպէս եւ Երեւակն 199 միզ. մղսնաւ հեռացեալ մեկօւսի կայ յարեգակնէ, ընդ ամս 29 եւ յաւուրս 169 կատարէ զճանապարհ իւր, եւ արագութիւն շարժման նորա համարի 1, 3 մղ. ի միում երկր: Հուսկ յետին քան զամենեսեան շուրջ եկեալ պատի զարեգակամբ Ուրանոս, հեռաւորութիւն նորա 400 միզ. մղ., ժամանակի ընթացից նորա 84 ամք եւ 8 աւուրք, եւ արագութիւն նորա մղ. 1. ի միում Երկրորդի:

Առև զճիշգ հաշիւ ընթացից սոցա՝ այլովքն հանդերձ խնդրեալ զտանիցես ի պատկերիդ, որ առաջի կայ:

ԱՆՁԻՆԵՐ ԳՆԱԾ · ԱԱՀ ԵԴ.	ԵՐԿԱՎԱՏՈՒՐ ՄՆ · ԵՐԵՐ-ԵՐ ·	ԵՐԵՍՔ ՄՆ · ԵՐԵ-ՎՐԵՒ ·
	ԹՎԱԿԱՆ	ԺԱՄԱՆԱԿ
ԱՐԵԳԱԿԱՆ · ♂	192,631	116,582,000,000
Փայլածու ... ♀	672	1,392,000
Արուսեակ ... ♀	1,683	9,003,000
ԵՐԵԲՐ ♂	1,719	9,283,000
Հրատ ♂	893	2,506,000
Եսամիա □	59	...
Հերա ♫	308	...
Դեմքառէր ... ♀	350	...
ԱՄԵՆԱՅԱ ... ♫	451	...
Լուսնիթագ ... ♫	19,307	1,169,406,000
Երեւակ ... ♫	15,514	755,555,000
Աւրանոս ... ♂	7,465	175,151,000
Լուս... ♪	454	6,469,000
	ԹՎԱԿԱՆ	ԺԱՄԱՆԱԿ
	ՄՆ · ԵՐԵՐ-ՎՐԵՒ ·	ԺԱՄԱՆԱԿ
ԱՐԵԳԱԿԱՆ · ♂	3,741,577,400,000,000	ՕՇ Ժ-ՎՀ Հ-ՎՀ
Փայլածու ... ♀	159,000,000	25 12 ..
Արուսեակ ... ♀	2,553,000,000	23 21 3° 23'
ԵՐԵԲՐ ♂	2,659,000,000	24 — 0° 0'
Հրատ ♂	372,000,000	24 39 1° 51'
Եսամիա □
Հերա ♫
Դեմքառէր ... ♀
ԱՄԵՆԱՅԱ ... ♫
Լուսնիթագ ... ♫	3,759,925,000,000	9 56 1° 19'
Երեւակ ... ♫	1,954,416,000,000	10 16 2° 30'
Աւրանոս ... ♂	218,043,000,000 0° 46'
Լուս... ♪	74,000,000	27 7 43

ԱՆՌԵՎԵՔ ԳՆԱՑ · ԱՍՏ.		ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑԻՑ ԳՆԵՑՈՒՆ ԱՍՏԵԼՑ			
ԱՐԵԳԱԿՆԵՐ	Ա.՝	ՕՐ	Ժ.՝	Ա.՝	ԵՐԵՐԵՆ
Փայլածու.....	...	87	23	14	35
Արուսեակ	224	16	41	25
Երկիր.....	...	365	5	48	50
Հրամ.....	1	321	16	18	47
Եսահա.....	3	129	13	9	0
Հերոս.....	4	131	19	8	0
Դեմքանէր	4	223	10	25	0
Աթենաս	4	225	20	14	0
Լուսնիժագ	11	313	0	4	10
Երեւակ.....	29	154	16	30	10
Արանիս.....	83	271	3	48	5
Լուս.....	...	97	7	43	11½

ՀԵՌԵՎԵՐՄԱՆ ԹԻՎԻՆ ԳՆԱՑ · ԱՍՏԵԼՑ ԱՐԵԳԱԿՆԵՐՆ ՀՆ · ԽԵՐ-ԽԵՐ-ԲՆ-Յ 15 — 1"			
ԱՐԵԳԱԿՆԵՐ	ՄԴՀՆ	ՄԴՀ-Հ-Հ-Հ	Փ-Հ-Հ-Հ-Հ
Փայլածու.....	7,999000	9,645000	6,355000
Արուսեակ	16,348000	16,451000	16,245000
Երկիր.....	20,666000	21,013000	20,319000
Հրամ.....	31,489000	31,421000	28,554000
Եսահա.....	48,803000	53,127000	44,479000
Հերոս.....	55,168000	69,268000	41,068000
Դեմքանէր	57,363000	61,654000	53,872000
Աթենաս	57,298000	71,165000	43,431000
Լուսնիժագ	107,521000	112,704000	102,338000
Երեւակ.....	197,129000	209,187000	186,071000
Արանիս.....	396,423000	414,896000	377,950000
Լուս.....

37. Ասյալէս եւ գիսաւորքն յածին զարեգակամբ այլ եւ այլ շրջանակաւ խառն ի մէջ ճանապարհի զնայուն աստեղաց ընդ անրաւ ասպարէզս երկնից : Ուիւ սոցաւ անծանօթէ և մեզ, այլ սյս ինչ յայտնի է, զի չե՞ն սոցաւ կարգեալ յԱրարէն յերկիւղ եւ ի սասանումն մարդկան, այլ են իրբեւ զմին յայլոց լուսաւորաց . իրբեւ մերձ գան յարեգակին՝ երեւին մեզ, եւ իրբեւ ի բաց գնան ի նմանէ՝ տակաւ տակաւ ծածկին ի մէնջ : Իսազումք ի սոցանէ այնպիսի իմն նեղ եւ երկայն շրջանակաւ գնան զարեգակամբ, զի յետ բազում գարուց ժամանակաց հազիւ թէ միւսանգամ կարիցեն դառնալ առ մեզ . վասն այնորիկ եւ ոչ իսկ աստեղալէտք ծցիւ գատկաւ կարեն զընթացս նոցաւ զլափ ժամանակին յայտ առնել, բաց ի շորից գիսաւորացն, որ յանուն նոցաւ, որք զառաջինն գտին զնոսա, Գիսաւորք Հաղիայի, Աղքերսի, Ենքեայ եւ Քիեղայ անուանին : Ճամանակ ընթացից առաջնոյն են 76 ամք, Երկրորդին 74, Երրորդին 3 ամք եւ 39 աւուրք, եւ չորրորդին 6 ամք եւ 72 աւուրք :

38. Աստեղք գնայունք եւ գիսաւորք, քանզի Երկայնածիդ բոլորչի են ճանապարհը նոցաւ եւ արեգակին կայ ի կէտ այրման նոցաւ, հարկ է զի Երբեմն մերձ յարեգակին իցեն ի պերճարքն. եւ Երբեմն հեռի ի նմանէ յԱՓեղ. Ի՞նչ :

39. Երկաքին ծագք մեծի առանցից ճանապարհի զնայնոցն՝ որ հատանիցեն զշրջանակ ճանապարհի նոցաւ յԱփեղինն եւ ի Պերիհեղիոնն ԵՊՄՒԿ անուանին, եւ նոյն ինքն առանցքն ԿԲԸ ԵՊՄՒԿԸ անուանեալ կոչին :

40. Աէտքն՝ ուր ճանապարհը զնայուն աստեղաց հատանեն զծիրն խաւարման, ասին՝ ՃԵՆԳԱՅՅՔ. եւ են կրկին՝ ՃԵՆԳԱՅՅՔ Ե. Ե. Ե. Ո. յորժամ մին ի զնայուն աստեղացն անցանիցէ ի հարաւային կիսազնդոյի հիւսիսայինն, եւ ՃԵՆԳԱՅՅՔ Բ. Բ. Ե. Ե. Ե. Ո. Յ յորժամ անցանիցէ ի հիւսիսայ ի հարաւա :

41. Յորժամ երկու կամ բազում գնայուն առաջիկը մի զինի միւսոյ ընդ ուղիղ զիծ երեւիցին, և ՄԻԱՆՈՐՈՒԹԵԱՆ Ծ անուանին. իսկ եթէ 180 աստիճանօք հեռի ի միմեանց կայցեն, և ՃԵԿՔՊՈՒԹԵԱՆ Ծ : Այս միաւորաւթիւն նոցակամ առ աչօք իմն է, եւ կամ ձշմարիս: Առ Հ:20: ասի՛ յորժամ առ մերոց աչաց համեմատութեամբ ընդ ուղիղ զիծ կայցեն, եւ Ք.Շ. ՄԵՐԻՑ, յորժամ այն ուղիղ զիծ ընդ կենդրոն երկրի անցանիցէ :

42. ԽՐԿՈՅՆՈՒԹԻՒՆ գնայուն աստեղաց թուի ի վերայ՝ Ծրի խաւարման ի կիտէ անտի գարնայնոյ Վ ընդ արեւելս. եւ է կրկին, Ա. ՃԵԿՔՊՈՒԹԵԱՆ՝ յորժամ իրեւ ի գնտոյ արեգական հայեցեալ զաստիճանսն կամ զշափէ երկայնութեան համարիցիմք . եւ Բ. ԵՐԿՐՈՒՆԱԴՐՈՆ, յորժամ յերկրէ աստի հայեցեալ զաստիճանսն թուիցեմք ի Ծրին խաւարման . զի յայտ իսկ է եթէ՝ ոյլ իմն երեւի երկայնութիւն գնայուն աստեղացն ի Ծրի անդ խաւարման հայեցեալ ի գնտոյ արեգական, եւ այլազգ յերկրէ աստի :

43. Ը ըջան ընթացից գնայուն աստեղաց ի կիտէ իմեքէ Ծրի խաւարման գարձեալ ի նոյն կէտ, Ը.Ք.Ա. ՓՈՓՈԽՄԵԱՆ յորջորջի յանուն չորից փոփոխմանց տարւոյ, ուստի սկսանի իսկ շրջան ընթացից նոցա: Այս ընթացք գնայուն աստեղաց չէ ուղիղ եւ ոչ կատարեալ, վասն յառաջնաղացութեան Հաւասարութեան զիշերոյ ընդ արեւմուտս, որպէս զրեսցուք ի խօնարհագոյն, եւ յինթանալ գնայնոցն յարեւմոից յարեւելո՞նցին կէտ Հաւասարութեան զիշերոյ վաղագոյն հասանէ նոցա, մինչ չեւ լրացեալ իցէ ճանապարհ ընթացից նոցա: Ը ըջան փոփոխմանց երկրի լրանոյ յ 365 աւուրս, ի օ ժամն ի 48 վայրկ. եւի 50, կ երկր . որ եւ նոյն է ընդ քաղաքական ամաց մերոց:

44. Ա ստեղաց Ը.Ք.Ա. անուանեալ ընթացք գնայուն աստեղաց համեմատութեամբ հաստատուն աստե-

զաց կատարի, յորժամ սկիզբն ճանապարհի ի միոյ յառաջացն առեալ՝ դարձեալ ընդ նովին աստեղն հասնիցն ընթացեալ ընդ ամենայն 360⁰:

Չափ ժամանակի Աստեղաց շրջանի Երկրի Են 365 աւուրք 6 ժ. 9 վ. 12 Երկր. կամ 365, 25638 աւուրք:

45. Իսկ ուրաքանչութեաւ ըրջ. ու գնայուն աստեղացն է ի միոյ Միաւորութենէ ցերկրորդ Միաւորութիւն: **Չափ ժամանակին** է այլեւայլ ըստ այլեւայլ ընթացից գնայնոցն եւ Երկրի: Ճամանակ Ուղեկցութեան շրջանին Փայլածուի է 130 օր, իսկ Արուսեկի աւուրք 584:

Ի Պատկերին Ա. Զեւ 4. Պնշանակէ զՊԵրիհեղիոն գնայնոցն, եւ Ա զԱվեղիոնն . իսկ Յ եւ Ջ զՀանդպյան :

Օարբանեկաց գնայուն աստեղաց չիքինչառանձինն ի գիտութիւն, զի որպէս եւ տեսանես ի պատկերիդ, շարժին նորա առանձինն զիւրաքանչիւր գնայնովք, եւ նորքոք հանդերձ զարեգակամք. սակայն եւ այնպէս պարտ եւ պատշաճ է չժմողուլ ընաւ անյիշատակ զմեր արբանեակին Լուսին որ մերձաւոր դրացի մեր է, եւ բազում ինչ ճշգիւ զտակաւ պատմել զնմանէ մարթ իսկ է:

46. **Լ**ուսին արբանեակ Երկրի մարմին գնդաձեւ է եւ խուարին, որ շրջանակի զառանցիւք իւրովք, եւ յածի զերկրաւս, եւ սովու հանդերձ զարեգակամք, որպէս վերագոյնդ գրեցաք:

Առնու զլոյս իւր յարեգակինէ եւ յիսնիւ չափ փոքր է քան զերկիր. Են ի նմա լերինք բարձունք եւ վիճք մեծամեծք, որպիսիք ոչ իցեն ի վերայ Երկրի:

Նեռաւորութիւն նորա յերկրէ աստի է 51,600 մշ. Երկրագրութեան:

Երկինէ նորա շարժումն, առ աչօք եւ ճշմարիս:

Առաջաք շարժումն նորա յարեւելցյարեւմուստ, ծագի ի շրջանակելոյ Երկրի զիւրավք առանցիւք յարեւմուցից յարեւելս, որով եւ ամենայն Երկնային մար-

մինչը հակառակ շարժմամբն երեւին բնիթանալ ծագ ի ծագու երկնից :

Խոկ սեպհականն նորա ճշմարիտ շարժումն զերկառաւ յարեւմտից յարեւելո, և կրկին. առաջինն առօսության ըրջուն ասի, եւ երկրորդն սրբագրութեան ըրջուն անուանի (Պատկ. Ա. Զեւ 2.):

Օ ՀԱՅՏԻ ԸՆ ԸՐԺՈՒՆ կատարէ լուսին յաւուրս 27^{4/3} կամ յաւուրս 27, յ7 ժամն. ի 43 վայրկ. եւ ի 11^{1/2} երկրորդս, անցանելով ընդ բովանդակ 360 աստիճանս ճանապարհի իւրայ հասեալ վերստին ի նոյն տեղի ընդ միով ի հաստատուն աստեղացն, յորմէ սկիզբն առեալ էր իւրոց ընթացից :

ՈՒԴԱԿՑՈՒԹԵԱՆ ԸՐԺՈՒՆ սկսանի ի ծննդենէ լուսնի եւ տեւէ ցերկրորդ նորա ծնունդն, եւ կատարի յաւուրս 29^{1/2} կամ յաւուրս 29, եւ յ 12 ժամն ի 44 վայրկեան ի 3 երկրորդս ի լինել լուսնի անդրէն զուգընթաց ընդ արեգական : Պատճառ. առաւելութեան աւուրցն այն է, զի մինչ չեւ իցէ կատարեալ լուսնի զնստեղաց շրջանն իւր զերկրաւ, յառաջ խաղացեալ զտանի երկիր տարեւոր շարժմամբն ի կիտէ անտի հաստատուն աստեղն 29 աստիճանաւ, ուստի եւ առ ի լինել լուսնի վերստին ընթացակից երկրի պիտին այլ եւս գրեթէ աւուրք 2, ժամք 5, եւ վայրկ. 1, զորս յաւելեալ ի վերայ 27 աւուրց եւ 7 ժամուց եւ 43 վայրկ. լրանան աւուրք Ռւզեկցութեան շրջանին 29 աւուրք եւ 12 ժ. 44 վ. այլովքն հանդ երձ: Յայսմանէ աստի յայտ է եթէ իլրումն լստեղաց շրջանին լուսնի շատ իսկ է եթէ մի անդամ եւեթ շրջանակեսցի զերկրաւ, այլ ոչ ի լրումն Ռւզեկցութեան շրջանին, իբր զի յետ աւարտելոյ առաջնոյ ընթացիցն՝ այլ եւս զաւուրս 2. եւ 5 ժամն, եւ 1 վայրկ. հարկ է զի ընթանայցէ, որով եւ ամեն լուսնական լրացեալ յ 354 աւուրց բաժանի յ 12 ամիսս ըստ բաժանման արեգական տարւոյ :

Յայս եւ ի սոյն Միաւորութեան ընթաց լուսնի շորս փոփոխութիւնն նշմարեմք ի զունդն նորա զոր

եւ սրբագրութիւնը լուսնի անուանեմք։ Օ առաջինն կուչեմք Ծննդնդ լուսնի, զերկրորդն Առաջին Չորրորդ, զերրորդն Լրումն լուսնի, եւ զտորրորդն Վերջին Հորրորդ լուսնի։

Ծննդաւորեալ է լուսնի, յորժամ լուսին զուղընթանայ արեգական, կացեալ ի միջին վայրի ընդ մէջ երկրի եւ արեգական, յորում աւուր բնաւ խոկ ոչ տեսանի ի մէնջ, զի վերին կիսագունդն նորա միայն է լուսաւորեալ։ ՅԵրկրորդումն աւուր հեռանայ լուսին յարեգակնել 13 աստիճանաւ յարեւմտից յարեւելս, եւ յայնժամ լուսաւորեալ կիսագունդն նորա մահեկաձեւ իմն երեւի յետ մտից արեւուն ընդ արեւումուս։ Եւ այսպէս օր ըստ օրէ առ սակաւ սակաւ աճելով ի նմալուսոյն, յեւթներօրդումն աւուր ի կալ նորա 90 աստիճանաւ հեռի յարեգակնել։ չորրորդմասն զնդին երեւի մեզ լուսաւորեալ, զոր եւ Ա.Ա.Զ.Բ. 20220207 յորջորջնեմք։

Ի չորեքտասաներորդումն աւուր կայ յանդիման արեգական 180^o հեռի ի նմանէ, եւ մեր յայնժամ կացեալ ի միջին տեղւոջընդ մէջ արեգական եւ լուսնի զէմ յանդիման տեսանեմք զամնայն կիսագունդն նորա լուսաւորեալ, օր եւ 1.90407 1.91011 անուանի։

Յետ այսորինկ օր ըստ օրէ սակաւ ինչ նուազեալ երեւի մեզ լոյսն առ ի նմանէ, մինչեւ յետ եւթն աւուրց տեսանել մեզ վերստին զշորրորդ մասն զնդոյն նորա լուսաւորեալ ի լինել նորա մերձ արեգական ց 90^o։ Եւ այս է Ա.Ա.Զ.Բ. 20220207, յորում աւուր զհասարակ զիշերաւ ելանէ լուսին ի վերին կիսագունդն մեր։ Օ կնի ապա յետ եւթն աւուրց վերստին զուղընթայ լինի արեգական եւ կատարէ զնդժայուիր յաւուրս 29^{1/2} կամ ճշգիւ եւս յաւուրս 29, յ 12 ժամն, ի 44 վայրկեանս եւ յ 3 երկրորդս։

Ծննդնդ լուսնի մինչեւ ցլուսումն իւր լուսաւորէ զերեկցս։ ի լրման նորա լուսնակայ է զիշերն աղջոյն, եւ անտի ցնոր ծնունդն վերջին պահը զիշերոյ։ Եւ

այս յայն առկո՞ զի ի շրջանակել նորա յարեւմնից
յարեւելո յամնեանն միանդամ, աւուր աւուր զրեթէ
միով ժամաւ անագան եղանէ ի վերին կիսազունդն մեր

47. Կուբը պատրիարք կամ Կուբը պատրիարք լուսնի պատահէ, յորժամ երկիր ի լրման լուսնի կացեալ ընդ մէջ արեգական եւ սորա արգելու ի նմանէ զճառագայթս արեգական: Բայտ առաւելութեան ստուերին՝ զոր արկանէ երկիր յերեսս լուսնի, այնչափ եւս առաւել խաւարաւ ծածկի դունդն նորա. Եթէ ողջոյն իսկ բոլորակն լուսնի ծածկի ստուերաւն, ասի ՆՈՒՐ շԱՄԱԳԻՆ, ԿՈՒՍՏԱԼԻԹԻՒՆ կամ ԿՈՒՍՏԱԼԻՄ ՌԱՅ ՄԵՍԻ¹, որ չկարէ տեւել առաւել քան զ 2 ժ. եւ զ 18 վայրկ. Կուտազութիւնն բոլորական տեւէ զ 4 ժամ եւ զ 38 վայրկ.:

Ը շրջանակ ընթացից նորա զերկբաւս բոլորակի մին է երկայնաձեւ, յորում է զի մերձ է երկրի ի ՊԵՐՊԱԿՈՒՆ, եւ է զի հեռի ի նմանէ յԵՊՈՎԿՈՒՆ: Այս շրջանակ ընթացից լուսնի 5⁰ 1^o աստիճանուք խոարի ի գծէ անտի ԾՐԻ խաւարման (կամ ի շրջանակէ անտի ընթացից երկրի) ընդ հիւսիս եւ ընդ հարաւ, եւ յերկուս կէտս հասանէ զնա, զորս եւ ՃԵՆԳԱՅԱՅ անուանեմք, այնպէս իմն զի անդր քան զ 5⁰ 1^o ընդ հիւսիս եւ կամ ընդ հարաւ չկարիցէ ընաւ հեռանալ ի ԾՐԻ խաւարման: Արդ՝ յայնժամ պատահէ միայն Կուտազութիւնն լուսնի, յորժամ լուսինն յընթացս իւր մերձ ի հանգոյցսն իցէ, եւ այնչափ առաւել է Կուտազութիւնն, որչափ մօտ ի հանգոյցսն դտանիցի:

Ը արժի լուսին զառանցիւք իւրովք յամնեանն մի անգամ, եւ այս յայտ անտի է, զի հանապաղ զմի եւ զնոյն կիսազունդն նորա տեսանեմք:

¹ Ի ցուցանել զառաւելութիւն կամ զչափ նուազութեան լուսնի եւ Արեգական, բաժանեն աստեղագէտոք զերկակառուր նորա յ 12 մասունս, եւ զմի մասն ի 60 երկրորդս, ոյլովքն հանդերձ:

48. Աբերառն մին յանշարժ աստեղաց հաստատութեան երկնից, դունդ մի է մեծամարմին, որ շըջանակի միայն զեւրովք առանցիւք ի 25 աւուրս եւ յ12 ժամս, յինքն ձգէ զամենայն զնայունսն եւ լուսաւորէ զնոսսա հանապազ լուսովն իւրով։

49. Ասուրաբարուն կամ եւերբուն ասի արեգական, յորժամ ի հանդիպելոյ լուսնի արեգական մօմ ի հանդոյցմն խաւար ունի զերեսս երկրի։ Եթէ լուսին զամենայն բոլորակ արեգական ծածկեսցէ յաշաց մերոց Նորաշունիւն է բոլորակ, եթէ զմի մասն միայն՝ ըստ հասն։ Այլ զի կարի յոյժ փոքր է դունդն լուսնի քան զերկիր, վասն այնորիկ շմարթի եթէ խաւարաւ ծածկեսցէ զամենայն զդունդն իսկ երկրի։ Եթէ այնպէս իմն ծածկեսցէ ի մէջ զարեգակն զի զբոլորակաւն լուսնի իրրեւ զանուր մի տեսանիցեմք զարեգակն ասի ՆՈՐԱՇՈՒՆԻՒՆ ՄՌԱՆԿՈՉԵՆ։

Առաջութիւն արեգական, կամ լաւ եւս ասացուք Նորաշունիւն կամ Խաւարումն երկրի պատահէ միայն ի ծննդեան լուսնի, յորժամ ընդ ուղիղ զիծ ի մէջ արեգականն եւ երկրի անկանիցի։

Ա.Ա.Մ. ՊՏՊ.ԱՄԵԼՅ ԵՒ ՏԻՔՈՒՆԵԼՅ ԴՐԻՑ ԱԾԽԱԲՀԱԴԻ

50. Պաղոմէոս՝ որ ի սկիզբն երկրորդի դարու յեղիպատացւոց աշխարհին յաստեղադիտութեան պարապէր, եւ անդ մեծանուն երեւեալ զայսպիսի ինչ գիրս աշխարհի յօրինէր։ Օյերեւոյթ շարժումն լուսաւորացն յերկինս ընդ 24 ժամս յարեւելից յարեւմուս իրրեւ զճմարիս հաստատէր, եւ զերկիր զնէր ի կենդրոնի տիեզերաց անշարժ ամենեւին, եւ եւթն զնայունքն, որշափ ինչ յայնժամ ճանաշէին հանդերձ արեգակամբ եւ լուսնովն շարժին, ասէր, զերկրաւս այլեւայլ շըջանակաւ։ Ուստի՝ որպէս նայն գնէր, ի մերձոյ շարժի զերկրաւս Լուսին, յետ նորա Փայլածու, Արուսեակ, Արեգակն, Հրատ, Լուսն-

թագ, Երեւակ, եւ հուսկ յետոյ ամենայն հաստատութիւն Երկնից ի 24 ժամն, այլովքն հանդերձ:

51. Յամին 1586 Տիբռն Բրահմէ աստեղագէտքաջ զիւր միտմն յայտներ վասն շարժման գնայուն աստեղաց. եթէ երկիր ի կենդրոնի տիեզերաց անշարժ հաստատեալ կայցէ, եւ հաստատութիւն Երկնից լուսաւորօքն հանդերձ ի 24 ժամն յարեւմուտո ընթանայցէ, եւ հինգ գնայունքն միայն Փայլածու, Արուսեակ, Հրատ, Լուսնթագ եւ Երեւակ յածիցին զարեգակամբ, որպէս հաստատէր կոպեռնիկոս :

Գ Լ Ո Ւ Խ Դ

ԿԵՐՊ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԷՍՏԵՎԵՑ. ԷՍՏԵՎԵՑՈՒՆՔ ԵՒ
ԵՐԻԿԱԳՈՒՆՔ ՄՐՈՒԵՍՏԱԿԱՆ

52. Եթէ զառաջինն ի քաղզեացւոց սկիզբն առաստեղագիտութիւն՝ այն յայտ իսկ է, զի վասն առանց ամպոց եւ հանապազ ջինջ լինելոյ օգոցն Բարեկղոնի դիւրին իմն էր նոցա նկատել զդիրս աստեղացն եւ զընթացո նոցա եւ բաժանել զնոսա ի գունդս գունդս, զոր եւ ըստութանու առէին, անուանս իմն եղեալ նոցա որպէս զիարդ կամք էին՝ յանուն կոոցն եւ դիւցանց եւ շնչաւորաց՝ այլովքն հանդերձ: Օ Տին աստեղատունն զայնոսիկ անփոփոխ պահեն եւ այժմու աստեղագէտք. այլ քանզի բազումք յաստեղաց չէին նոցա ծանօթ յայնժամ, այժմու աստեղագէտք եւ զայնոսիկ եւս բաժանեն յայլեւայլ աստեղատունն նոր իմն անուանս տուեալ նոցա բատ Երեւելի Երեւելի դիպաց, որ ի դարս իւրաքանչիւր դիպեալ իցեն: Հանդերձ այսու եւ զամենայն իսկ աստեղազ զհնոց եւ զնորոց աստեղատանց թուեալ զմի մի ի նոցանէ առանձինն նշանագրովք նշանակեն, եւ վարին առ հասարակ յունական նշանագրովքն: Եւ մեք զոցազէտ Երթեալ վասն առաւել դիւրութեան ուսանե-

լեայն պարտ եւ պատշաճ համարիմք զնոյն զյունական նշանագիրսն ի կիր արկանել յերկնագնդի աստ մերում, եւ յաւելու¹ եւս զհայերէնս ուր նոքա զդատինականմն ի կիր արկանիցեն:

53. Այլ աստեղագետք բաժանեն զաստեղմն եւ յայլեւայլ կարգս ըստ շափոյ մեծութեանն, որպէս երեւին ի հաստատութեան անդ երկնից. եւ զի թէ պէտ նոքա ցվեշատասն կարգս որոշեն զնոսո՞ մեք յերկնագնդի մերում զառաջին զվեց կարգի աստեղմն միայն պատշաճ համարիմք նկարել դրոշմել, զի զմնացեալսն աչօք լոկովք չէ հնար ումեք տեսանել, մանաւանդ զի եւ զվեցերորդ կարգի աստեղմն իսկ սակաւք կարեն նշմարել յերկինս առանց հեռաղիտի:

Փոյթ յանձին կալաք այնպէս իմն նկարել զատեղմն, զի դիւրաւ յայտնի լիցի ամենեցուն շափ եւ աստիճան մեծութեան նոցա եւ կարգի:

Առաջին կարգի աստեղաց ութն ձառագայթք են, Երկրորդի կարգին՝ հինգ, Երրորդին՝ երեք, Չորրորդին՝ չորք, Հինգերորդ կարգին՝ հինգ ձառագայթք, ոյլ նուրբք եւ անօրունք, իսկ Վեցերորդին՝ խաշաձեւ իմն նշան:

54. Ուէ կամլոցի ոք զիւրաւ եւ անաշխատ ձանաշել զաստեղմն եւ գիտել զդիրս նոցա, հարկ է զի իցէ ոք առ նմա, որ գիտիցէ առաջնորդել նմա եւ ցուցանել զաստեղմն մի ըստ միոցէ ի միժան զիշերոյն: Ամակայն որ կամլոցի ոք ինքնին ուսանել, նմա կարի իսկ կարեւոր է Երևանքառուտւ արուեստական յառաջնորդութիւն, զի են ի նմա նկարագրեալ ամենայն աստեղք եւ աստեղատունք նովին զրիւ եւ համեմատութեամք առ միմեանս, որպէս երեւինն ի կամարն երկնից: Անուանք աստեղատանց եւ առաջման նոցա որոշեալ եղեալ է, եւ

¹ Փոխեալ զ Բ նոցա ի Բ, զ Ը ի Կ, զ Ծ ի Դ, զ Ֆ ի Փ, զ Գ ի Զ, զ Կ ի Վ եւ ի Ա, զ Վ ի Ա, զ Ե ի Ե, զ Խ ի Շ:

ամենայն աստեղքը յունական եւ հայերէն գրովք նշանակեալ, որպէս զի մարմէ իցէ միով հայեցուածով խոկ աշաց զամենայն զգունդն երկնից անդէն նկարեալ տեսանել : Ասյս ինչ միայն պյանձրապութիւն է ի սմա, զի յորժամ ի կիր արկանիցէ ոք զԵրկնագունդն, այնովէս իմն պարտի համարել, եթէ անդը ի վեր քան զհաստատութիւն երկնից ելեալ ի վայր ի գունդն երկնից հայիցի, վասն այսորիկ եւ անկ է, զի զատաւեզան որ յերկրէ աստի ի ձախակողմն յերկինս տեսանիցէ ոք՝ զնոսա Արկնագոնդի անդ յաջակողման ինդրեալ դտանիցէ. եւ կամ նմին հակառակ, զոր յաջակողման ի վերայ Երկնագոնդին տեսանիցէ, զնոյն յերկինս ի ձախակողմանն դտանիցէ: Դրոշմեմք ի վերայ Երկնագոնդին եւ զհասարակածն, զԾիրն խաւարման, զԱրեւարդարձոն, զԾընանակս փոփոխմանց, զԵրկայնութեան շրջանական ցերեսուն երեսուն աստիճան Ծրի խաւարման, եւ զբեւեռաց շրջանական :

Լ: եւ Միջօրեայն պղնձի եւ Հորիզոնն փայտեայ, որպէս միանգամ յարուեստական Երկրագունդն տեսանի:

55. Թմիւ աստեղատանց հնոց եւ նորոց է հարեւը եւ հինգ, ի սոցանէ քառասուն եւ ութն ի հնոց անտի մասաշէին, եւ են ըստ Պաղոմեոյ

- | | | |
|-------------------|---|---------------------------|
| 1. Խոյ Վ | Են Երկրագունդ աստիճան ստուգունդ
Են Երկրագունդ աստիճան ստուգունդ | 14. Փոքր արջ |
| 2. Ցուլ Օ | | 15. Վիշապ |
| 3. Երկուորեակը II | | 16. Կեփես |
| 4. Խեցգետին ☽ | | 17. Կասսիոպէ |
| 5. Առիւծ Ո | | 18. Անդրումեզա |
| 6. Կոյս որ | | 19. Պերսեւոս հանդերձ |
| 7. Կշիռ Հ | | 20. Հիւսիսային Երեքանհիւն |
| 8. Կարիճ Պ | | 21. Կառավար |
| 9. Աղեղնաւոր Ճ | | 22. Անդեռդ եւ Լ. Մէն. |
| 10. Այծեղիւր Ճ | | 23. Հիւսիս . թաղ |
| 11. Ջրհոս ՀՀ | | 24. Օձակալ կամ Ռիփիպոս. |
| 12. Զեռնք Հ(| | |
| 13. Մեծ արջ | | |

25. Օձ Ոփիոքեայ
 26. Վահապն
 27. Արծուի
 28. Կետ
 29. Քնար
 30. Կարապ
 31. Դեղիին
 32. Փոքը ձի
 33. Պեղասոս
 34. Կէտ
 35. Երիգանոս դետ
 36. Հայկ կամ Որիսն
 37. Կապաստակ
 Իսկ նոր աստեղատունք են յիսուն եւ եւթն :
 49. Անտինոյս
 50. Բերենիկեայ վարսք
 51. Հնդիկ
 52. Խորդ
 53. Փիւնիկ կամ Արմաւ
 54. Մեղու
 55. Հարաւ. Երեքանկիւն
 56. Դրախտահաւ
 57. Սիրամարդ
 58. Սագ Ամերեկայ
 59. Հարաւային հիդրա
 կամ Զբային օձ
 60. Քսիփիէ
 61. Չուկն թռչուն
 62. Գետնառիւծ
 63. Սորիեսկեայ վահան
 64. Միեղջերու
 65. Զանալութ կամ Ըն-
 ձուզտ
 66. Աեքստանտ կամ Վե-
 ցերորդ երկնային
38. Փոքը շուն
 39. Մեծ շուն
 40. Հիդրա կամ Զբային
 օձ
 41. Արգոն նաւ
 42. Բաժակ
 43. Աղուաւ
 44. Յուշկապարիկ
 45. Գայլ
 46. Աեղան
 47. Հարաւ. թագ
 48. Հարաւային ձուկին :
 49. Շունք որսականք (Աս-
 տերիսն եւ Քարա)
 50. Փառական կամ թագ
 51. Գայլ
 52. Խորդ
 53. Աղուէս եւ Սագ
 54. Մողեկ. — Երեքան-
 կիւն Փոքը ընդ հիւ-
 սիսային Երեքանկիւն
 աստեղատուն մի հա-
 մարի. որպէս եւ Կեր-
 պէրոս կամ Երեք-
 գլուխ օձ՝ մի մասն է
 աստեղատանն Վահա-
 զնի :
55. Արուեստանց ան-
 դրիագործաց
 56. Հնոց քիմիական
 ձուզտ
 57. Ճամացոյց կշռոցաւ
 58. Ցանց Որոքոսակերպ
 ցերորդ երկնային
 59. Գրիչ կամ Գրոց

77. Մոյթ նկարչաց
78. կարակն ծովու
79. Օդահան
80. Ոկտանտ կամ Ռեժե-
լորդ նաւու, սա մեր -
ձաւորագոյն է քան 95. Օդապարիկ
զայլան հարաւային բե - 96. Կուադրանտ կամ
ւեռի : 97. Կատու կամ Կուզ
81. Կարկին
82. Կանոն եւ Անկիւնա -
չափ
83. Հեռագետ Հերպե -
շեայ
84. Մանրագետ
85. Տափեղ լւառն
86. Պահապան հնձոց
կամ Մեսոփեր
87. Եղջերու
88. Կիրդէ մենաւոր
89. Պոնիատովսքեայցուլ
90. Փրիդերիկեայ պատիւ
91. Աղաւնի
92. Գործարան դրոշմելց
93. Եղեկտրիսնական
գործի
94. Գեորգեայ չնաբ
95. Օդապարիկ
96. Կուադրանտ կամ
Չորրորդ որմոյ
97. Կատու կամ Կուզ
98. Հեռագետ աստեղա -
չափ գիտութեան
99. Ամպ մեծ
100. Ամպ փոքր
101. Խաչ
102. Կարովոսի կաղնի
103. Գաւազան արքունի
կամ Բրանդեն -
բուրգեայ գաւազան
104. Աղոցկտուց
105. Հիդրա Փոքր :

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր Ա Ս Տ Ե Դ Ա Տ Ա Ն Յ

56. Հերկոտասան աստեղատանց ծրի խաւար -
ման աստեղատունք վեց Ա. Ե. Ե. Ի. Բ. անոււանին որպէս
Զ. Ա. Կ. Վ. Գ. Ա. Պ. զի ի հասանել ի նոսա արե -
գական (երկրի) սկսանի այնուհետեւ ելանել բար -
ձրանալ ի վեր ի կիսագունդն մեր . եւ այլ վեց ի նո -
ցանէ Ի. Ե. Ե. Ե. Ի. Բ. եւ են Չ. Ջ. Ա. Ա. Ա. Հ. Ք. -
զի հասեալ ի խեցգետին՝ անտի իջանէ խոնարհի ի
կիսագունդն հարաւային :

57. Ամլ եւ զայն գիտել արժան է զի ի Շիրն
խաւարման, ուր նշանք աստեղատանցս են, անդ չգտա -
նին այժմ իւրաքանչիւր աստեղատունք, այլ են իրը
30 աստիճանաւ հեռի ի նշանաց անտի ընդ արեւելու,

այնպէս իմն զի ուր նշան խոյին Վ կայցէ, անդ չգտաւ նի աստեղատուն խոյին, այլ աստեղատուն ձկանցն, եւ խոյն կայ ընդ նշանաւ ցլու Ծ, եւ ցուլն ընդ նշանաւ առիւծու Ը, այլովքն հանդերձ: Այսմ պատճառս տան աստեղագէտք զՅԱՅԻՆ, ԽԵՎ, ԵՅԹԻԹԻԿՆ ՃԱԲՈՅՄՐՈՒԹԵԱՆ ԿԻԾՆՐԱՑ ընդ արեւմուտս, իբր զի արեգակն իւրով երեւոյթ շարժմամբն յամին իբր 50 երկրորդս կան խաղոյն հաւասնիցէ զՀասարակածն ի գարնան եւ յաշնան, որով եւ իբրեւ 50 երկրորդաւ վաղ հասանիցէ ամի ամի հաւասարութիւն գիշերոյ, եւ այսպէս իբր 50 երկրորդաւ յառաջ ընթացեալ ընդ արեւելո երեւիցին մեզ աստեղատունք: Խւ ահա յերկուց հազար ամաց հետէ եւ այսր իբրեւ 30 աստիճանաւ հեռացեալ գտանին աստեղատունք ի կիտէ անտի Հաւասարութեան գիշերոյ, որ այժմ կատարի, յորժամ արեգակն հասանէ ի ձկունան եւ ոչ ի խոյն որպէս յառաջ քան զամն երկու հազար: Ուստի եւ նոյն իսկ աստեղատուն խոյի 30 աստիճանաւ ընդ արեւելո գտանի ի կիտէ անտի գարնայնոյ. սակայն եւ այնպէս, զի մի շփոթութիւն իմն լինիցի յընթեռնուլ զմատեանս հետո աստեղագիտաց եւ ի քննել զաստեղացրոյց թուղթօն նոյտ, այժմու աստեղագէտքն իսկ, Հաւասարութիւն գիշերոյ կատարի, ասեն, ի գարունան, յորժամ արեգակն մտանիցէ ի խոյն, այն է ի նշան խոյին Վ, որ այժմ յաստեղատան ձկանցն եղեալ է: Օսոյն եւ մեք անփոփոխ պահեցաք յԵրկնագունդն մեր, ուր զնշան խոյին Վ յաստեղատան ձկանցն գնեմք, եւ զնշան ցլու Ծ յաստեղատան խոյի, այլովքն հանդերձ: Խկեսցուք այժմ ի նկարագիր իւրաքանչիւր աստեղատանց:

58. Խոօս, յերից մեծաց աստեղացն մարթ է ձանաչել զաստեղատունս զայս, որ են ի գլուխ նորա, եւ է առաջինն ու կամ Համեւ, երկրորդն Յ կամ Սերդան, եւ երրորդն Դ կամ Մէսորին, մերջինս այս մին ի կրկին աստեղաց է ի Դ կարդի: Մերձ ի յազի

Խոյին երեւի եւ աստղն գեղեցիկ ծ թագուն : Առաջական աստեղատամբո է եւ աստեղատամբն ռաւագ , որոյ երեք աստեղք են , մին յ Գ կարգի եւ երկու եւս այլք ի Դ կարգի :

59. ՀՅՈՒ. ի հարաւոյ կայ Պերսեայ եւ կառավարի , ի հիւսիսոյ Հայկին կամ Որիոնի եւ Երիդանոս գետոյ . գլխաւոր աստեղք ի նմա Շ Անդեբորոն կամ Պահանձն յը կարգի , որ իւրավ կարմրագոյն լուսովն ճանաչի եւ նկարի ի վերայ աշաց ցլու . Յ Կ-Ռ ի ծայր աջոյ եղջերն եւ Հ ի ձախումն . Ղ Ճ-Ռ Ա ի ցոււկն , Ծ Վ-Ռ Բ Ե Տ Է Այն ի վերայ աջոյ ական նորա : — Խոռոմքը աստեղաց Ա , Յ , Ծ , Է , Հ , Այլովքն հանգերձ ՃԻՐԴԻ անուանին : Լ Ե Այլ գունդ մի աստեղաց ի պարանոցի նորա , եւ անուանի ԹՐՁՄՐԱՍԵՐ կամ ԹՈՅՆԻ , յորս երեւելի են աստեղքն բ Ե-Ռ Ե-Ռ , Դ Ա-Ռ Ա եւ մին ի սոցանէ է յ Գ կարգի , վեց այլք ի Ե կարգի , եւ հինգ եւս ի Զ կարգի , եւ երեսուն եւ երկու յ Է : — Ե է Կրկին ասաւ :

60. ԽՐԿՈՒՅՐԽՈՒՄՔ Են ընդ մէջ աստեղատանցն Ցլու , Խեցգետնի , Հայկին եւ Միեղներուի : Խ վաղ ժամանական զայծո երկուս նկարելին . այլ Յոյնք յետոյ ուրեմն զկառաւոր եւ զՊողիտեւկիս յաստեղատանս անդր հանին : Ասսաւոր զքնարն եւ զնետ ունի , իսկ Պողիտեւկիս զբիր . եւ երկորին եւս մի մի աստղ յԲ կարգի ի զլուխս իւրեանց . և անուանի Կ-Ա-Ռ Ե Յ Պաշտեւնք , առաջինն է մին ի Կրկին աստեղաց . բնդ ոտիւք նոցա են այլ եւս երեք աստեղք յ Գ Ե Ւ ի Դ կարգի , գողցես զոյդ հաւասար հեռաւորութեամբ յերկուց առաջնոցն , նոյնպէս եւի ծունդունոցա այլ եւս երեք աստեղք յ Գ կարգի . աստղն ծ է ի վերայ ծրի խաւարման : Յարդգողն անցանէ ընդ ոտիւք սոցա :

61. Խնջոնքուն , աստեղք մանունք Են յաստեղատանս յայտմիկ . Եթէ ընդ Կաստոր եւ ընդ Պողիտեւկիս գիծ ուղիղ ընդ հարաւ ձգիցեմք , ծայր զծին հասանիցէ յաստղն Յ ի Դ կարգի : Բնդ մէջ աստե-

զայն շե ծ է խումբ մի փոքրունց աստեղաց, որ
Մասուն յորջորջի:

62. Աստված Մաս, ի հիւսիսոյ աստեղատանս
կայ Արջ մեծ եւ Առիւծ փոքր, յարեւելից քերենիւ
կեայ վարսք, եւ յարեւմախց Խեցգետին. մերձ առ
ծիրն խաւարման է աստղ մի յլ կարգի և Ուեհունչու
անուաննեալ կամ Աէրու առիւծու, նոյնպէս եւ այլ եր-
կու աստեղք յի կարգի, ՅԴ Դէնէբունչու կամ Աէր առիւծու
եւ ՅԱՀԱԵԲ կամ Հէրու առիւծու անուաննեալք, որք
եւ իբրեւ երեքանկիւնի իմն որ սրածայր երեւին. ծ, չ,
ծ, դ են յի կարգի, եւ այլ մանունք:

63. Կասս թեւաւոր նկարի ի վերայ երկնա-
գնդոյ հասկ ի ձեռին. Ծիրն խաւարման հատանէ
այժմ զշաւարակածն ի վերայ հարաւային թեւոյ
նորա: Աստղն ա Սովոր կամ Հասկ է յլ կարգի, եւ
ընդ Դէնէբունչու Առիւծուն եւ ընդ Արիւուր Անդէոր-
դին երեքանկիւն մի հաւասարակողմն գործէ: Այլ
երեւելի աստեղք են ՅԱ ՅԱՅԻՆ, Յ ՀԱՅԱՆԱՐ եւ Դ:
Արդի աստեղագետք զբազում բալս եւ զկրկին աս-
տեղս տեսին յաստեղատանս յայսմիկ: ԼՇ եւ առ
Հնձանահարաւ աստղ մի յլ կարգի, որոյ եւ ըստն
փոփոխի յաւուրս 295 մինչեւ բնաւ իսկ աներեւոյթ-
ինել յերկինս:

64. ԱՌԱՋ, երկու աստեղք են սորա երեւելիք
յի կարգի և եւ Յ, ՀԱՐՈՒՆՅԱՆ եւ ԱՌԱՎՈՅՅԱՆ ՌԱՐԻ-
ՌԻ անուաննեալ, որ եւ յԱրաբացւոց բարրառ. ԶԱ-
ՐԻՆ ԷԼ-ՀԱՆՈՒ եւ ԶԱՐՈՒ եւ ՖԻՆ-ՊԻ յորջորջի: Քառաջ
քան զամն 2000 աշնանային հաւասարութիւն գիշե-
րոյ լիներ յաստեղատանս յայսմիկ (տես 57.):

65. ԱՌԵՐ, ի հիւսիսոյ աստեղատանս կայ Օձա-
կան եւ ի հարաւայ Գայլն եւ Յուշկապարիկ: Աստղն
մեծ և ԱՆԴՐԵՆ է յլ կարգի եւ ասի եւս Աէրու իորմէ
զի կայ ի միջոցի աստեղատանն, յարեւման հիւսի-
ակողմն է աստղն Յ ԱՌԱՐ կամ ԱԹՐԻՆ յի կարգի,
նոյնպէս Յ ՃԱ-ՔԲ եւ Յ ԱՐ-ՔԻ-Ն, եւ այլք:

66. Աշխաւութիւնը ի կերպարանս համբարուի մարդոյ եւ ձիոյ նկարի յերկնագունդն, եւ է տարածութիւն աստեղատանն մեծ եւ ընդարձակ, հարաւային կողմն նորա չերեւի երբեք ի վերայ Հորիզոնի մերոյ: Զօրք աստեղք են յԳ կարգի ε, θ, λ, μ, γաղեղն նորա. եւ մի այլ ց ի ձախոյ ուսն նորա. եւ այլք ի Գ կարգի. բազում են եւ բալք մանաւանդ առ աստեղին չ: Մերձ առ մ է կետն արեւադարձի ձմերան:

67. ԱՅՆԴԻ ԹԻՒՐ, ի ճակատուն կայ աստղ մի մեծ թ Ճ-Ք-Է-Ն յԳ կարգի, եւ ա ի Գ կարգի, նոյնակս եւ մի այլ ծ Ճ-Կ-Պ-Ի ի տասանն, եւ այլ մանունք բազում: ՄԵրձ առ թ է կրկին աստղ մի, յԺԵ եւ յԺԸ կարգի: Արկին աստեղքս այս, ասէ Հերքեղոս, ընտրեալ որոշեն զլաւութիւն կամ զյուռութիւն հեռադիտին:

68. Գ Ֆ-ԱՍ յարեւմսից կայ Չկանց ի հարաւայ պետասոսի եւ ի հիւսիսոյ Հարաւային ձկան, եւ Ծիրն խաւարման հատանէ անցանէ ընդ մէջ: Յերկոսին ուսս նորա են երկու աստեղք և Ս-Դ-Ն-Շ-Ն-Շ-Ն+, եւ թ Ս-Դ-Ն-Շ-Ն-Շ-Ն+ յԳ կարգի, նոյնակս յաջոյ ուսն նորա եւ ի ձեռն այլ երկու աստեղք γ եւ ծ յԳ կարգի: Ի՞նդ ու ընդ չ ձգի Հասարակածն:

69. Չառւռք, մին ի ձկանցն նկարի ի մէջ պետասոսի եւ ջքհոսին, երկրորդն ի մէջ խոյի եւ զլաւոյ Անդրոմեդայ, եւ է նարօտ մի որ զերկօսին ընդ միմանս զօդէ. աստեղքն են ի Գ, իԵ, եւ ի Զ կարգի եւ այլ մանունք: Աէտ գարնայնոյ է այժմ յաստեղատանս յայսոմիզ:

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ: Զոկիզբն երկոտասան աստեղատանցս (Անդանակերպից 4) այսպէս իմն համարին աստեղագէտք, եթէ՝ անդէ որդք Քաղցէացոց, յորոց սկիզբն էառ աստեղագիտութիւն, տեսեալ եթէ ի գարունան ծնունդը խաշանց եւ արջառոց լինէին՝ համարեցան եթէ յաստեղու անդ, որ արեգակն յաւուրսն յայնոսիկ գտանիցի, զօրութիւն իմն ծննդական կոյցէ. վասն այնորին ի յիշտատակ այնը զխոյ, զբուլ եւ զայծո (ընդ որոց Ցոյնք զերկուորեակս փոխանակեցին) յաստեղատունոն հանեալ իցեն: Զտապ փոփոխման ամարայնոյ Առիւծովն է գտամանակ Շնձոց կուսին նշանակէին, որ ի հունա

կալլյէ : Յամանեանն Ակապտեմրերի է հաւասարութիւն գիշերոյ, եւ ահա զայն կշխոքն ցուցանեն : Յաշնայնի բանզի յաճախեն հիւանդութիւնը եւ մահը տարածամբ, զկարիչն համարեին յաստեղատանան, իբր զի աղջ մի ի ժունաւորաց անտի լիեալ՝ զմահունան դորձիցէ . այսպէս եւ զԱզեղնաւորն վասն զժամանակ որսոց ցուցանելոյ, եւ զԱյծեղջիւր՝ վասն զդարձ արեգական գուշակելոյ՝ յերկինս դնէին, զի որպէս ազդ այծեմանց զերամբը եւ զձորովք պատեալ ի բարձունան և լանիցէ պյառէս եւ արեգակն, ասէին, յանեալ ընդ խոր անդունդս երկինից այսրէն միւսանդամ առ մեզ հասանիցէ . վասն այնորիկ եւ զԱյծեղջիւրն այնպէս իմեն նկարեն յերկինագոն՝ նմէ զերամբը մադլիցի : Մաս ի գարունան անձրեւ յորդ առատ տեղայ յերկիր ի չերմ գաւառան, եւ որս ձկանց յաճախ է, աւանիկ եւ զայն քրհան և Զկունք նշանակեն :

Այսպահի ինչ վասն երկոտասան աստեղատանց Զոգիակոսին շատ խոկ է, զրեսցուք մի ըստ միոջէ եւ վասն այլոց աստեղատանց . այլ համառօտս եւ կարճ ի կարճոյ :

70. Աւրութեաւ, զոր եւ Փոկ (որթ ծովու) անուանեն, է ընդ մէջ Պեղասոսի եւ Պերսեայ եւ Զկանց : **Աստեղը երեւելիք են, ո Ակարդի ի դլուխ Անդրոմեդայ.** Յ Ակարդի ի զրապանսն . եւ Յ Անդրուտ յ Գ կարդի յոտա նորա, վերջինս այս է Կրկին աստղ, զոր եւ մարթի չափաւոր իմն հեռադիտաւ նշմարել տեսանել, մերձ անդէն յարեւմուտո կոյս գոյ եւ բալ մի գեղեցիկ եւ երկայնաձիգ, որ եւ աչօք տեսանի :

71. Աւստրուսի, յարդգողն անցանէ ընդ աստեղատունս այս, եւ հինդ աստեղը են ի նմանշանաւորք, չորք յ Գ կարդի ո, Շէրէ, ց, է, եւ ծ, Ուռէսանուանեալ, եւ միւս եւս Յ Ք-է : Տիքոն Բրահէմերձ առ չ ետես յամին 1572 հաստատուն աստղ մի գեղեցիկ քան զԱիրիսս եւ զԱռւսնթագ, որ եւ ի յերեկի երեւեր, եւ առ սակաւ սակաւ նուազեւով ի նմա պայծառութեանն եւ լուսոյ, յամս սեանն Մարտի 1574 բնաւ խոկ աներեւոյթ լինէր :

Աստղն մ զարմանալի է իւրով առանձինն շարժմամբ ի մեջ հաստատուն աստեղաց, որ ընդ ամս 100 իր 571՝ յառաջ ընթանոյ, այնպէս իմն զի յաւուրց անորի ծննդեան Տեսան մերոյ մինչեւ ցայժմ իր 20 51՝ յառաջ ընթացեալ երեւի։ Անրձ առ աստղն ու է Արկին աստղ մի ի Դ և յ թ կարգի։

72. Երեւանիւն Մեծ եւ Փոքր առ գլխով խոյի եւ ընդ ոտիւք Անդրումեգայ կան, մանր աստեղք են ի նոսա, եւ մեծ քան զամնեսեան է ու Մերտուն յ Դ կարգի։

73. Պիրսւաս Հանդերձ Գ. Ե. ՈՎ. Ն ՄԵՐՈՒՍԵԸ կայ ի մեջ Ցուլ եւ Զանալութ աստեղատանց, եւ Շիր կաթին ձգի ընդ աստեղատունս ընդ այս աստղ մի յի կարգի ու Մէրսու կամ Անդինիք է ի կուրծս կամ ի թիկունս Պերսւայ, եւ միւս եւս ի վերայ գլխոյ Մեդուսայ թ Անդուն յի կարգի, որոյ լոյսն կարի յոյժ փոփոխի, ընդ ժամս 61 կայ մնայ յի կարգի, յետ այնորիկ յանկարծակի իմն սկսանի նուազել եւ ի միջոցի շորից ժամուց երեւի մեղ իրեւ աստղ մի ի Դ կարգի եւ յետ 18 վայրկենից միւսանդամ աճէ եւ լու ի կ ժամս եւ ի 40 վայրկ, եւ Հասանէ յառաջին պայծառութիւնն։ Մերձ առ աստղն ու է բալ իմն գեղեցիկ, զոր հեռագիտաւ իրեւ զգունդս մանր մանր աստեղաց տեսանեմք։

Շիր կաթին յաստեղատանս յայսմիկ պայծառագոյն եւս փայլէ։

74. Աւարք. կամ ՆՐԵՎԹՈՒԹ, Հանդերձ Ռ. Ե. Ն ԵՄՐԵՄՐԵ, ի Հարաւոյ անցանէ Շիր կաթին։ Աստղն մեծ յի կարգի ու Այժ կամ Անդուցոն անուանեալ է ի վերայ Այծեմանն, եւ մի այլ յի կարգի թ Մէնդուն յաջոյ ուսն կառավարի, որքարնդ մեծի աստեղն որ ի ծայր աջոյ ոտին կամ ի ծագ հիւսիսային եղջեր Ցլուն կայ, ոուր իմն երեքանկիւն դործեն, որպէս եւ այլ աստեղք է, ն, ո զայլ երեքանկիւն մի փոքր։ Աստղն ու է մին ի Արկին աստեղաց։

75. Հւշն կամ որբու գեղեցիկ քան զամենայն աստեղատունու երկնից՝ զրմէ յիշատակէ իսկ Երանելին Յովը եւ Հոմերոս՝ յերգո իւր : Խբրեւ որտորդ մի կամ մարտիկ ոք նկարի յաստեղադիտաց սուսեր ածեալ ընդ մէջ՝ ըիր ի ձեռին իւրում աջոյ, եւ ի ձախոմէ վահան կամ մորթ առիւծու, և Բետոյդոյն է յաջոյ ուսն նորա եւ թ Ռէիշէն ի ձախոյ ուսն նորա, երկոքին եւս յԸ կարգի, ց ի ձախոյ ուսն նորա՝ անուանի Մորդին : Խսկ երեքին աստեղքն, որ զմիջովք նորա շարեալ տողեալ կան հուպ առ միմնանս գումարուն Յակովոյ յորջորջին : Ի վերայ ազգերն է աստղ մի և յ Գ կարգի, եւ զնովաւ պատի բիծ միգախառն կամ բալ գեղեցիկ, որ եւ աչօք իսկ երեւի . եւ պայծառութիւն լուսոյն որ ի նմա՞ է զի նուազէ եւ է զի լնու : Բազում կրկին աստեղք երեւին յաստեղատանս :

76. Ծ ՈՒՆ ՓԱՔՐ, երկու աստեղք են իսմանշանաւորք, և Պըռիւն յԸ կարգի ; որ ընդ Սիրիոսի եւ Բետոյգայզպայ երեքանկիւն մի գործէ, եւ թ Մէրլու կամ Ա-Շէլլու յ Գ կարգի :

77. Ա Բ. ՄԽԸ, ի վաղ ժամանակաց անտի հոչտկաւոր է սա վասն եւմն մեծամեծ աստեղայն, որ եւ Ասյլ մեծ առ հինան անուանէր, եւ յիշէ իսկ զնա Յովը Երանելի : Գլխաւոր աստեղքն են և Տէ-դու որ յարաբացւոց բարբառ զարջ նշանակէ, թ Մէրլու, յ Փէր-դու, ծ Մէրէիւն, սոքա եւ անիւք ոայլին յորջորջին . և Անէսն, յ Մէլուր, չ Բէնեդիւն կամ Անէսէդ . Միզար՝ որպէս եւ այլ բազում աստեղք են կրկին աստեղք, են եւ բազում բալք : Եշմէ գիծ մի ուղիղ ձգեսցես ընդ թ եւ ա ի վեր հնդապատիկ երկայնութեամբ՝ ծայր գծին հասանիցէ յաստղն բեւեռական, որ է յ Բ կարգի, եւ դիւրաւ իսկ ճանաչի զի է գոզցես առանձինն : Հաստեղատանս յայսմիկ երեւին բազում բալք եւ կրկին աստեղք, յօրոց մին է չ կամ Մէլու յ Գ եւ ի Դ կարգի . եւ մարթի իսկ սովորական իմն հեռադիտաւ նշմարել տեսանել . եւ երկրորդն չ

ի և եւ ի Զ կարգի, եւ յետինս պյս յածի զառապնովներկայնաձիգ բոլորակ շըջանակաւ :

78. Առաջա ՓՈՐՔ մարթի գտանել զաւ ի հրնազից աստեղացն, որ չորեքիուսի իմն ձեւով երեւին յերկինսարնդ մէջ Արջոյն մեծիեւ Առիւծուն մեծի :

79. Ա ՔԵՐՊ, կիսով չափ պատի զբեւեռաւն ծրի խաւարման, եւ կիսով չափ զբեւեռական աստեղին . ի գլուխ Ախապին շորք աստեղք են, երկուք յ թ կարգի եւ այլ եւս երկու յ Գ կարգի գողցես շորեքանկիւնի իմն ձեւով, եւ ի տաանննորաբազում աստեղք են, թ Աշունիք, ց երտմն են յ թ կարգի . աստղն մ Արտիք ի լեզուԱխապին է կրկին աստղ :

80. Շ ԱԿԱՐ ԱԲՍԵՒԾԵՐ, Հեւեղ աստեղագետ հնարեցաւ եղ զատեղատունս զայս, շունն հիւսիսային Աստեղին եւ շունն հարաւային Քուր անուանի : Աստղ մի եւեթ մ յ թ կարգի երեւելի է ի քարա, եւ Աէր կորունիք թ . անուանի :

81. Ա ԿԴԱ:ԱՐԴ եւ ԱՆԱՌ ՄԵՆԵՐԱՅ, ի վերայ աջոյ ծնգանն Անդէորդի յարեւմուտս կոյս է աստղն ու Արէտուրոս յ թ կարգի, եւ դիւրեաւ հնար է ճանաչել եթէ զկոր գիծ ագւոյ Արջոյն մեծի ընդ արեւելեան հարաւ երկայնեալ ձգիցեմք : Ինդ արեւելս Արկտուրոյ է աստղն չ յ Գ կարգի եւ ընդ արեւմուտս դ Մաստիկին, աստղն չ Խոչը կամ Մէրաք անուանեալ է ի վերայ գօտւոյն, թ Կենիքը ի գլուխ նորա եւ այլ բազում աստեղք մեծամեծք :

82. Ա ԲԺ. ՓՈՐՔ, մերձ քան զամենայն աստեղատունն է հիւսիսային բեւեռին, եւթն աստեղք են եւ սորա բատ նմանութեան եւ բատ ձեւոյ Արջոյն մեծի . աստղն ու, որ ի ծայր ագւոյն կայ է յ թ կարգի, եւ անուանի Աստղ Բեւեռին զի է մօտ առ բեւեռն հիւսիսոյ իբր 1½ աստիճանաւ, զատ եւ Արտիք յոր Հորջոյն . ծ Այնուն, իսկ թ եւ լ Պահապան+ ասին :

83. ՅԱՆԻ ՃՐԱՄՈՒԾԵՐՆ, երեւելի աստեղքն են Ան պատուակն եւ թ Կառապին . աստղն ծ է փոփո-

խական, եւ գրեթե ի միջոցի 323 աւուրց բնաւ իսկ աներեւոյթ լինի յերկինս :

84. Ա ըմբռա ընդ սերպերասր, ի հիւսիսոյ աստեղատանս կայ Վիշապն եւ ի հարաւոյ Օձակալն : Եկարի Վահագն իջեալ ի զումա եւ զուն եդեալ ի վերայ զլխոյ Վիշապին, զղեցեալ եւ զեւաշկամաշկ առիւծուն զոր սպանեալ էր, յաջոյ ձեռինն վիրդ մի եւ ի ձախումն օձ երիւք զլխովք, զոր Կերպերուն անուանեն, եւ կամ շիւղ խնձորենւոյ : Աստղն ա ի զլուխ Վահագնի ասի Ուստ ուշենի եւ է մին ի կրկին առտեղաց, ի միջոցի 60 աւուրց եւ 6 ժամուց այնչափ նուազի լրյու նորա մինչեւ երեւել մեջ իրբեւ զատղ մի ի Դ կարգի : Բնդ սա եւ ընդ Ակն թագին են եւ այլ երկու աստեղք ի վերայ արեւմտեան բազկի նորա, Յ յի եւ Դ յի կարգի, նոյնպէս եւ յազդերս նորա փայլեն բազում աստեղք : Օմիր կաթին անցանէ բնդ արեւելեան կողմն աստեղատանն :

85. (Օշական, կամ սփրուսոս եւ օչ նորա, ի վերայ զլխոյ Օձակալին կայ աստղն ա Ուստ ուշենի յի կարգի . աստղն ծ անուանի Աւազին յեւն կամ եւուն . եւ ծ երկրորդ յեւն կամ եւուն բ, եւ են մերձ առմիմեանս : Յաստեղատան Օձին է ա Ուստի յի կարգի, ծ Անդաս եւ Ն Մ-բուքին են զլխուոր կրկին աստեղքն : Յաջոյ ծունկին Օձակալին է աստղն Դ յի կարգի եւ ի վայր քան զայն Ծ յի կարգի . ընդ մեջ աստեղացս այսոցիկ կեազդեր ետես յամին 1604 աստղ մի յի կարգի, որ յամսեանն Սեպտեմբերի 1605 ամենեւին աներեւոյթ լինէր :

86. Ա թարթ, աստեղատունս այս փոքրէ, այլ պայծառագոյն քան զայլսն, ուր եւ Օմիր կաթին լուսաւուրագոյնս փայլէ, ա Անդաս է մին ի մեծագոյն աստեղաց հաստատութեան երկնից, Յ Անդասի ասի, եւ փոփօխի յաւուրս 13, եւ Դ Անդասիուր:

87. Կըրը, հինդ աստեղք մեծ ա, Յ, Դ եւ Ե կարգեալ եւ տողեալ ի ձեւ խաչի յայտնապէս ցուցա-

նեն զաստեղատունս զայս, որ դպցես համօրէն աստեղը ի մէջ յարդգողի գտանի: Աստղն այս կարդի դէմէք անուանի եւ է ի տառն նորա, թ Անդէրէս ի կառւցան այլովքն հանդերձ. թ է կրկին աստղի Դ եւ ի Ե կարդի, առաջինն գեղնագոյն եւ երկրորդն կապւտակ: Խն ի սմա եւ աստեղք փոփոխականք:

88. Արտիր, աստղն մեծ է ա Անդէր յԱ կարդի, Են եւ այլ երկու աստեղք աստի եւ անափ աստեղն, ու է կրկին աստղ:

89. Առարկան կամ ԳԵՐԻՄՄԱԿԻՆ, Տիքոն Բրահմէ զաստեղատունս զայս ընդ Արծուոյ մի եւ նոյն համարի: Աստղն Դ է փոփոխական, զի յՇ յաւուրս եւ ի Կ ժամս եւ առաւել՝ նուազէ յոյժ լոյս նորա եւ ապա միւսանդամ լնու:

90. Պահագրու, ի Հնդից աստեղայն որք մօտ առմիմեանս կան գիւրաւ ի յայտ դայ աստեղատունն, Հնդեքին իսկ աստեղքն Ա, Յ, Ղ, Ճ, Է են յԴ կարդի, Եւ այլ մանր մանր աստեղք: Խ հիւսիսյ աստեղատունս կոյ Ազուէս, յարեւելից Պեղասոս, ի հարաւոյ ԶԵՀԱ եւ յարեւմտից Անտինոյս եւ Կես:

91. Անֆիլոս յայլոց Թեևէսէս անուանեալ իրեւ զիթագւոր ոմն նկարի յաստեղատանն իւրում, որ է ընդ մէջ Արծոյն փոքու եւ յարդգողի: Չորք աստեղք Են յԳ կարդի, ու Անդէրէմն, թ Անդէրէի, Դ Երայ եւ Դ, Երեքին յետինքս կան ի միում գծի: Խակ Ծ, Է, Հ եւ Ծ Են ի Դ կարդի. Ծ է փոփոխական, զի նուազէ լոյս նորա ց Ե կարդի աստեղս՝ յաւուրս Ծ, ի ժամս Ծ եւ ի Վ. 38: Է է կրկին աստղ:

92. Պիտուսս է ընդ մէջ Անդրոմեդայ, Զկանց, Զքհոսին եւ կարապոյ. Մոլք աստեղք Են ի սմա յԲ կարդի, որք զՏրապեզի կամ զՉորեքկուսի սեղանոյ իմն բերեն զնմանութիւն, առաջինն ի շորից անտի և Մուրիւք անուանի եւ է յԲ կարդի, երկրորդն՝ թ Շուռ, եւ երրորդն Դ Անդէմէք, զօր չէ արժան շփոթել ընդ Անդէմէք Պերսէսի, շորրորդն՝ ա է ի վերայ զլոյս Ան-

զրոմեղայ եւ անուանի Ալբրտն (70): Աստղն է իւչ, որ քիթն նշանակէ, և ի գլուխ Պեղասոսի, եւ այլք ի պարանոց նորա եւ յուս:

93. Արք, ի հարաւոյ կայ Զկանց եւ Խոյի, յարեւմտից Ցլու եւ Երիդանոս գետոյ եւ յարեւելից Զըրհունին: Աստղն և Ալենիսը յի կարգի ծագէ ի գլուխն, նոյնպէս թիվուն կամ Թիվուն Կեդոս ի վերայ տառնն, չ Բարտուն Կեդոս յգ կարգի, յարեւմտից կուսէ կայ եւ նշանաւոր աստղն օ Միք, որ զարմանալի նշանակէ, զի ըսյս նորա փոփոխի յաւուրս 332, մինչեւ յի կարգէ անտի լինել աներեւոյթ յաշաց մերոց:

94. Երրորդոս Գաճ, սկիզբն առնուի մեծէ աստեղէն Ռիփեղայ (75) որ առ ոստ Հայկին կայ, եւ պատի զբնարաւ զկիտաւ եւ զայլովք աստեղատամբք, եւ Երթայ թագչի մերձ յաստեղատունն Զըրային օձի: Հարաւոյին մասն նորա մնայ միշտ ընդ Հորիզոնաւ մերսվ: Ի ծայր գետոյն է աստղն Աւանոր անուանեալ, մի միայն աստղ յի կարգի որ չտեսանի երբեք յնւրուպէացւոց աշխարհէն: Ի կողմն՝ որ ծանօթ է մեզ, են բազում աստեղք յգ եւ ի Թ կարգի:

95. Ը ՅԻՆ ՄԵՐ, աստղն մեծ եւ լուսաւոր քան զամենայն հաստատուն աստեղն Ալբրտն անուանի (զոր առ հասարակ Ծնիկ աստղ յորջորջն): Ասի 22 Յուլիսի ընդ արեգական ծագէ առ մեզ եւ յայնմ օրէ եւ անդք սկսանին աւուրք ամարայնոյ չերմինք եւ խորշակարերք. յարեւմուստ կոյս աստեղն երեւի եւ այլ աստղ թ յի կարգի Միքը անուանեալ, եւ ի հարաւոյ աստեղատանն կան երեք աստեղք ծ, օ, չ ի միում շարի, եւ երկու եւս մի յագի անդ նորա եւ մեւս եւս ի ձախոյ ոտն չ յգ կարգի:

96. Արդրուսունը, հիւսիսային մասն միայն երեւի ի վերայ Հորիզոնի մերոց: Աստղն մեծ կոնուսի ի ծայր թիակին զրեթէ հաւասար է լուսաւորութեան փայլմանն Ալբրիոսի, այլ շտեսանի ի մէնջ. չ անուանի Կամ Կամուս, եւ չ Արքիսը:

97. ՀՐԴԱՅ կամ ՄԵԽ օԶ ՔՐԵՅԻՆ ի Հարաւային
կիսագունդն՝ ձգի յարեւմտեան հիւսիսոյ յարեւելեան
Հարաւ իբրեւ ընդ 105 աստիճանս, և ԱՆԴՐ է յԱ
կարգի, իսկ ծ ՄԻԱԿ յԳ կարգի:

98. ԱՎԱՅԱՏ, աստղն Յ յԲ կարգի եւ աստեղքն
ծ եւ ց երեքանկիւնի իմն ձեւով կան յաստեղատանն:

99. ՅՈՒԾԱՎԱՐԻԿ կամ ՃԱՄԲՈՐՈՒ, գլուխ սորս
եւեթ ուսովին հանդերձ ելանէ ի վերայ Հորիզոնին մերոյ:

100. ՀՐԵՄԱՆԵՐԻ ՀՅՈՒՆ, ընդ ստիւք ԶՐՀԱՍԻՆ
նկարի, և ՓԱՄԱՀԱԿԱՊ է յԱ կարգի որ ընդ երկոսին
աստեղն Յ եւ ց երեքանկիւնի իմն ձեւով զդիրս աս-
տեղատանն երեւեցուցանէ:

101. ՎՐԱՒՓԻՒ է մին ի ՀՆՈԳ Հարաւային աստե-
ղատանց, Հարաւային բեւեան ԾՐԻ խաւարման է յաս-
տեղատանս յայսմիկ, աստղ մի միայն յԳ կարգի դոյ
ի նմա, եւ այլքն ամենայն մանունք:

102. ԲԽԵՑԱԿ, ընդ ստիւք առիւծուն աստղն և
ի Գ կարգի անուանի ԱՆԻՇ, Են եւ այլք յԳ եւ ի
Դ կարգի:

103. ԱԼԱՍԻԼ զամենայն երեւելի երեւելի աս-
տեղատանց Համառօտս գրեցաք, զմնացելոցն չիք
ինչ կարեւոր ի գիտել. վասն այսորիկ զանուանս
միայն աստեղագիտացն, որ զնոսա յերկինս եղին
աստեն կամմիմք յաւելուլ: ԱՆԴԱՆՈՒՆՆ Դէ ղաքայի
աստեղագէտ գաղփացի հնարեցաւ զվեշտասան աստե-
ղատուննն որ Էն 1. Կողմնացոց, 2. Օդահան (գործի),
3. Արուեստանոց անդրիագործաց, 4. Ամպ փոքր,
5. Հնոց քիմիական, 6. Ժամացոց կշռոցաւ. 7.
Ցանց ՌԱՄԲԱՍԱԿԵՐԱՊ, 8. Գրոց, 9. ՄԱՐՁ նկարչաց,
10. Տափեղ Լետոն, 11. ԱՆԿԻՒՆԱՀԱՓ եւ կանոն,
12. Կարկին, 13. Հարաւային երեքանկիւն, 14. Հե-
ռազ էտ աստեղագիտութեան. 15. Աւժերորդ նաւու
(գործի), 16. Մանրագէտ:

Դ աղանդ Եդ 1. զՉՈՐԾՈՐԴ որման, 2. զԼԱ-
տու, 3. զՕդապարիկ, 4. Պահապան Հնձոց ի պա-

աիւ Մեսսիերայ : Անիմեր՝ զԵզչերու, զԱկրղէ, ևւ
զԱեցերորդ երկնային (գործի) : Հեւեղ զԵրմանացի,
զԼուսակն, զԱղուէս, զՍադ, զՄողէզ, զՔնար Գեոր-
գայ ի պատիւ Ընդդիացւոց թագաւորին, զՄիեղեւ-
րու, զԱշան Ասրիեսկեայ Պողոնիացւոց արքայի,
զԶանալութ կամ զԸնձուղու : Ինոդէ աստեղագետ
զՓրիդերիկեայ նշան, զԱբրունական գաւազան Բրան-
գենբուրդայ, զԳործի դրոշմելոյ, զԵզեկտրինական
գործի :

**Հայրն Հեղ ընծայեաց զՀեռադէտն Հերոք-
ջեայ յանուն մեծի աստեղագիտին :**

Խոկ Ռասայէր՝ զԱղաւնին ևւ զԽաչ : Խւ այլք
զՓոքք Զի, զՆետ, զԳայլ, զԲերենիկեայ վարոս յու-
րում բաղում բալք երեւին, ևւ ևն աստեղք ի Դ ևւ ի
Ե կարդի, զԹաւդ հարաւային, զՓիւնիկ կամ զԱբ-
մաւ, զԱսդ ամերիկեայ, զՀեղեայ կամ զԶրային օձ
հարաւային, որոյ երկու աստեղք են յԴ կարդի, ևւ
այլք ի Դ, զԱմակ մեծ, զՉուկն թռչուն, զԳեանա-
ռիւծ, զԿաղնի Կարողոսի, զՄեղու, զԳրախատահաւ,
զԱնդան, զՄիրամարդ, զԽորդ, զՀնդիկն, ևւ զԱղց-
կտուց :

**104. ՅԱՐԴԱՐԱ. կամ ՆԵՐԻ ԿԵՐՊԻ, որ իրբեւ զզօտի
մի լուսաւոր ձգի յերկինս պատէ զամմնային զգունդն
երկնից ի հիւսիսոյ ի հարաւ 25 աստիճանաւ հեռի
յերկոցունց բեւելուացն . լոյնութիւն նորա՝ և զի
առաւելու ևւ է զի նուազէ, ևւ է արեք երբեք զի ի
բաղում առաջս բաժանի . ի մէջ կափողեայ ևւ
Պերսեայ անձերանայ ց 5 աստիճան, ևւ մերձ առ սաս
Յուշկապարկի համարի 3⁰, սակայն ևւ առ Միեղեւ-
րուաւն ընդարձակի միւսանդամ ց 18⁰:**

**105. ՅԵԿ զՆկարագիր աստեղատանցն կատա-
րելոյ յաւելումք աստէն ևւ զկաննադ որ առաջի կայ,
զի թէ որ չունիցի ի ձեռին զԵրկնագունդն հայեցեալ
ի Պատկերն Բ, զսակաւս ի բաղմաց անտի աստեղացն
գտանել ճանաւել կարիցէ :**

Յամենեցունց իսկ յայտնապէս ճանաչի աստեղասուն մեծի Արջոյ կամ Սայլին որոյ շորք աստեղը շորեգիտուսի իմն ձեւով կան, եւ այլ երեք ի ձեւ աղեղան: Արդ՝

Փ Ա Ք Ր Ա Ր Ձ

Եթէ զգիծն ուղիղ՝ որ ընդ մէջ թ եւ ու աստեղաց Արջոյն մեծի հնդապատիկ եւս երկայնեալ ձգեսցես (77) հասանիցէ ցԱստղն բեւեռական, կամ որ նոյն է ի վերջին աստղն Արջոյն փոքու, որոյ շարք աստեղացն նմանագոյն են արջոյն մեծի. այլ դիրք աստեղատանն նմին հակառակ: Եթէ եթէ դարձեալ ընդ ու եւ ընդ ծ մեծի Արջոյ երեքանկիւն իմն ածիցես զմառ, մի ծայր անկեանն լինիցի ի թ արջոյն փոքու, որ եւ է յի կարգի, եւ կարմրագոյն գունովն որոշի Ժամոց:

Կ Ա Ս Ի Ա Պ Է

Գիծ մի ուղիղ ընդ ծ Արջոյն մեծի եւ ընդ բեւեռական աստղն ձգեալ նոյնչափ եւս երկայնութեամբ ցուցանիցէ զթ կասսիոպայ, որ հնդեքումըք աստեղօքն ա, թ, չ, ծ ճանաչի, որք եւ այսու իմն կարգաւ թ, ա թ, ա թ ծ, եւ թ ծ է իբրեւ զերիս երեքանկիւնս, կամ որպէս զնշանագիրս Ա երեւին:

Կ Ե Փ Է Ա Ս

Ինդ ու եւ ընդ թ կասսիոպայ գիծ ուղիղ ածեալ՝ զրեթէ գ երեքատիկ երկայնութեամբ հասանէց ու կեփեսոսի, որոյ են եւ այլ երկու աստեղք մեծ թ զմիջովք եւ թ ի վերայ ծնդացն:

Ա Տ Շ Ա Պ

Գիծ մի ուղիղ ընդ ծ կասսիոպայ եւ թ կեփեսոսի նոյնչափ եւս երկայնութեամբ ձգեալ անցանել ընդ զլուխ

Ա իշապին, զորոյ զգիրսն յայտնադպյնս եւս տեսանիցես
յերկնագունդն արուեստական:

Ե Ն Դ Ր Ա Մ Ե Դ Ե

Եթէ զգիծն ընդ աստղն բեւեռական եւ ընդ Յ
Կասսիոպայ՝ նոյնչափ եւս երկայնեոցես, հասանիցէ
ծայր գծին յաստղն ու ի գլուխ Անդրոմեդայ. այսպէս
եւս՝ եթէ եւ այլ զիծ մի ուղիղ ընդ աստղն բեւեռա-
կան եւ ընդ է Կասսիոպայ զմառաւ ածիցէ ոք, զ Դ Ան-
դրոմեդայ անդէն դժանիցէ:

Գ Ե Բ Ս Է Ա Ս

Օգիծն ուղիղ որ ընդ Յ եւ ընդ Դ Անդրոմեդայ
անցանէ, եթէ նովին չափով այլ եւս տարածիցես՝ հա-
սանիցէ անդր ի Յ Պերսեայ կամ յԱջգող Մետուսեայ
զլիսոյն: **Հ**անդոյն սմին եթէ եւ այլ միւս եւս զիծ
ընդ ու Կեփեսսի եւ ընդ է Կասսիոպայ ձգիցես՝ անցա-
նիցէ անդէն առ չորեքումը զլիսաւոր աստեղօքն Պեր-
սեայ որ են Դ ի թիկուն նորա, ու ի կուրծան, ծ զմի-
ջովք, եւ է ի ծունկս նորա:

Կ Ե Ռ Ե Վ Ա Ր

Եթէ զգիծն ուղիղ ընդ աստղն բեւեռական եւ
ընդ ու Կասսիոպայ խարիսխ երեքանկեան միոյ համա-
րիցիմք, լիյի գագաթն՝ ու Կառավարին կամ Այծ, որ
է աստղ մի մեծ յԱ կարդի:

Ց Ա Ւ Լ

Այսպէս եւ այլ երեքանկեան մի հաւասարա-
կողմն գործեն երեք աստեղքն մեծ, Աջգող կամ Յ
Պերսէսսի, Այծ կամ Ա Կառավարի եւ Աջգերերան կամ
ո Ցլու, որ ի գլուխ նորա կոյ: Խումբը աստեղացն,
որ զԱջգերաբանաւն կան, են Ճիւռառ (59) որ այսպիսի
իմն ձեւով Վ երեւին. մերձ առ նոքօք են եւ Բաղմաս-
տեղք, որ լուսաւորագոյն քան զայլ աստեղն են:

Խ Ա Յ Ե Լ Զ Կ Ա Խ Ե Ն Ք

Պահծ մի ուղիղ ձգեալ ընդ է կասսիոպայ եւ ընդ
շ Անդրումեգայ, անցանէ ընդ և խոյին եւ հասանէ ց ա
Զկանց, այնպէս իմն զի չորեքին ի վերոյ գրեալ աս-
տեղքն է, ց, և եւ ա ի չորս մասունս զգիծն զայն բա-
ժանիցեն:

Կ Ե 8

Ա Խոյի, Բազմաստեղք եւ ա Կիտի զերեքան-
կեան ունին զձեւ:

Ե Ր Կ Ա Խ Ո Ւ Ր Ե Ը Կ Ա Ք

Պահծն ուղիղ ընդ և եւ ընդ թ Կառավարի կրկին
եւս երկայնեալ հասանէ ցկասար, եւ անտի եւ անդր
ցողողիտեւկիս, որ մերձ առ նմա կայ:

Հ Ա Ց Կ Ա Ս Ո Ր Ւ Ռ Ա Ն

Աստեղատունս այս յայտնագոյնս երեւի յերկինս,
վասն այնորիկ իսկ կանոնս իմն տալ առ ի ճանաչելց
զնա աւելորդ է, զի շատ իսկ եթէ ոք զնորա զիրսն
յ Գ Պատկերին նշմարիցէ:

Շ Ա Խ Ե Ն Ք Մ Ե Ծ Ե Խ Փ Ո Ք Ք

Երեք աստեղքս այսոքիկ և Հայկին, Կաստոր
եւ Պրոկիոն ի փոքր Շան՝ երեքանկեան իմն ձեւով
կան, որպէս իսկ դարձեալ և Հայկին, Պրոկիոն եւ
Սիրիոս ի մեծ Շան՝ զայլ իմն երեքանկիւն ցուցանեն,
եւ են երեքինս յը կարգի:

Շ Ա Խ Ե Ն Ք Մ Ե Ծ Ե Խ Փ Ո Ք Ք

Կաստոր, Պրոկիոն եւ Ռեգուլոս սուր իմն երեք-
անկիւն գործեն յԱռիւծն մեծ, այսոպէս եւ Ռե-
գուլոս, Կաստոր, Պրոկիոն եւ և Հիդրայ չորեքանկեան
ձեւով երեւին, եւ ի միջոցի նոցա կայ և Խեցգետնի:
Ոստ առ չորեքանկեամբս մարթի զմատ ածել եւ

զոյլ չորեքանկիւն մի զոր գործեն Ուեգուղս ի սիրտն
Առիւծու, Դենեբողա ի տասան նորա, Կաստոր, եւ շ
մեծի Արջոյ:

ԱՆԴԵՌԻԴ, ԿՈՅՍ, ԿԾՎՈՒ

ՀԵրկուս աստեղսն անդ՝ ի Դենեբողա եւ ի շ
Արջոյնմեծի, Եթէ յաւելուցումք եւ զերբորդն զ և Ան-
դէորդի կամ զԵրկատւրոս, Երեքանկիւն իմն հաւա-
սարասրուն Երեւի յԵրկինս. եւ Եթէ դարձեալ զղիծն
որ ընդ մէջ Դենեբողայ եւ ընդ մէջ Արկտուրոսին կայ
խարիսխ իմն այլոյ Երեքանկեան համարիցիմք, յայն-
ժամ ու կուսի կամ Հասկ լիցի անկիւնն Երրորդ. այս-
պէս եւ այլ Երեք աստեղք Արկտուրոս՝ Հասկ՝ եւ ո
Աշոյ զերբորդ իմն Երեքանկիւն ցուցանեն. այնզի՝ եւ
չորեքին աստեղքն Արկտուրոս՝ Դենեբողա՝ Հասկ եւ
ակառոյ չորեքանկեան իմն ձեւով Երեւին, եւ առ վեր-
ջնովն միւս եւս չորեքանկիւն տեսանի ի չորից աստե-
ղաց անտի Աշոյ և, β, γ եւ ։ Ա երձ առ Արկտուրոս
ի կողմն Արջոյն մեծի է չորեքանկիւնն Անդէորդի:

ԹԵՐ, ԱՐՀԵՎԳՆ, ՕԶԵԿԱԼ

Գիծն ուղիղ ձգեալ ընդ չ եւ ընդ Հ Արջոյն
մեծի անցանէ ընդ աստեղատուն Թաղի, որ խիտ առ
խիտ աստեղքն եւ աղեղնաձեւ դրիւքն դիւրաւ ճա-
նաչի. եւ Եթէ զղիծն զայն անդը եւս ձգեսցես հասա-
նիցէ ի գլուխ եւ ի պարանոց օձի Օձակալին, ուր հինդ
աստեղք թ, γ, ζ, ς, δ ի գլուխ նորա, եւ Երեք այլ
ծ, և եւ չի պարանոցի նորա կան: Վիւս եւս գիծ ու-
ղիղ ձգեալ ընդ շ եւ ընդ չ Արջոյն մեծի՝ անցանէ
զմիջովք Աշհազնի, ուր կայ չորեքանկիւն մի ի չորից
աստեղաց է, ζ, γ, π. գիծն անկեանցն ու եւ չ
ձգի ի գլուխ Աշհազնի ա, եւ աշա մերձ առ նմա են
աստեղքն ա, β եւ շ Օձակալի:

Պահծ մի ուղիղ ընդ շեւ ընդ ծ Արջոյն մեծի անցեալ ընդ թ Ախշաղին՝ հասանէ յաստղն մեծ ի Ակայա յաստեղատան Քնարի: Յօրժամ զաստղս զայս դտանից ցեալք, անդէն նշմարիցեալք երեքանկիւն մի յերից մեծաց աստեղաց յԱ կարգի որ են ռ կամ Ակայա ի Քնարին, ռ կամ Աղտարիր յԱրծուին, եւ ռ կամ Դեների ի կարապին:

ՊԵԳԱՍՈՍ. ԴԵՂՓԻՆ. ԶԲՀՈՍ. ԿԵՐԵՐ

Պահծ մի ուղիղ ձգեալ ընդ Ակայա եւ ընդ Դեների հասանէ ի Ակայան Պեղասոսի, որ յայտնի իսկ երեւի յերկինս, եւ մին է յաստեղացն Անդրոմեդայ: Մերձ առ աստեղատուն Արծւոյն է եւ Դեղփին, որ հետեղումքը աստեղօքն յայտնագոյնս երեւի, եւ են ամենեքին յ Դ կարգի: Պահծն անցեալ ընդ ռ Անդրոմեդայ եւ ընդ ռ Պեղասոսի հասանէ յ ռ Զբհոսին: Յուսկ յետին երեւի յերկինս եւ ոյլ երեքանկիւն մի մեծ, որոյ երկու անկիւնքն իցեն երկոքին աստեղըն Ակայա եւ Արկտուրոս, եւ դադամին ռ կամ Անտարես յաստեղատան կարծի, եւ են ամենեքին յ Ա կարգի:



Գ Ա Ռ Ե Խ

ԹԻ ԶԻԱՐԴԻ ՄԵԼԻԹ ԻՑԵ Ի ԿԻՐ ԱՐԿԱՆԵԼ ԶԵԲՈՒՆ-
ԳՈՒՆԴՆ ԵՐՈՒԵՍՏԵԱԿԱՆ

— 305 —

Խ Ն Գ Ի Բ Ա

ՅԱՆ ՊՐՊԵՐԵԼ ՅԱՐԺԱՐՔԵՐԵ ԵՐԲԻՆԻ ՀԱՆԴԻ ՀԱՎԱՆԵ
ԴԻԵՂԵՐԵՐԵ :

106. **Օ**ՅԵՂԱՆՆ յորպյ վերայ կամիցիս հաս-
տառել զերկնագունդն արուեստական, յարմարեա-
նախ ի ձեռն ջրակշիռ դործւոյն ըստ հորիզոնական
ուղղութեան, այն է զի երեսք նորա ոչ ի զառ ի վայրն
եւ ոչ զառ ի վեր հակեալ իցեն, այլ հարթ եւ հա-
ւասար հորիզոնական գծին. եւ դրոշմեա ի վերայ
նորա զգիծն միջօրեական ըստ ցուցանելոյ մագնիսի
ասղանն, որ ի պատուանդանի անդ երկնագնդոյն հաս-
տառեալ եղեալ կայ, եւ կամ ըստ ձգելոյ ստուերի
արեգականն ի միջօրէի: Խ վերայ գծին այնորիկ այն-
պէս գիր զերկնագունդն՝ զի հիւսիսային եւ հարաւային
կէտք փայտեայ Հորիզոնին կշիռ ի վերայ նորա կայ-
ցեն, որով եւ չորեքին կողմանք երկնագնդոյն արեւելք,
արեւմուտք, հիւսիս, հարաւ լինիցին ըստ բուն շորից
կողմանց երկնի եւ երկրի:

Խ Ն Գ Ի Բ Բ

ՅԱՐԺԱՐԵԼ ՇԱՐԲԻ ՀԱՆԴԻ ՀԱՆԴԻ ՀԱՆԴԻ ՀԵ-
ԴԻԵՂԵՐԵՐԵ :

107. **Ա**սի, յորժամ ոք զհիւսիսային բեւեռն
երկնագնդոյն այնչափ բարձրացուցանիցէ ի վերայ փայ-
տեայ Հորիզոնին, որչափ ենն աստիճանկը լայնութեան
տեղւոյն. որպէս եթէ կամիցիմք յարմարել զերկնա-
գունդն ըստ բարձրութեան բեւեռի վիճննայ, պար-
ափիմք բարձրացուցանել ի վերայ Հորիզոնին զբեւեռն
հիւսիսային ց 48° 12', քանզի աստիճանկը լայնութեան
նորա են 48° 12':

Խ Ն Գ Ի Բ Գ

Ուշ որ ասորեցիւ վարժանիցին երբեւ ընդ Հորիզոնու ունըայ իրէտ, եւ որ ասորեցիւ վելանիցին բնաւ է մեր + ան ուղղիցնն:

108. Պատ Բ խնդրոյ՝ յարմարեա զգունդն ըստ բարձրութեան բեւեաի տեղւոյն, եւ չըջեա զգունդն ընդ արեւելս եւ ընդ արեւմուտու. աստեղք՝ որք երբեք չմտանեն ընդ փայտեայ Հորիզոնաւ, միշտ կան եւ մնան ի վերայ Հորիզոնի տեղւոյն, եւ աստեղք՝ որք չեւ լանեն երբեք ի վեր քան զՀորիզոնն փայտեայ, անեւրեւոյթք են միշտ ի տեղւոյնէ անտի: Արպէս ի կոստանդիանուպողիս չմտանեն երբեք ընդ Հորիզոնաւ կեփէս, Ախշապն, եւթն աստեղք Արջոյն մեծի, եւ կասիոպէ:

Խ Ն Գ Ի Բ Գ

Օ վերը հնոր իցէ յարմարել վերինանունդն, վէ շահանիցէ չորեւ իւրածունաւու սառաւունց վասն ունըայ իրէտ եւ ժանուի:

109. Յայտ իսկ է, եթէ տարեւոր շարժմամբ երկրի զարեգակամբ ի Ծիրն խաւարման յարեւմոից յարեւելս, ամենայն աստեղք երեւին մեզ, եթէ յարեւելից յարեւմուտու ընթանացեն անփոփոխ պահեալ զդիրս իւրեանց առ միմեանս: Արդ՝ առ ի գիտել զդիրս աստեղացն յայս ինչ աւուր եւ ժամու եւ յայս նիշ տեղւոյն, յարմարեա նախ զգունդն ըստ բարձրութեան բեւեաի տեղւոյդ, որպէս ի վերագոյնդ (107) ասացաք, եւ ապա գտեալ ի վերայ փայտեայ Հորիզոնին զաստիճան ընթացից արեգականի Ծիրն խաւարման յաւուրն յայն միկ, շրջեա զգունդն եւ ած զաստիճանն զայն ընդ պղնձի միջօրեականաւ, զցուցիչ ժամացուցին գիր ի վերայ 12 ժամու հասարակ աւուր, եւ դարձո զգունդն մինչեւ ցուցիչ ժամացուցին զհաստատեալ ժամն զոր կամիս՝ ցուցանիցէ, եւ ահա ամենայն աստեղք եւ աստեղատունք, որպէս նկարեալ են ի վերին կիսագունդն, այնպէս երեւին յերկինս ի ժամուն յայնմիկ

ի տեղւոջէ անտի: Որպէս թէ կամիցի ոք դիտել ի կոստանդիխանուպողիս զգիրս աստեղատանց ի 10 ժամու երեկոյին ի 21 Յունիսի, յարմարեսցէ զերկնաւզունդն ըստ բարձրութեան բեւեռի կոստանդիխանուպողսի 41^o Վ, խնդրեսցէ զաստիճան արեգական ի Ծիրն խաւարման յաւուրն յայնմիկ (այն է՝ 29^{1/2} երկուորեկաց), զայն զաստիճան Ծրի խաւարման առեալ ածցէ ընդմիջօրէականաւն, դիցէ զցուցիչն յ 12 ժամն միջօրէի եւ շրջեսցէ զգունդն մինչեւ ցուցանիցէ զ 10 ժամ երեկոյին, եւ ահա ամենայն աստեղը եւ աստեղատունը որ նկարեալ են ի վերին կիսազնդի, ի 21 Յունիսի երեւին ըստ այնմ համեմատութեան յերկինս, այն է՝ յարեւելեան Հորիզոնի երեւին աստեղատունքս պեղասոս, Դեղփին, փոքր Զի, ի հարաւոյ՝ Ազեղնաւոր, Անտինոյս, Կարիճ, Յուշկապարիկ, Կշեռք, յարեւմաից՝ Ազուաւ, Կոյս, Բաժակ, Առիւծ մեծ եւ փոքր, ի հիւսիսոյ՝ Արջ, Կասսիոպէ, Աեփէսս, եւ ի Զենիթն՝ Վահագն, եւ հիւսիսային թագ:

Ի դիւրութիւն ուստինելեացն զնեմք ի պատկերիդ որ առաջի կայ զկարդ աստեղատանցն, որպէս զիարդ երեւիցին ընդ ամեն ողջոյն:

Զաստիճանն Ծրի խաւարման թուել պարտ է յերկնագունդն ըստ նշանացն Վ. Տ. Ա. . . . և ոչ ըստ բուն աստեղատանցն, զի որպէս առացաք (57) ամենայն աստեղատունք Ծրի խաւարման 30 աստիճանաւ ընդ արեւելու անկանին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ	ԺԱՄԱՆԱԿ-ՆԱԽԱԲՈՅՆ	ԵՐԱԿԱՆՈՒՅՆ			
		ԶԱՅԻՆ	ՀԱՅՐԱ	ԱՐԵՎԵՆԻ ՀԱՅՐԱ	ԱՐԵՎԵՆԻ
ԱՐԵՎԵՆԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 8—Հ 9 Ժամ.	Արքանու- թան Արք- ականու-	Աշուան. Եղբայրականի- նոց. Կեն. Եղբայրա- կանութեա-	Ֆրան. Տառած կենք. Հարազա. Հ. Հ. Համազա- գանչ.	Աշուան. Կամացա- պիշտա. Արքէ. Փար Հ. Գալուստ.
ՓՈՏՈՒԹՅՈՒՆ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 8—Հ 9 Ժամ.	Արքանու- թան Արք- ականու-	Եղբայր. Հայր. Միջդ. Կապան. Մ. Ըստ. (Արքան) . Արք.	Յան. Կայ. Կեն. Եղբ- ականութեա-	Արքան. Անդրա- կանի. Հանձն Հա- մացի և առօր միջն.
ԱՐԵՎԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 8—Հ 9 Ժամ.	Լաւագին.	Խեցչանի. Փար Ծան. Արք Կայ. Պատիկա- կի.	Եղբայր. Հայր. Միջդ. Եղբայր. Գ. Պատիկա- կի. Մ. Ըստ Ծան.	Արքան. Եղբայր- կանի. և Կոյ.
ԱՐԵՎԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 8—Հ 10 Ժամ.	Չարքայինին և Տ. Արքան.	Բարես. Հայրար. Արքի.	Խեցչանի. Փար Ծան. Միջդանու. Մ. Ըստ Ծան.	Լաւագին. Կապան. Հայր.
ԱՐԵՎԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 9—Հ 10 Ժամ.	Ըստի որոշ- Սառա. Ար- քան.	Արքանինու փարա. Կայ. Արքա. Ըստի որոշումն.	Մ. Ըստ փար Ծան. Անդրականի. Բաժան. Հայրար.	Բ. Արք. Փ. Արքի. Լաւագին. Խեցչա- նի. Փար Ծան.
ԱՐԵՎԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 10—Հ 11 Ժամ.	Արքանու- թան Արք- ականու-	Բար. Արքին. Արքին ոչին Օք. Աշանց.	Անդրական. Անհաջող Լաւագին. Կայ. Արքա.	Անդրական. Արքանի. Վարոր. Արքի. Ան- ցիք. գործի.
ԱՐԵՎԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 10—Հ 11 Ժամ.	Արքան.	Բար. Արքար. Անդրական. Արքա. Բար Արքան.	Անհաջող Լ. Օք. Օք. Արք. Արք. Խեցչանի. Արք Արքան.	Անցան. Անդրա- կան որո. Բար. Բ. Ա- րք. Արք. Կոյ.
ԱՐԵՎԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 10—Հ 11 Ժամ.	Արքան.	Կայ. Արքա. Կայ. Արքի. Անդր. Հ. Հ.	Արքար. Օճախը. Օ. Հ. Արքին. Արքան.	Ջանա. Բար. Ան- ցան. Բար Անհաջող Լ.
ԱՐԵՎԵՆԻ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 9—Հ 10 Ժամ.	Արքան.	Անդրական. Հայր. Հայր- ական.	Կայ. Արքա. Կայ. Արքի. Գործի. Ան- ցան. Արք Արքան.	Արքա. Բար. Ան- ցան. Բար.
ՀԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 8—Հ 9 Ժամ.	Արքան.	Գրասան. Բրհնչ. Հա- յանութեա Զանի.	Կայ. Արքա. Արք. Արքի. Գործի. Փա- ր Հ. Անհաջող. Արքան.	Արքա. Անցան. Գործի Օք. Օճախը.
ԿԱՅԱՑՈՒԹՅՈՒՆ	ՑԱՀԱՔԻՑ- Հ 8—Հ 9 Ժամ.	Արքան.	Արքանու. Փար Հ. Բրհնչ. Հայր. Հայր- ական.	Կայ. Արքա. Կայ. Արքի. Գործի. Արք. Արք Արքան.	Արք. Կապան. Արքան. Կայ. Արքան. Անհա- ջող.

ԵՐԻՒ ԱԴՅԱ ԱՅՆ

ԱՐԵՎԵԼԻ ՀԱՅԻ	ՀԱՅԻ	ԱՐԵՎԵԼԻ ՀԱՅԻ	ԱՐԵՎԵԼԻ ՀԱՅԻ	ԱՐԵՎԵԼԻ ՀԱՅԻ
Ա Ս Տ Ե Ա Ա Տ Ե Ա				
Կաթու, Կորու, Այս- չող, Փառ, Աշխատ, Աշխատ և Այս-	Զամազամ, Արժ- Փառ, Այսառ,	Լուսի, Արժ մէ: Խրամու, Խրաց- Արժան գոր.	Ընկույր, Երեսոր: Համար, Արժաբու- ուսու.	Յալ, Հայի, Կորու- ասի, Համար,
Զամազամ, Կորու, Այս- առ, Փառ, Այսառ, Այսառ և Այս-	Արժ Փառ, Այսառ, Փառ.	Արժ մէ, Քրքին- Այսոր, Համար պատ- վակը.	Լուսի, Արժան գոր:	Լուսի, Խրա- մար, Համար, Այս- (պարձ)
Զամազամ, Կորու, Այս- առ, Փառ, Այսառ, Այսառ և Այս-	Արժ գոր, Կորու, Փառ.	Արժ մէ, Համար պատ- վակը, Այսոր, Այսոր, Այսոր.	Փ. Արժան, Համար պա- տվակ, Այսոր, Արժ մէ, Այսոր Բարձ մ:	Ամէ և գոր Արժան, Բարձ.
Կորու, Կորու, Այս- առ, Փառ, Այսառ, Այսառ և Այս-	Այսոր, Զամազ- ամ, Կորու Այս-	Արժ գոր, Այսառ, Փառ, Կորու.	Համար պատվակը, Այսոր, Բարձ, Օհ, Այ- սոր, Այսոր.	Համար պատվակին- մար, Այս, Այս- առ Այսոր.
Զամազամ, Լուսի, Կորու, Կորու, Այսառ պատվա-	Փ. Արժ, Արժան, Կորու, Կորու, Այսոր Այսոր.	Համար, Այսոր, Այ- սոր, Կորու, Այ- սոր.	Արժան, Արժան և Օհ, Այս, Էս Արժան, Այսոր, Կորու, Կո- րու.	Անդար, Արժան, Օհի, Այս, Գործին, Հի Այս, Այսոր, Այս- առ, Այսոր.
Ամէ և գոր Արժ, Լո- ւսի, Կորու, Այս- առ պատվակը.	Այսոր, Արժան, Համար, Կորու.	Համար, Այսոր, Այ- սոր, Կորու.	Այսոր, Կորու, Այ- սոր, Գործին, Հի Այս, Գործին, Հի Այս, Այսոր.	Անդար, Արժան, Օհի, Այս, Գործին, Հի Այս, Այսոր, Այս- առ, Այսոր.
Համար, Արժ, Այս- առ, Կորու, Այս-	Զամազամ, Լուսի- ամ, Կորու.	Կորու, Կորու, Այ- սոր.	Կորու, Այսոր, Հա- մար, Համար, Այ- սոր.	Անդար, Արժան, Օհի, Այս, Գործին, Հի Այս, Այսոր, Այս- առ, Այսոր.
Այսոր, Ա- և Փ. Արժ, Համար Այսոր Այս-	Արժան, Զամազ- ամ.	Կորու, Այս, Կո- րու.	Կորու, Այսորին- շամար, Համար, Այ-	Անդար, Արժան, Օհի, Այս, Գործին, Հի Այս, Այսոր, Այս- առ, Այսոր.
Այսոր, Ա- և Փ. Արժ, Համար Այսոր Այս-	Արժան.	Կորու, Այս, Կո- րու.	Կորու, Այսոր- ինշամար, Համար, Այս.	Անդար, Ա- և Զամա-
Այսոր, Փառ Արժ, Համար Այսոր Այս-	Արժան, Զամազ- ամ.	Կորու, Այս, Կո- րու.	Վարդ, Երեսորի- նշամար, Այս, Այ-	Անդար, Զամա-
Արժան, Այսոր, Այ- սոր, Փառ, Այս,	Կորու, Զամազ- ամ.	Կորու, Ա- և Կո- րու.	Վարդ, Երեսորի- նշամար, Այս, Այ-	Անդար, Զամա-

Խ Ն Գ Ի Բ Ե

իմաւ որդես հարը իցէ քառանել ճանաչել շատեւ երինէց է
յեռն երինգնդէ:

110. Յարմարեա զգունդն ըստ բարձրութեան
բեւեռի տեղւոյն, ըստ աւուրն եւ ժամանակի որպէս
ասացաքն վերագցնդ (ի ինդ. Դ), եւ իբրեւ ցուցանիցէ
քեզ երկնազունդն զաստեղան որ ի ժաման յայնմիկ
երեւիցին յերկինս, զու խնդրեա նախի վերայնորա զե-
րեւելի երեւելի աստեղան որպէս զՍիրիոս, զՄիկեղ,
զաստեզս Հայիկին . . . , եւ յաստեղաց աստի եւ կենդրոնէ
գնդին խորհեաց գիծ մի որ անդր յերկինս հասանիցէ,
եւ ահա ուր գիծն հասանիցէ, անդ եւ ճշմարիստ աստղն
երեւիցի: Յորժամ զմեծ աստեղան զայնոսիկ գտա-
նիցէս, փոքրունկըն ինքնին ի յայտ դայցեն, յորժամ
միտ եգեալ Հայիկիս ի հեռաւորութիւն նոցա եւ ի
համեմատութիւն զրից իւրաքանչիւր: Աակայն պարտ
եւ պատշաճ է եւ զայն եւս ի միտ առնուել, զի աս-
տեղք, որ յաջակողմն ի վերայ գնդին նկարեալ իցեն,
ի ձախակողմն յերկինս երեւին (54):

Խ Ն Գ Ի Բ Զ

Յարմար ասու ինչ ասու է մոռնել որեւիսն ժա-
դէցէ, եւ իսու է ծագել որեւիսն մոռնիցէ:

111. Պիւրաւ լուծանի խնդիրն՝ եթէ ուզգեալ
զգունդն ըստ բարձրութեան բեւեռի տեղւոյն, շրջեոցէս
զայն մինչեւ աստղն այն եկեալ կայցէ առ փայտեայ Հո-
րիզնի յարեւելից կուսէ. եւ յայնժամ Հայեաց եւ տես
յարեւմուտս Հորիզնին, եթէ որ աստիճան Շրի խո-
ւարման հասանիցէ զՀորիզոնն: Օ այն աստիճան Շրի
խուարման խնդրեա ի վերայ փայտեայ Հորիզնին եւ
գտցէս առ ընթեր զօրն, յորում աստղն այն ի մաս-

նել արեգականն ծագիցէ առ մեզ : Ամին նման՝ եթէ կամիցիս դիտել թէ յորում աւուր աստղն այն մտանիցէ ընդ Հորիզոնաւ ի ծագել արեւուն, ուղղեալ զգունդն ըստ յառաջագոյն դրելոցն՝ բեր զաստղն յարեւուս Հորիզոնին եւ տես յարեւելս կոյս, եթէ որ աստիճան Ծրիխաւարման հատանիցէ դՀորիզոնն փայտեայ, զայն աստիճան խնդրեափ պատկերին՝ որ ի վերայ Հորիզոնին նկարեալ կայ, եւ գոյցն զօրն յորում ի ծագել արեգական աստղն մտանիցէ : (Օրինակ իմն թէ կամիցիս դիտել, յորում աւուր ի Վիեննա (որոյ աստիճան լայնութեան է 48° 12') աստղն Աղդերերան, որ ի գլուխ Ցլոյ կայ, ի մտանել արեգականն ելանիցէ, արա ըստ վերադոյն գրելոցն, եւ տեսանիցես եթէ 10 երորդ աստիճան Աղեղնաւորին ի Ծիրն խաւարման հատանէ զարեւմուս փայտեայ Հորիզոնին. զայս 10° Աղեղնաւորին խնդրեա ի վերայ Հորիզոնին եւ գոյցնս առ ընթեր զ 2 օր Դեկտ. յորում աւուր ի մտանել արեգական աստղն Աղդերերան ծագիցէ բնակչաց Վիեննայ. այսպէս եւ Ռեգուլոս ի սիրտ Առիւծու ի 1/4 Փետր. ծագէ ի մտանել արեգական :

Խ Ն Գ Ի Բ Լ

Ուղեւ բունքն է առանձնի ելանելոյ և հանելոյ ասուն
մույ յոյս նիւ ուշուով և յոյս նիւ սսուք :

112. Բարձրացո զբեւեան ըստ բարձրութեան ըեւեսի տեղույն, եւ խնդրեա զաստիճան արեգական ի վերայ փայտեայ Հորիզոնին յաւուրն յայնմիկ, ած զայն աստիճան ընդ պղնձի միջօրէականաւն, գիր զցուցիչ ժամացուցին յ 12 ժամ հասարակ աւուր, շըջեա զգունդն մինչեւ աստղն այն եկեալ կացցէ կշիռ մերձ առ Հորիզոնն արեւելեան, եւ յայնժամ ցուցիչ ժամացուցին զժամ ծագելոյ աստեղն այնորիկ ցուցանիցէ : Յետ այնորիկ անդրէն դարձու զգունդն ցարեւմտեան Հորիզոնն, մինչեւ նոյն կէտ Ծրիխաւարման կամ աստիճան արեգական շօշափեացէ դՀորի-

զոհն, եւ ժամացոյցն ցուցանիցէ զժամ աստեղն մտանելոյ: Արպէս թէ կամիցի ոք գիտել, եթէ ի Վանդինոն ի 25 Յունիսի՝ յորում ժամու ելանիցէ եւ մտանիցէ կաստովը, արասցէ ըստ կանոնացդ եւ զտանիցէ զի յ3 եւ կէս ժամու առաւօտուն ելանիցէ եւ ի 10 եւ կէս ժամու Երեկոյին մտանիցէ ընդ Հորիզոնաւ:

Խ Ն Դ Ի Բ Ը

Ուշ յորում ժամու աստեղ մէ հաստակէցէ է ոչըշրէ-իւնն
ուեղույ մէս յայս ինչ որոշելու աստեղ:

113. Հետ յարմարելոյ զգունդն ըստ բարձրութեան բեւեսոի զտանել արժան է զաստիճան արեգական ի Ծիրն խաւարման յաւուրն յայնմիկ, եւ եկեալ զաստիճանն զայն ընդ պղնձի միջօրէականաւն՝ զցուցիչ ժամացուցին դիր յ12 ժամն, եւ դարձո զգունդն մինչեւ աստղն զօր կամիս եկեացէ կացցէ ընդ միջօրէականաւն, եւ ցուցիչ ժամացուցին ցուցանիցէ զժամն խնդրեալ: Այսպէս ի Զմիւռնիա (որոյ աստիճանը լայնութեան են 38° 18') աստղն Վեզա յ30 Յունիսի ի հասարակել զիշերոյ հասանիցէ ի միջօրէականն, եւ Սիրիոս գրեթէ ի հասարակ աւուր. զի յետ գտանելոյ զաստիճան արեգականն յաւուրն յայնմիկ (զ 8° Խեց-զեանի) եւ յարմարելոյ զցուցին յ12 ժամն միջօրէի, եթէ դարձուցես զգունդն, ահա յետ շրջելոյ զնդին իբրեւ զ 12 ժամն եկեալ կացցէ աստղն Վեզա ընդ միջօրէականաւն զ 12 եւ կէս ժամաւ զիշերոյ. եւ եթէ այլ եւս շրջեսցես զգունդն անդէն ի 11½ ժամու հասարակ աւուր աստղն Սիրիոս զտանիցի:

Խ Ն Դ Ի Բ Ը

Ու աստեղուունն յայս նիշ ուեղուն եւ յայս ինչ աստեղուունն ուղեկիւնն ելանիցին:

114. Պիր զգունդն ըստ բարձրութեան բեւեսոի տեղւոյն, խնդրեալ ի վերայ փայտեայ Հորիզոնին

զօրն զայն, եւ տես եթէ որ աստիճանն Ծրբ խաւար-
ման առջնմթեր նշանակեալ կայցէ, զայն աստիճանն ած
մերձ առ արեւմտեան Հորիզոնն, եւ աչա ամենայն
աստեղը եւ աստեղատունքը որ հաստանեն զարեւելեան
Հորիզոնն, ի մտանել արեգականն ելանեն յաւուր յայն-
միկ: Արակւ ի 10 Մարտի թիմթէնս (որոյ աստիճանքը
լոյնութեան են 37° 56') ի մտանել արեգական ելա-
նեն Ծունք որսականք, Բերենիկեայ վարոք, Յ Առիւ-
ծոյն մեծի, զլուխ կուսի, հիւսիսային կողմն Արդոյ
նաւուն, սցլովքն հանդերձ:

Խ Ն Գ Ի Բ Ժ

Ուն չերտ հորն իցե բառնել շնորհը բնիւն սոսել մու-
ի յեւն Երիստրուտին Վառ ոյս ին սոսոր եւ ժամանել
ուեղույ:

115. Խլուծումն ինդրոյսունել պարտ է առ ձեռն
պատրաստ զգործին, զոր շարքար բորշը թիւն անուա-
նեն: Գարծիս այս՝ է թիմթէզն մի պղնձի անօոր եւ
կակուզ, երկայնութիւննորա 110° ըստ աստիճանաց
միջօրէականի գնդին, ի վերայ թիմթզանս այսորիկ
զծեն զ 110 աստիճանսն զայնոսիկ ըստ չափու եւ
ձեւոյ աստիճանաց միջօրէականին, ի մի ծայրն այն-
պիսի ինչ յօրինեն, զի մարմթ իցէ հաստատել զայն ի
վերայ պղնձի միջօրէականին, եւ շարժել յոր կողմն
եւ կամիցի ոք:

Արդ յարմարեա զգունդն ըստ բարձրութեան
բեւեռի աեղւոյն, եւ դառեալ զաստիճանն արեգական
ի Ծիրն խաւարման ըստ աւուրն պատշաճի, ած զայն
ընդ միջօրէականաւն, եւ դիր զցուցիչ ժամացուցին
յ 12 ժամ հասարակ աւուր: Ը ընկա զգունդն մինչեւ
ցուցիչն կացցէ ի վերայ որոշեալ ժամաւն. յետ այնու-
րիկ հաստատեա զջորրորդն բարձրութեան ի վերայ
միջօրէականին 90° հեռի ի Հորիզոննէն, այն է՛ ի կէտն
դագաթան կամ ի Զենիթ. եւ զմիւս ծայրն դիր ի
վերայ աստեղն, եւ թուեա ի վերայ նորա զաստի-

ճանան ընդ մեջ աստեղն եւ Հորիզոնին, եւ ահա այն չափ է բարձրութեան աստեղն այնորիկ։ Այդէ աստղն այն ընդ միջօրէականաւն անկանիցի, յայնժամ թուեա զաստիճանան ի վերայ միջօրէականին։

Այսոթ է եւ կարինաւ իսկ շափել առանց Չորրորդի բարձրութեան, զհեռաւորութիւն աստեղ միոյ ի Հորիզոնին, եւ առփոփոխ պահեալ զկարկինն զնել ի վերայ միջօրէականին եւ թուել զաստիճանան։ այլ այս չէ իմն ճիշդ եւ անվրէալ։

Խ Ն Դ Ի Բ Ժ Ը

Արդէս իդունիցի աղյուսութ ասուել մոյ։

116. Խնդրեա զբարձրութիւն աստեղն այնորիկ բատինդրոյն ժ, հաստատեա զՉորրորդն բարձրութեան ի Զենիթ, եւ զմի ծայրն գիր ի վերայ աստեղն այնորիկ, եւ ահա այն մասն կամ աղեղն Հորիզոնին, որ կայցի ընդ մեջ հարաւային միջօրէականին եւ Չորրորդին բարձրութեան, և աղիմուտ աստեղն, որ եթէ իցէ յարեւելեան կիսագունդն սայսրան սրեւրեւուն ասի, իսկ եթէ ի կիսագունդն արեւմտեան՝ սայսրան սրեւրեւուն։

Խ Ն Դ Ի Բ Ժ Ը

**Ա ն ա ի դ ո ւ ն ե լ ո ւ , Չ ո ր ր ո ր դ ո ւ ն ք բ ը ր ե լ ո ւ ն ե լ ո ւ , Ա յ ն ա ն ե լ ո ւ ն ե լ ո ւ ,
Ե ւ ը ր ի յ ն ա ն ե լ ո ւ ն ե լ ո ւ , մ ո յ ։ յ ս ո ւ ե լ ո ւ ն ե լ ո ւ :**

117. Բարձրացր զգունդն ց 66^{1/2} աստիճանս, եւ զբեւեսն Ծորի խաւարման (զհիւսիսայինն, եթէ իցէ տատղն ի հիւսիսային կիսագունդն, եւ կամ զհարաւայինն, եթէ իցէ ի հարաւային կիսագունդն) ածընդ աղնձի միջօրէականաւն, եւ լիցի յայնժամ բեւեսն այն ի Զենիթ, եւ Ծիրն խաւարման հաւասար փայտեայ Հօրիզոնին։ Այժէ ի բեւեսն անդը հաստատեսցես զմի ծայր Չորրորդին բարձրութեան, եւ զմիւսն զիցէս ի վերայ աստեղն, աւանիկ՝ աստիճանք Չորրորդին բարձրութեան՝ որ ընդ մեջ բեւեսին եւ Ծորի խաւարման իցեն, աստիճանկը լայնութեան համարին

աստեղն այնորիկ : Խսկ աղեղն Ծրի խաւարման ի կիսէ անտի գարնայնոյ ցԶորրորդն բարձրութեան ցուցանիցէն զաստիճանսն երկայնութեան :

Խ Ն Դ Ի Բ Ժ Գ

Ա շ ա ն ք ր ո ւ ն ե լ լ յ շ ե ղ է ք ն ա յ ո ւ ն ա ս տ ե լ մ ո յ է վ ե ր ա յ Ե ր բ ն ա ն ո ւ թ ի ն ք ր ո ւ ն ե լ լ ս է շ ա ս տ ի ն ա ն ա լ լ յ շ ե ղ է ն ե ն ե ր ի յ ա ն ա ն ո ւ թ ի ն ք ր ո ւ ն ե լ լ յ շ ե ղ է ն ա յ ո ւ ն ա ս տ ե լ մ ո յ է վ ե ր ա յ Ե ր կ ն ա գ ն ո ւ թ ի ն ն շ ա ն ա կ ե լ : Ա ս կ ա յ ն ե ւ ա յ ն պ է ս մ ա ր թ ի ս կ է գ տ ա ն ե լ ե ւ ց ու ց ա ն ե լ զ դ ի ր ս ն ո ր ա կ ա մ զ կ ա յ ս ի վ ե ր ա յ Ե ր կ ն ա գ ն դ ի ն ի հ ա ս տ ա տ ե ա լ ի ն չ ա ւ ու ր ե ւ ժ ա մ ա ն ա կ ի ի , յ ո ր ժ ա մ հ ա յ ե ց ե ա լ յ ա ս տ ե զ ա զ ի ս տ ու թ ե ա ն օ ր ա ց ո յ ց ս կ ա մ յ և փ ի մ ե ր ի դ ս , զ ի տ ի ց ե մ ք զ ա ս տ ի ճ ա ն ս լ ա յ ն ո ւ թ ե ա ն ե ւ ե ր կ ա յ ն ո ւ թ ե ա ն ն ո ց ա , կ ա մ զ ո ւ զ ի լ ե լ ս ե ւ զ ի ս տ ո ր ու մ ն ո ց ա ի ս ա հ մ ա ն ե ա լ ա ւ ու ր ն : Ա ր դ գ ի ս տ ա ց ե ա լ զ ա յ ն բ ա ր ձ ր ա ց ս զ բ ե ւ ե ա ն ց 66^{1/2} ա ս տ ի ճ ա ն ս ի վ ե ր ա յ Հ ո ր ի զ ն ի ն ի ն , ե ւ զ բ ե ւ ե ա ն Ծ ր ի խ ա ւ ա ր մ ա ն ա ծ ը ն դ մ ի ջ օ ր է ա կ ա ն ա ւ ն . ի Զ ե ն ի թ ն հ ա ս տ ա տ ե ա լ զ Զ ո ր ր ո ր դ ն բ ա ր ձ ր ու թ ե ա ն , զ մ ի ւ ս ծ ո յ ր ն ո ր ա զ ի ր ի վ ե ր ա յ Ե ր կ ա յ ն ո ւ թ ե ա ն ա ս տ ի ճ ա ն ի ն ի Ծ ր ի խ ա ւ ա ր մ ա ն , ը ս տ ց ու ց ա ն ե լ յ լ յ ի մ ի մ ե ր ի դ ա յ ն , ե ւ թ ո ւ ե ա զ լ ա յ ն ո ւ թ ե ա ն ա ս տ ի ճ ա ն ս ի բ ե ւ ե ռ է ա ն տ ի ի վ ա յ ր , ե ւ ա ն դ է ն զ տ ա ն ի ց ե ս զ տ ե ղ ի Գ ն ա յ ո ւ ն ա ս տ ե ղ ն , ո ր պ է ս մ ի ա ն դ ա մ ն կ ա տ ն կ ա տ ե ա լ յ ա ր ե գ ա կ ն է ե ր ե ւ ի ց ի (42) : Ա յ ս պ է ս ե ւ ս զ տ ա ն ե լ պ ա ր տ ե ւ ս պ ա տ շ ա մ է զ տ ե ղ ի զ ն ա յ ն ո ց ն ն կ ա տ ե ա լ յ ե ր կ ր է ա ս տ ի , ո ր պ է ս մ ի ա ն դ ա մ ե ր ե ւ ի ց ի մ ե զ յ ե ր կ ր ա գ ն դ է մ ե ր մ է , զ ի տ ա ց ե ա լ զ ե ր կ ր ա կ ե ն դ ր ո ն զ ն ւ զ ի լ բ ա ր ձ ր ու թ ի ւ ն ն ո ր ա ե ւ զ խ ո ս տ ր ու մ ն ի հ ա ս տ ա տ ե ա լ ա ւ ու ր ն ե ւ ժ ա մ ա ն ա կ ի ի : (Օ ր ի ն ա կ ի մ ն ե թ է յ ա ւ ու ր ն յ ա յ ն մ ի կ ե ր կ ր ա կ ե ն դ ր ո ն Ռ ւ զ ի զ բ զ բ լ բ ա ր ձ ր ու թ ի ւ ն

118. Վ ա ն զ ի Գ ն ա յ ո ւ ն ք հ ա ն ա պ ա զ զ դ ի ր ս ի ւ ր ե ա ն ց փ ո փ ո խ ե ն ն , վ ա ս ն ա յ ո ր ի կ շ է ե ւ շ է ի ս կ հ ն ա ր զ ե ն թ ա ց ս ն ո ր ա ե ւ զ շ ր ջ ա ն ս ն ի վ ե ր ա յ Ե ր կ ն ա գ ն ո ւ թ ի ն ն շ ա ն ա կ ե լ : Ա ս կ ա յ ն ե ւ ա յ ն պ է ս մ ա ր թ ի ս կ է գ տ ա ն ե լ ե ւ ց ու ց ա ն ե լ զ դ ի ր ս ն ո ր ա կ ա մ զ կ ա յ ս ի վ ե ր ա յ Ե ր կ ն ա գ ն դ ի ն ի հ ա ս տ ա տ ե ա լ ի ն չ ա ւ ու ր ե ւ ժ ա մ ա ն ա կ ի ի , յ ո ր ժ ա մ հ ա յ ե ց ե ա լ յ ա ս տ ե զ ա զ ի ս տ ու թ ե ա ն օ ր ա ց ո յ ց ս կ ա մ յ և փ ի մ ե ր ի դ ս , զ ի տ ի ց ե մ ք զ ա ս տ ի ճ ա ն ս լ ա յ ն ո ւ թ ե ա ն ե ւ ե ր կ ա յ ն ո ւ թ ե ա ն ն ո ց ա , կ ա մ զ ո ւ զ ի լ ե լ ս ե ւ զ ի ս տ ո ր ու մ ն ո ց ա ի ս ա հ մ ա ն ե ա լ ա ւ ու ր ն : Ա ր դ գ ի ս տ ա ց ե ա լ զ ա յ ն բ ա ր ձ ր ա ց ս զ բ ե ւ ե ա ն ց 66^{1/2} ա ս տ ի ճ ա ն ս ի վ ե ր ա յ Հ ո ր ի զ ն ի ն ի ն , ե ւ զ բ ե ւ ե ա ն Ծ ր ի խ ա ւ ա ր մ ա ն ա ծ ը ն դ մ ի ջ օ ր է ա կ ա ն ա ւ ն . ի Զ ե ն ի թ ն հ ա ս տ ա տ ե ա լ զ Զ ո ր ր ո ր դ ն բ ա ր ձ ր ու թ ե ա ն , զ մ ի ւ ս ծ ո յ ր ն ո ր ա զ ի ր ի վ ե ր ա յ Ե ր կ ա յ ն ո ւ թ ե ա ն ա ս տ ի ճ ա ն ի ն ի Ծ ր ի խ ա ւ ա ր մ ա ն , ը ս տ ց ու ց ա ն ե լ յ լ յ ի մ ի մ ե ր ի դ ա յ ն , ե ւ թ ո ւ ե ա զ լ ա յ ն ո ւ թ ե ա ն ա ս տ ի ճ ա ն ս ի բ ե ւ ե ռ է ա ն տ ի ի վ ա յ ր , ե ւ ա ն դ է ն զ տ ա ն ի ց ե ս զ տ ե ղ ի Գ ն ա յ ո ւ ն ա ս տ ե ղ ն , ո ր պ է ս մ ի ա ն դ ա մ ն կ ա տ ն կ ա տ ե ա լ յ ա ր ե գ ա կ ն է ե ր ե ւ ի ց ի (42) : Ա յ ս պ է ս ե ւ ս զ տ ա ն ե լ պ ա ր տ ե ւ ս պ ա տ շ ա մ է զ տ ե ղ ի զ ն ա յ ն ո ց ն ն կ ա տ ե ա լ յ ե ր կ ր է ա ս տ ի , ո ր պ է ս մ ի ա ն դ ա մ ե ր ե ւ ի ց ի մ ե զ յ ե ր կ ր ա գ ն դ է մ ե ր մ է , զ ի տ ա ց ե ա լ զ ե ր կ ր ա կ ե ն դ ր ո ն զ ն ւ զ ի լ բ ա ր ձ ր ու թ ի ւ ն ն ո ր ա ե ւ զ խ ո ս տ ր ո ւ մ ն ի հ ա ս տ ա տ ե ա լ ա ւ ու ր ն ե ւ ժ ա մ ա ն ա կ ի ի : (Օ ր ի ն ա կ ի մ ն ե թ է յ ա ւ ու ր ն յ ա յ ն մ ի կ ե ր կ ր ա կ ե ն դ ր ո ն Ռ ւ զ ի զ բ զ բ լ բ ա ր ձ ր ու թ ի ւ ն

Լուսնթագի իցէ 140° 46', եւ հիւսիսայիբն խոտորումն նորա 16° 4', պարտ իսկ է շրջել զգունդն մինչեւ 140° 46' Հաստրակածին եկեալ կայցէ ընդ պղնձի միջօրեականաւն, եւ ահա ի 16° 4' աստիճանի խոտորմանն գանձի յայնմաւուր Լուսնթագն, այն է ի հիւսիսայիբն թաթ մեծի Առիւծու:

Բատ այսմ իմն եթէ զայլ եւ այլ կէտս ընթացից գնայուն աստեղ միոյ գտեալ նշանակիցեմք, եւ ընդ կէտսն ընդ այնոսիկ զիծ մի բոլորակ ձգիցեմք, ահա այն լիցի ճանապարհ ընթացից գնայուն աստեղն յայնմ ամի՞ : Եւ եթէ դիտիցեմք եւ եւս՝ եթէ յոր կողմն երկնից իցէ աստղն գնայուն յայս ինչ աւուր, ըստ առաջին խնդրոցն, մարթիմք գտանել Ա. զժամանակ ելանելոյ մտանելոյ նորա ընդ Հորիզոնաւ, Բ. զբարձրութիւն նորա եւ զհեռաւորութիւն ի կիտէ գագաթան մերոյ ի հաստատեալ ինչ աւուր, Գ. զուղեղ ելս եւ զխոտորումն, այլովքն հանդերձ. յարմարեալ նախ զգունդն ըստ բարձրութեան բեւեռի տեղւոյն յորում կամք :

Խ Ն Դ Ի Բ Ժ Դ

Գիտելով ուրիշնունիւն եւ ուշանունիւն Լուսնի, պահանջն է բարձրութիւն նորա եւ զհեռաւորութիւն ի 16 Յուլ. 1847:

119. Երկայնութիւն Լուսնի յայնմ աւուր է 158° 51', եւ Լոյնութիւն հար. 2° 50': Արդ՝ բարձրացո զգունդն ց 66 $\frac{1}{2}$ եւ ած զբեւեան Ծորի խաւարման ընդ միջօրեականաւն, հաստատեա զօրըրորդն բարձրութեան ի վերայ միջօրեականին ի կէտս գագաթան, եւ զմիւս ծայր նորա դիր ի վերայ երկայնութեան աստիճանին 158° 51' ի Ծորին խաւարման. թուեա զլայնութեան աստիճանն ի վերայ Զօրըրորդին բարձրութեան սկսեալ ի Ծորէ անտի խաւարման, եւ անդուր աւարափ աստիճանն լայնութեան, անդ է յայնմ աւուր Լուսինն, այն է յ 2° 51' հարաւ. լայնութեան:

Խ Ն Գ Ի Բ ԺԵ

Ա շան բորբոքութեալ շնորհած նիւն երիսոց հաստիածան
առաջնորդ :

120. Վանդի զհաստատուն աստեղս անկ է
մեղ մեծ շրջանակաւ չափել, վասն այնորիկ զերկոսին
խոկ աստեղսն ած ընդ պղնձի միջօրէականաւ, կամ
ընդ Զորրորդաւն բարձրութեան, եւ կամ առ Հորի-
զոնաւ, եւ թուեա զաստիճանսն ընդ մէջ երկուց աս-
տեղայն, եւ գտանիցես :

Խ Ն Գ Ի Բ ԺԶ

Ա շան բորբոքութեալ շնորհած նիւն պլուզուն եւ արեգուն
եւ առաջնորդ է վերաց երիսոց նորին:

121. Գտեալ զաստիճան արեգական ի Ծիրն
խաւարման յաւուրն յոր կամիս, ած զայն աստիճան
ընդ պղնձի միջօրէականաւն, եւ որչափ ինչ աստի-
ճանք իցեն անտի ցշասարակածն այնչափ է խասո-
րումն արեգական յաւուրն յայնմիկ: Այսպէս եւ զխոսո-
րումն աստեղ միոյ հնար է զ տանել, եթէ զաստղն զայն
առեալ ած իցեմք ընդ միջօրէականաւն եւ թուիցեմք
զաստիճանսն ընդ մէջ աստեղն եւ ցասարակածին :

Դիւրագոյն եւսգտանին Ուղիղ ելք աստեղ միոյ
կամ արեգական, եթէ ըստ վերագոյն գրելոցն եզեալ
զաստղն կամ զաստիճան արեգական ընդ միջօրէակա-
նաւն ի կիու անտի գարնայնոյ մինչեւ ցայն վայր, ուր
հատանէ միջօրէականն զշասարակածն՝ զաստիճանս
կամ զժամն թուիցեմք ի վերայ նոյն ցասարակածին,
եւ ահա այնչափ են Ուղիղ ելք նորա :

Խ Ն Գ Ի Բ ԺԷ

Ուկ ընդ ու իւշն երիսից ելանից իւմ հրանից արեգուն
իւմ առաջնորդ է յայս նու առաջ :

122. Խնդրեա զաստիճան արեգական ի Ծիրն
խաւարման յորոշեալ աւուրն, եւ բարձրացո զգունդն
ըստ բարձրութեան տեղույդ. յետ այնորիկ զաստի-

ճանն զայն Շրի խաւարման մերձեցս առ արեւելեան
եւ արեւմտեան Հորիզոնն, ուր կէտն այն Շրի խա-
ւարման հատանիցէ զՀորիզոնն, անտի թուեա զառ-
տիճանսն մինչեւ յարեւելեան եւ յարեւմտեան կէտն
Հորիզոնին, եւ գտանիցես թէ ընդ որ կողմն երկնից
ելանիցէ արեգակն եւ մտանիցէ յաւուրն յայնմիկ:

Այսպէս եւ վասն աստեղ իրիք արասցես. յետ
յարմարելոյ զզունդն ըստ բարձրութեան տեղւոյդ
շրջեա զզունդն ընդ արեւելո եւ ընդ արեւմտաս,
մինչեւ աստղն այն շօշափեսցէ զարեւելեան եւ զա-
րեւմտեան Հորիզոնն, եւ թուեա (ի կիտէ անտի շօ-
շափիման) զաստիճանսն, որպէս ի վերագոյնդ առացաք:



ԱՆԻՒՄԵՐ ՌԵՎԻԵՆՑ ՈՐ Ի ՄԱՏԵԼԻ ԳՏԱԿԱՑԲՆ

- Աղոստ.**, der Rabe, l' Oiseau de Phébus.
- Ազիմուտ.**, Azimuth, Azimut. 11.
- Աժենաս.**, Pallas, Pallas.
- Աղեղնասոր.**, der Schütze, Sagittaire.
- Աշուկ և Սագ.**, der Fuchs mit der Gans, Renard avec Oie.
- Ամ կամ Օր աստեղաց.**, Sternjahr, Sternstag, Année կամ jour sidéral.
- Ամ կամ Օր արեգական.**, Sonnenjahr, Sonntag, Année կամ jour solaire.
- Ամ կամ Օր քաղաքական.**, Ժողով, das mittlere, bürgerliche Jahr կամ Tag, Année, կամ jour civil.
- Այդ կամ Արշալոյ.**, Morgen-dämmerung, Aube, pointe.
- Այծեղիսը.**, der Steinbock, le capricorne.
- Անդերդ.**, der Bootes, Bärthüter, Bouvier.
- Անդրոմեդա.**, Andromeda, Andromède.
- Անդիւն ազիմուտի.**, Azimuthwinkel, Angle d'azimut. 11.
- Անդիւն փոխինժեռն.**, Parallaxe, Parallaxe.
- Անտինոս.**, Antinoos, Antinoos.
- Ապօգեն.**, Erdferne, Apogée. 47.
- Ապսիդը.**, Apsiden, Apsides. 39.
- Առանցքը.**, die Achse, l' axe.
- Առանցք ափեկըց.**, die Welt-axe, Axe du monde.
- Առիծ.**, der Löwe, le Lion.
- Աստեղամուն.**, Sternbild, Constellation. 52.
- Աստեղաց շրջան.**, siderischer Umlauf, Révolution sidérale. 44.
- Արբանեակ.**, Trabant.
- Արգոն նաև.**, das Schiff Argo, Argo.
- Արեւադարձ.**, Wendekreis, Tropique.
- Արեւադարձ Խեցեանի.**, der nördliche Wendekreis, le tropique du cancer.
- Արեւադարձ Այծեղիսը.**, der südliche Wendekreis, le tropique du capricorne.
- Արեւադարձ անդրիազորդաց.**, die Bildhauer-Werkstatt, atelier de sculpture.
- Արուսակ.**, Աստղիկ, Venus. Venus. 23.
- Արէ մեծ.**, der große Bär, la grande ourse.
- Արէ փոքր.**, der kleine Bär, la petite ourse.
- Ափելին.**, Sonnenferne, Aphelium, Aphélie. 38.
- Բազմանակաց կամ Բոյլը.**, die Plejaden, les Pléiades. 59.
- Բառակալ.**, der Becher, la coupe.
- Բառլ.**, Nebelsflock, Nebelhauf, Nébuleuse.
- Բառնայի ճառապայման.**, Radius Vector, Rayon vecteur.
- Բարձրանալ աստեղաց.**, Culminieren, Culminer. 6.
- Բարձրութիւն բեկախ.**, Vol-höhe, Hauteur du pôle, élévation polaire.
- Բակում շառափեղաց.**, Strahlenbrechung, Réfraction. 12.
- Բարենիկեայ վարուք.**, Haar der Berenice, Chevelure de Bérénice.
- Բեկախ.**, der Vol, le pôle.
- Բարենիկեալուրուկայ զարազան.**, Brandenburgische Zepfer. Zepfer. 75.
- Գալուզան Յակովաց.**, der Jacobstab, le bâton de Jacob. 75.

զեմալեոն, der Chamäleon, le caméléon.
զէրգեստ չոր, Georgsharfe.
զիծ, die Linie, la ligne.
զիստ, der Comet, la comète.
զրի կամ դրոց, der Grabstichel, le burin.
զնոյուն աստղ, der Planet, la planète.
զործի գրութելոյ, die Buchdruckerpresse, la presse d'imprimerie.

Դևելոպ, Ceres, Cérès. 26.
Դևոլֆին, der Delphin, le dauphin.
Դիր աշխարհ, System, Système.
Դիրք արեգական, Sonnensystem, Système solaire.

Ելանելի Ծանր երկուասան աստեղատանց Զոդիական), die aufsteigenden Zeichen, les Signes ascendants. 56.

Եղեկորինանական դործի, աստեղատան, Elektrismaschine, Machine électrique.

Եստիա, զնոյուն աստղ, Vesta, Vesta.

Երեւակ, զնոյուն աստղ, Saturn, Saturne.

Երեւոյժ, Erscheinung, Phénomène.

Երեւակին հարաւային, der südliche Triangel, Triangle astral.

Երեւանին հիւսիսային, der nördliche Triangel, Triangle septentrional.

Երիդանս գետ, Eridanus, Fluss, Eridan.

Երկակուոր (սուրմազիծ). Durchmesser, Diamètre.

Երկայնաձիգ բոլորչի կամ բոլորկ, Ellipse, Ellipse.

Երկայնութիւն, Länge, Longitude.

Երկնակունդ, Himmelsgugel, Globe céleste.
Երկուորեակը, die Zwillinge, les Jumeaux.
Երկապունդ, Erdgugel, Globe terrestre.
Երկրակենդրոն, Geocentrisch, Géocentrique.
Երկրորդ ժամ, կամ աստիճանի, Secunde, Seconde.
Երրորդ ժամ, կամ աստիճանի, Terzia, Tierce.

Օանալութ կամ Ընձուզա, Caméléon, Girafe, Girafe.
Չենիք, Zenith, Scheitelpunkt, Zénith, Point vertical.
Զոդիական, Thierkreis, Zodiaque. 4.

Ժամ հարաւային, die südliche Krone, Couronne australe.
Ժամ հիւսիսային, die nördliche Krone, Couronne septentriionale.

Ժամանակաչափ ժամցոյց, Zeitmesser, Chronomètre. 19.
Ժամցոյց արեգական, Sonnenuhr, Sonnenzeiger, Cadran, horloge solaire.

Ժամցոյց կլոսուու, Pendeluhr, Pendule, horloge à pendule.

Իշանելի (Ծանր երկուասան աստեղատանց Զոդիական) niedersteigende Zeichen, Signes descendants.

Լայնութիւն, Breite, Latitude.
Լոյս երեւոյժն, Abenddämmerung, Crémuscule.

Լուսեկ կամ Քամֆար, Luchs, Lynx.

Լուսնութ կամ Արամազդ, Jupiter, Jupiter.

Խաչ, das Kreuz, Croix astrale.

Խուարութ արեգական, + Կուազութիւն արեգական :

Կողդեսին. Krebs, Cancer.	Հասարակած, Պիգման, Equator, Équateur.
Խոյ. Widder, Bélier.	Հաստորութիւն, Abweichung, Déclinaison.
Խոստորութիւն, Abweichung, Déclinaison.	Խորդ. Kranich, Grue.
Օփր կամքին, Milchstraße, Galaxie, voie lactée.	Օփր խոստորութիւն, Elliptik, Sonnenbahn, Ecliptique.
Վանան, Lineal, Règle.	Վանավար, Hühermann, Charreter, Auriga.
Վարսպակ, Cassiopeja, Cassiopée.	Վարսկին ծովու, Compas de mer, Boussole.
Վարսպ, Schwan, Cygne.	Վարժիչ, Scorpion, Scorpion.
Վարժին, Zirkel, Compas.	Վարժաշափ կազնի, Kartseiche.
Վարժաշափ, die Himmelszeichen, les signes du zodiaque.	Վարժաշափը, die Himmelszeichen, die Sternzeichen.
Վելէնս, Cepheus, Céphée.	Վելէնս կրկակուր (կիսատրամագիծ), Halbmesser, Demi-diamètre.
Վելու, Wallfisch, Baleine.	Վելու, Punkt, Point.
Վելու զարդարույթ, Erstlingspunkt, le premier point du Bélier. 5.	Վելու զարդարութեան դիլուրոյ, Nachtgleichpunkt, Points équinoxiaux.
Վելու հաւաապութեան դիլուրոյ, Vogel-Einsiedler, Einsiedlerdrossel.	Վելու հաւաապութեան դիլուրոյ, Vogel-Einsiedler, Einsiedlerdrossel.
Վելու, die Wage, la Balance.	Վելու, die Jungfrau, la Vierge.
Վելու զարդարութեան, կամ Զորրորդուրոյ, Mauerquadrant, Quart de cercle mural.	Վելու զարդարութեան, կամ Զորրորդուրոյ, Mauerquadrant, Quart de cercle mural.
Վոյլ կամ Որիոն, Orion, Orion.	Վոյլ կամ Որիոն, Orion, Orion.
Հանդոցք, Knoten, Noeuds. 40.	Հանդոցք և լանդլիք, aufsteigende Knoten, Noeuds ascendants. 40.
Հանդոցք և լանդլիք, aufsteigende Knoten, Noeuds ascendants. 40.	Հանդոցքութիւն, Gegensein, Opposition. 28. 41.
	Հասարակածութիւն համապատասխան դիլուրոյ, Vorwüden der Nachtgleichen, précession des équinoxes.


- Յարդզող**, +†- Կրիս կամքին :
Յուշկապարիկ, Centaur, Cen-
taure.
Նատիր, Nadir, Nadir.
Նուազութիւն Արեգական :
 Լուսնի, Finsternis, Éclipse. 47.
Նուազութիւնը բառ մասնի, totale
 Finsternis, Éclipse totale. 47.
Նուազութիւնը բառ մասնի, par-
 tiale Finsternis, Éclipse partielle. 47.
Նուազութիւնը մասեկամեր,
 ringförmige Finsternis, Éclipse annulaire.
Ըրջան փոփոխմանց, tropische
 Revolution, Révolution tro-
 piqüe.
Երանակ բարձրութեան, հջ-
 ենքութ, Almoeantarat, cer-
 cle de hauteur.
**Երջանակ բերենի կամ բերե-
 ական լոյնանկ**, Polarfeies,
 cercle polaire.
Երջանակ լայնութեան, Brei-
 tenfeies. 10.
Երջանակ խոսորման, Abwi-
 chungsfleies. 9.
Երջանակ փոփոխմանց, Colur,
 Colore. 8.
**Երջանակ փոփոխմանց արեւա-
 դարից**, Colur der Sonnenstill-
 standpunkte, Colure des sol-
 stices. 8.
**Երջանակ փոփոխմանց հաւասա-
 րութեան դիէերոյ**, Colur der
 Machtgleichepunkte, Colure des
 équinoxes.
Ոկտանոս, կամ Ավելերոդ ծո-
 վու, Octant, Octant.
Ուղեկցութեան լրջան, sinodi-
 sche Revolution, Révolution synodique. 45.
Ուղիղ ելք, gerade Aufsteigung,
 Rectascension, Ascension droi-
 te. 9.
Ուղղորդ ժամացոյց, verticale
 Sonnenuhr, Cadran vertical.
- Ուրանոս**, Արան, Uranus. 20.
Չորրորդ բարձրութեան, հջ-
 ենքութ, Quart de hauteur.
Չորրորդ որմոյ, +†- Կուռ-
 տրանուս:
Պահապան Հելոց, Bärnhüter,
 Messier.
Պեղասոս, Pegasus, Pégase.
Պերիդէս, Erdnahe, Périgee.
Պերիհեղիս, Sonnennähe, Pe-
 rihelium. Perihélie.
Պերսէս, Perseus, Persée.
Պոնտիականց ցուլ, Pontia-
 towßischer Stier.
Ջամկիս դործի, Schrotwage,
 Niveau.
Ջուսոս, Wassermann, Verseau.
Ուղան, Altar, Autel.
**Սեքսան կամ Անցերորդ եր-
 կանցին**, Sextant, Sextant.
Սոցկուոց, Höhlschnäbler, Tou-
 can, Toucan.
Սորիկուեց շահան, der tödces-
 sische Schild.
Պահապան, Hercules, Hercule.
Պայրեկան, Minute, Minute.
Վեցերորդ երկնացին, +†- Աւ-
 րանուս:
Վիշապ, Drache, Dragon.
Վանց Ռոմբոսակերպ, romboï-
 disches Neß, Rhomboïdale.
Փայլածու կամ Հերմէս, Mer-
 cur, Mercure. 22.
Փինիկ կամ Արմաւ, Phönix,
 Phénix.
Փրիդերիկայ պատի, Friedrichs-
 Ehre.
Քոսկիէ, Schwertfisch, Espadon.
Օդահան դործի, Luftpumpe,
 Machine pneumatique.
Օդապարիկ, Luftballon, ballon
 aérostatique.
Օձակալ կամ Օֆիկոս, Schlan-
 genenträger, Serpentier, Ophiu-
 que.

Figure 4

24.4



24.1



24.2



24.3




Figure 24.4



Printed in Turkey



Printed in Turkey

ԳՐԱՅԻ ԽԵՆԴԱԿ և ավագացումներ

19/5 42 թ.

